



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

115

1153




Ա. Ե.
1153

ՆՈՒԱԳՐ

Հ. ՂԵՒՈՒՏԵԱՅ Մ. ԱԼԻՇԱՆԵԱՆ

ՄԽԱԹԱՄԵՍՆ ՎԱՐԴԱՊԵՏ

ՅԱՐԱԾ ԱԼԻՇԱՆԵԱՆ



ՎԵՆԵՑԻԿ

Ի ՍՈՒՐԵ Գ. Ա. Զ Ա. Պ.


Թ Յ Յ Յ 1857

ՅԻՇԱՏԱԿ ՀՈԳԻՈՑ

ՄԱՆՈՒԿ ՊԵՅԻ

ԱՎՏՈՒԱԾԱՏՐԵԱՆ

2\$-1156



1153-81

Ա Զ Դ

Հրաւիրեալք կամ հարկեալք գըերթողա-
կան ինչ պարապմունս մեր 'ի խաղս հնգե-
տասան ամաց՝ հաւաքել ի լոյս, կամ եղեւ
մեղ որոշել ի նուազս նուազս. եւ զառա-
ջինս զայս անուանել ՄԱՆԿՈՒՆԻ, զ'առ ի
պէտս եւ ի սակս մանկտոյ՝ եւ առանձինն
երբեմն ինձ աշակերտելոց յօրինեալս. որոց
եւ նուփրեմս առ յիշատակէ : Որ եթէ, որ-
պէս եւ այլքն, եւ զարդացելում ումեք մը-
տօք եւ հասակաւ հաճոյ թուփցին՝ իցէ եւ
մեղ հաճոյ, եւ եթէ ոչ՝ եւ այն եւս մեղ ոչ
անհաճոյ :

ՄԱԿՈՒՅԻ

ՅԻՇԱՏԱԿ

ՄԱՆԿԱՆՑ ԵՒ ԱՇԱԿԵՐՏԱՅ

ՆՈՒԷՐ

Ա. Ա. ՄԱՆԿՈՒՆ Ա

Չեզ՝ որ էք նախ սատիռան
Ի մարդկուրեան և յազգի,
Ու ի մաքրագոյն պատմութան
Պլանենալք բնուրեան ու ի հոգի,
Որք պարզագոյն եւ անկեղծ
Կըրեք սըրտիւք յերախտիս՝
Չոր բերես այլ տիք տղիսեղծ
Պահանջեսցեն ի պարտիս,
Չնախկին ձօնեմ խայրեացս հունեա .
Չոյր սերմեն արկ յանդ ազագուն
Գուր սիրելեացդ ինձ փոքրունց
ՅԱՍՏՈՒԱԾ ու ի յոյս հայկազուն :
Ի նոյն ի սէր ի նոյն յոյս
Ընկալարուք զՄանկունի ,
Որպէս որդեակ դեռաբոյս
Ըզմօր հացիկն ընդունի .
Չ ի նոյն յառեալ և Հոգոյն
Գործեսցէ զձեզ բարզաւաճ ,
Ու ի ձեր սովաց օգտելոյն
Կացից և ևս անամաչ :

U. S. O. P. A.

U. S. O. P. A.



Գ Պ Օ Հ Ա

Որ ոչն աղօթէ՝ ոչ խնդրէ. Եւ որ ոչն
խնդրէ՝ ոչ ընդունի. Եւ որ ոչն ընդունի՝
զիա՞րդ վայելէ: Վասն այսորիկ փու-
թասցուք աղօթել, խնդրել, եւ ի փրկու-
թեան շնորհսն վայելել:

Ս. ՆԵՐՍ. ԼՅՈՒԹԲՈԽ.



Ա Ղ Օ Թ Ք

Մաղրանք Առաջոտու .

Փառք քեզ Տէր , փառք քեզ Տէր ,
Ի ժամկս լուսաբեր՝
Մինչ յաւուրս ի վախճան ,
Եւ կենացս ի շըրջան .
Փառք քեզ հայր երկնաւոր ,
Որ հիգոյս եւ այսօր
Ի պարգեւ ձրիատուր
Ըզկենաց շունչ ետուր .
Փառք քեզ Տէր իմ Յիսուս ,
Որ այգուցս այս ընդ լոյս՝
Ըզպայծառ շող խաչիդ
Հարեր յիս խընդամիտ .
Փառք եւ քեզ սուրբ Հոգի ,
Որով սիրտ նորոգի

Ե տեղալքում շընորհ
 Գըթութեանց նորանոր :
 Երրեկիդ միութեան՝
 Հաւատովվք պընդութեան
 Եւ յուսով սիրալիք
 Պագանեմքեղ երկիք :
 Զոր նըւէր տաց արժան
 Որ բոլորս եմ խոտան .
 Այլ թէ նդ սիրտ հաճիս հեզ՝
 Ընծայեմ յօժար քեզ .
 Որ թէ զուրկ եւ թափուր
 Ի բարեաց է մաքուր ,
 Համարեաց դեռ անտաշ
 Գոլ սեղան սիրահրաշ .
 Ի քոյոց քեզ ըզբոյս՝
 Զոր եւ յիս հեղուցուս ,
 Հանից անդ ըզբարի
 Յոր հեշտ ազբըդ բերի :
 Մինչ ծաղկունք ցողազարդ
 Յարեւու շողան արդ ,
 Յարեգակդ անաղօտ
 Ես առնեմ առաւօտ :
 Ծագեաւ զլոյս սուրբ սիրոյդ
 Տէր ի սիրտ յայս որդւոյդ .
 Ըզկենաց սըփուեաւ զհաց
 Զարդարիս քոց շնորհաց .
 Եւ լրցեալ ի քո սէր
 Քեզ միշտ փառըս տաց Տէր ,
 Եւ այսօր եւ վաղիւ
 Եւ յանձայր յանմուտ տիւ :

ՅԱՄԱՍՈՒԹԻՒՆ

ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՕԹԻՑ

Հայր մեր որ յերկինս ես . Եռորդ
եղիցի անուն քո .

Ո՞վ հանուրց հայր մեր բարի
Եւ տէր բոլոր աշխարհի ,
Ո՞վ որ բնակեալ՝ ի յերկինս
Հայիս ի մեզ ի ստորինս .
Կամիս լըրիմ ըզբնութիւն
Երկնահանգէտ գործել տուն ,
Եւ զամենայն սիրտ՝ տաճար
Քոց հաճութեանց սըրբարար .
Ո՞վ հայր , յերկին Եւ յերկրի
Անուն քո սուրբ Եղիցի :
Սուրբ Եւ յորդիս մահացու
Սիրով առ քեզ ձայնարկու .
Սուրբ Եղիցի անուն քո
Ի սիրտ մատաղ մանկըտոյ :
Սուրբ Եղիցի՝ միտըս մեր
Ըզնոյն խորհել տիւ գիշեր .
Սուրբ Եղիցի ու ՚ի բերանս
Փառաց քոց գոլ Երգարանս .
Ընդ անմահիցն հրեշտակաց
Բազմեղանակ նըւագաց ,

Անսալակ կամք մեր իսոնարհք
 Լիցին քեզ երգք անդադարք ,
 Ըղձիւք կըրիւք մեր յաւետ
 Սըրբէլ զանունդ վեհաւետ :

Եկեսցէ արքայուրիւն քո .

Թագաւորաց թագաւոր ,
 Որ ի գահոյս շընչաւոր
 Ի վեցթեւեան քերովքէս
 Բաղմիս խաղաղ հոլաթեւս ,
 Ըղչաճութեան քո հրամանս
 Քան, ըզքըթիթ մի ականս
 Յարեւելից յարեւմուսոս
 Հասուցանես երագունս ,
 Գայցէ ի մեր իսկ վերայ
 Արքայութիւնդ գերակայ ,
 Ի մեզ յորդիս վտարանդի
 Ի յարտասուացս յայս հովտի :
 Լիցուք ծառայք քեզ միայն
 Ո՛որ խնամես զամենայն .
 Ոչ առ ահի լոկ մեծիդ
 Երկիր պազցուք դող ի սիրտ ,
 Այլ ընդ երկեղ՝ սէր վըստահ
 Տեառնըդ եւ հօր մէր ի ճահ :
 Թագաւորեա՞ ի սիրտ մէր ,
 Եւ սանձեսցին ոսոխք խեռ ,
 Որ անդ կըրիւք դըժուարին
 Ընդ մեզ ըստէպ ոդորին .

Թագաւորեաց ի մերս իղձ ,
 Որդիք լիցուք հեզ ու ամբիծ :
 Թագաւորեաց ի ժողով
 Դաւանողաց քոց սիրով .
 Եւ զատելիսն հաւատոց
 Ցեկեղեցւոյդ դարձու ծոց .
 Առ գահ նորին անվրկանդ՝
 Ըզտիեզերս ած պատանդ :
 Զանօրինաց խիստ անուր
 Արկ հեղութեան առաթուր .
 Եւ զամենայն ապրատամբ
 Խոնարհեցու գըթութեամբ :


Եղիցին կամք քո .

Կամքդ որ յերկինըս պաշտին ,
 Ի մեզ լիով եղիցին .
 Կամք որ զտարերս հակառակ
 Առ մին ուղղեն նըսպատակ՝
 Եղիցին կամքդ յընդհանուրս ,
 Եւ ի մեզ նախ ի մանկունս .
 Կամքդ ի վերայ կամաց մեր
 Խշեսցեն հայր որդեսէր :
 Եղիցին կամք քո ի գործ
 Ի յուշ , ի բանս եւ ի փորձ .
 Ի խընդութեան եւ ի վիշտ
 Պաշտեսցին հայր , կամք քո միշտ :
 Ի խընդութեան՝ դիցեն չափ ,
 Եւ ի ցաւս ինչ յոյս անխաբ :

Թէ զարտուղեալք եւ մոլար
 Բերցուք զըղձիւք վայրապար ,
 Եւ առ ի դարձ ի նոցունց
 Ճանից թուիցին պէտք յոդոմաց ,
 Եւ յայնժամ հայր՝ Եղիցին
 Կամք քո միայն ընտրելին :
 Թէ զուր լիցուք ի նախատ
 Կամ յանիրաւ դատապարտ ,
 Սակայն ըզկամքդ օրհնեսցուք
 Ըզնա կալեալ մեզ նեցուկ :
 Եթէ տացես մեզ կորով
 Օրհնեմք ըզկամքդ երկնագով .
 Թէ վըշտահար եւ հիւանդ
 Պըրկես ցաւոց ի ճարմանդ ,
 Սակայն առողջ մըտօք քեզ
 Փառըս տացուք ի սիրտ հեզ :
 Կեցցուք ի կամըս քո յար .
 Եւ յօրհասին ի խաւար՝
 Եղիցին կամք քո յաղթկու
 Որպէս ի կեանս ու ի մահու .
 Ի քոց կամաց անմեկին
 Լիցուք յերկրի եւ յերկին :

Զիաց մեր հանապազորդ տուր
մեղ այսօր .

Հայր , որ ըզհող եւ ըզջուր
Փոխես յախորժ կերակուր ,
Եւ մի հոգալ մեզ զվաղիւ
Ուսուցեր քաղցըր ձայնիւ ,
Զամէն յուսամք Երկնադէտք
Յամենառատ ձեռաննէդ .
Ըզսոստացեալդ եւ այսօր
Հանապազորդ տուր հաց նոր :
Տուր հայր , դաշտաց ցող զըւարթ .
Գառանց փափուկ ջինջ գըզաթ .
Տուր Երկրիս ծոց արգաւանդ
Եւ բարեծին մարց արգանդ :
Առաքեա զոյս ընդ ծաղկունս
Եւ ըզվայելս ի մըրգունս .
Քեւ օրհնեսցին շտեմարանք
Եւ քեւ լիցուք բաւականք .
Եւ քո լրցեալ պարզեւօք
Աւ քեզ դարձցուք միշտ կարօտք :
Այլ ընդ հացին առօրեայ
Տուր զհաց բանիդ Երկնընծայ .
Մի տիրեսցէ սովըն չար
Ի լուել ձայնիդ կենարար .
Եկեղեցւոյ վարդապետք
Հոգւոց մերաց կացցեն դժուք .



Զամբեսցեն հաց հոգեսնունդ ,
 Եւ ջուր կենաց հոսանուտ ,
 Զոր խոստացար տէր Յիսուս
 Բըղնել յամբիծ մեր հոգւոյս :
 Տուր հայր եւ զհացըն քաղցրիկ
 Որում ցանկան զօրք հրակիրք .
 Զոր դուն ի քէն տէրդ ինքնին
 Ետուր՝ մարմնոյդ ըզբաժին ,
 Մանրեալ ի դառըն հարուած
 Արեան քրտամբքըդ զանդած ,
 Եւ ի խաչին սուրբ հալոց
 Յանմահ սիրոյդ ջեռեալ բոց՝
 Սովեալս հոգւոց ասացեր
 Անմահութեան լինել կեր .
 Արա զմեզ, հայր, արժանի
 Հացիդ այդմիկ քաղցուենի .
 Տուր ընդ նըմին եւ ըզբաղց
 Առ նոյն սեղան առնել դարձ .
 Յայդ յիշատակ քո հացին
 Ամէն ճաշակք դառնասցին .
 Զի եւ վերնում սեղանոյդ
 Փափագանօք հասցուք փոյթ :

Թող մեղ զպարտս մեր .

Վարեալք բնութեամբ դիւրագայթ
 Ի բիւր կըրից որոգայթ ,
 Որ զօրինօք քովք հաստատ
 Զըդէն պատիր առագաստ ,

Յանդէտս յաճախ զանցանեմք
 Եւ յակամայս ցանդ գըթեմք .
 Հայր , մի յիշեր ըզնոսին ,
 Հայեաց գըթով եւ սըրբին :
 Եւ կամայիցըս մեղաց
 Յոր հրապուրեալք ի դիւաց ,
 Եւ հաճութեամք թոյլ սրաից
 Արբեալ գինեաւըն հեշտից
 Դիմեմք կամօքըս յօժար ,
 Կրկին գըթով թող մեզ , հայր .
 Զի կամք յերկրի անմաքուր ,
 Հողք և հողոյ երթամք կուր :
 Մինչեւ եղեալ մարդ յաշխարհ՝
 Աչացդ եղաք արհամարհ .
 Յարդանդէ մօր ըզմեղանս
 Ի լոյս ածաք մեզ ընդ կեանս .
 Չեւ ծանուցեալ ըզպարտիս
 Պահանջեցաք տոկոսիս .
 Եւ չիշխէաք հայել վեր
 Թէ զմեզ հոգիդ ոչ սրբէր :
 Այլ աւանդ , նոր բիծք անկան .
 Յաւազանին պատմուժան .
 Յամենայնի պարտականք՝
 Արդար ցասմանդ եմք արժանք .
 Չունիմք բերել առաջի
 Բայց զիշատակ քո խաչի :
 Տես , հայր , հիմ սա սեաւ տըխուր .
 Բայց զի զմեղացս առ մըրուր .
 Ի լուծ կըշուց նորին դուդ
 Բարձեր զանիքաւ քոյին գութ ,

Յոյս թողութեան տալով մեղ
Դիմել՝ ի յայդ յասպարէզ.
Զի հայրութեան քո անուն
Մեծ քան ըզմեղս է անհուն :

Որպէս և մեք բողոքմք մերոց
պարտապանաց .

Ի քէն ուսեալք ՚ի քո սէր
Պարտականաց թողումք մեր .
Թողումք մերոց ատելեաց
Զի քո որդիք են , գըթած .
Եւ կարճամիտք թէ ոչ միշտ
Համբերիցեմք յայլոց վիշտ ,
Կամ զայրանամք եւ սըրտնիմք
Վրիժուց ցանկամք եւ նեղիմք ,
Ո՛չ ներեա , հայր , եւ ուսո
Ըզհեղութիւն սըրտի քո .
Ամենեքեան ՚ի քո սէր
Լիցուք եղբարք եւ ընկեր :

Մի տանիր զմեղ ի փորձուրիւն .

Տէր , փորձութիւնք ամէնուստ
Եւ ի մօտոյ եւ հեռուստ ,
Աներեւոյթն եւ յայտնին
Մեղ յարաժամ դարանին .
Թէ քայլափոխք մեր ամէն
Ի խորխորատըս դիմեն ,

Սակայն ծաղկամբք են ծածկեալ
 Եւ չերեւին վիհք մըռայլ.
 Դիմէմք խայտալ ի դալար,
 Բերիմք յանլոյս 'ի խաւար.
 Յամենայնի զոր սիրեմք
 Զըւարթարարս տեսանեմք.
 Զըգեմք ըզձեռս անըզգոյշ,
 Եւ ահա խայթք քըստմնափուշ:
 Մի տար մեզ, հայր, երթալ անդ՝
 Ուր դուզք դրախտի՝ մուտք ի բանտ.
 Մի տար ըզմեզի փորձանս
 Յաշխարհականս յայս յորձանս.
 Այլ սըրբեա՞ զաչս 'ի դիտել
 Ըզթիւր ըզձից հետս անել,
 Եւ միշտ աչօք երկնապիշ:
 Քնընել ըզքոյդ մատնանիշ:
 Այլ փորձութեանց 'ի քուրայս
 Զըտել կամիս թէ զծառայս,
 Աւաքեա՞ հայր, զոր կամիս,
 Բայց յօդնութիւն փութասցիս.
 Զի մի տըկարքս եւ անգէտ
 Բնութեամբ ի չար հակամէտ՝
 Աւցուք ըզդեղն այն ի վնաս,
 Կըրկին կըրել պատուհաս:

Ա. Ա փրկեան ի չարէ .

Փըրկեա զմեղ հայր ի չարէն ,
 Յանթիւ վտանգաց խուժանէն :
 Յախտից չարաց զերծո՛ զմեղ
 Զի սպաշտեացուք սուրբք ըզբեղ :
 Ըզսրածութիւն եւ ըզսուր
 Բարձ ի յերկրէս՝ զոր ետուր
 Տարագրելոց յԵղեմայ ,
 Լալ եւ ցանկալ յար նըմայ .
 Հեռացո զմահ տարաժամ
 Զի մի առանց յԵլլեղման
 Աըրբոյ անուանոդ մեռանիմք
 Եւ ի ցուրտ տասպանն անկանիմք :
 Ըզբնութեան զէնըս մահուտ
 Ըզհուր , ըզանիթ , ըզկարկուտ ,
 Մի ածեր հայր մեր գըթած
 Որդւոց քոյին արտալած :
 Իսկ թէ յարդար պատուհաս ,
 Տուր համբերել անբամբաս :
 Ա. Ա փրկեա զմեղ ի չարաց
 Յանհաշտ խըմբէն այն դիւաց ,
 Որ շուրջ ըզմեօք ցայդ ցերեկ
 Զանան առնել որսաբեկ .
 Հայեաց վերուստ եւ ցրուին
 Որպէս ըզմէդ դիշերին :
 Բըթասցին նետք սայրասուր
 Կըշուեալքն առ մեղ յարամուր ,

Տապաստ արկցէ զգոնդ նոցին
 Զէն հաւատոց Յիսուսին .
 Յոյս ամբարձցէ մեզ նըշան
 Եւ սէր անցցէ յաղթական :
 Փրկեա զմեզ հայր ի մեղաց
 Որք չարագոյնք են չարաց .
 Զառաջս առնուլ նոցին տուր ,
 Եւ գըթելոց՝ սիրտ ամուր .
 Եւ թէ մեղօք սեւացաք՝
 Լիցուք շնորհօքդ ըսպիտակք :
 Փրկեա զմեզ, հայր, ի դժոխոց
 Ամէն չարի մայր եւ ծոց .
 Ուստի չեք մարթ ազատել
 Եւ կամ զըդմամբ վերակնել .
 Զորոյ չկոխէ զսեամսըն յոյս ,
 Միակ օձան կենցաղսս .
 Ոչ սէր քոյին անըսպառ
 Լզմանձր հերձու զայն խաւար ,
 Եւ ոչ չոգւոյն ցօղ զըւարթ
 Զովացուսցէ զայն հըրատ :
 Ո՛չ, հայր, փրկեա, փրկեա զմեզ
 Յամենաչար վրտանգէտ :
 Եւ մինչ յաւուր օրհասին
 Դիտեմք ըզհող եւ զերկին ,
 Եւ սաստկագոյնս սատանայ
 Կըուուի հոգւոցըս վերայ ,
 Մինչ մութ մեղաց տացէ մեզ
 Թաքուցանել ըզքո դէմս ,
 Փրկեա զհոգիս քո սիրուն՝
 Զոր խնդրեալ ամս երեսուն

Գընովդ արեան գընեցեր .
 Մի մի չարին զայն մատներ .
 Այլ քաւութեանն ի հալոց
 Զըտեած զոգիս յարատոց .
 Եւ փութով տա՞ր հասո՞ հայր
 Յարբայութիւն քո յամայր :

Զի քո և արբայուրիւն , և այլն .

Որ յանմատոյց բնակես լցու ,
 Սըփուեալ ի սիրտ մեր ըզյոյս
 Բազմել յաւերժն յառագաստ
 Յարբայութեան քում պատրաստ ,
 Զոր եւ յառաջ քան զաշխարհ
 Մեղ կազմեցեր՝ բարերար ,
 Ուր հոյլք զօրաց հոգելէն
 Անլըռելիս քեղ երգեն ,
 Եւ յերկրէ պարք արդարոց
 Շուրջ ըզգահովըդ կան հոծ ,
 Եւ ըզմանկունքս ընկալ հայր ,
 Յետ կենցաղոյս այս սրավար .
 Կամ թէ այժմէն իսկ երագ
 Խառնեած զուարթնոցդ ի դասակ ,
 Քեղ հօր , Որդւոյ եւ Հոգւոյն
 Երգել զանվերջ երգ սիրոյն .
 Ի խոստացեալդ օթելանս
 Ընկալ ըզմեղ յաւիտեանս :

ՅԱՐԱՍՈՒԹԻՒՆ

ՅՈՂՋՈՅՆՍ ԿՈՒՍԻՆ

Ողջոյն ընդ քեզ Մարիամ .

Ողջոյն ընդ քեզ Մարիամ ,
Որ զԱղամայ զարմ թշուառ
Խաբմամբն Եւայ՝ նոր ծընար ,
Ի որդւոց նոցին պատըշգամ
Ամուր յուասյ կառուցար :

Ողջոյն ընդ քեզ Մարիամ ,
Որ ըզնախնոյն գլաւեր մօր
Վաղակորոյսըն շընորհ ,
Բողբոջելով անթառամ
Զանբիծ շուշանդ հոգեւոր :

Ողջոյն ընդ քեզ Մարիամ ,
Կեանք եւ առիթ նոր կենաց ,
Եւ մերկացեալ մահացուաց
Կործանելոց անխընամ՝
Գըթարկութեամբ քօղազգեաց :

Ողջոյն ընդ քեզ Մարիամ ,
Յելից կենաց տըւընչեան
Մինչեւ ի մուտս ի տապան ,
Ողջոյն ընդ քեզ Մարիամ ,
Մայր Աստուծոյ եւ մարդկան :

Ի ի շնորհօք .

Ո՛վ գրախտին եղեմեան
Ըստոյդ ծաղիկ բազմերփիեան ,
Որ զամենայն առ յերկնից
Տարար ի ծոց քո անբիծ՝
Լզուլ ցօղոցըն զըւարթ ,
Հոդւոյն թեւոց սիւդ հանդարա .
Եւ վարդատիալ կարմրափայլ
Արկեր ըզդէմն շառագնեալ
Խոնարհութեամբ ի յերկիր՝
Որով յերկին ձեմէիր .
Եւ հաճեցեալ Տեառն ընդ քեզ
Սիրեաց քան զիւրն ասովարէզ ,
Ամփոփելով ծոցդ ի խոն :
Պէսպէս շնորհաց հոյլա անհոն :
Ընկալ ի քաղցր հովանիդ
Զմատաղատունկ մանկըտիդ ,
Զ' ի քոց թերթից անթառամ
Ծըծեսցուք կեանս յամերամ :

Տէր լնդ քեզ .

Յաւիտենից տէրն եւ հայր
Յաստուածութեան իւր բաւեալ
Որում պակաս ինչ ըրկայր ,
Կըրումն ըզքեզ նոր առեալ ,

Եղեւ ի սպառ տէրն ընդ քեզ .

Քրովքէք էին բազմարան ,

Երկինք անհուն ասպարէզ .

Այլ դու եղեր ի խորան .

Ոչ բաւեցին տիեզերք

Առ արարին յաւիտեանց ,

Կուսիդ սըրտի սուրբ եղերք

Սիրով եղեն գեր համայնց :

Անմահդ Աստուած , ոչ դու մեծ

Երեւեցար ի հուր բոց .

Մինչ շանթեռանդն ի դահ յեց

Զանեռթեան լրցեր ծոց ,

Որպէս ի ծոցն այն կուտին

Որ զանսահմանդ ընկալաւ .

Եւ ամենայն հրաշք քոյին

Յայնուր վայրի չափեցաւ :

Օրինեալ ևս դու ի կանայս .

Ոչ հըրճուանըս կենաց

Եբեր մեզ մայրն Եւայ ,

Այլ ըզբեռըն վըշտաց

Ըստացաք ի նըմայ .

Դայր դիմօք ի ծիծաղ

Եւ ածէր մեզ խաւար ,

Ընծայէր ծաղկաքաղ

Եւ տատասկ էր զոր տայր .

Յանհաստատ յայն նեցուկ՝

Տառապեալ մարդկութեան

Աւա տըւեալ ողորմուկ
 Գլորեցաւ ի կործան :
 Դու զանէծըս նորին
 Զընջեցեր Մարիամ ,
 Դու անզօր մահացուին
 Ճըշմարիտ բարեկամ .
 Դու միայն երանեալ
 Համօրէն ի կանայս ,
 Դու միայն ես օրհնեալ
 Ի յերկրիտ ու երկնից կայս :
 Օրհնեալ սուրբ քո անուն
 Յոյժ սըրտից մեր եւ դիւր .
 Օրհնեացին որք առ նոյն
 Պաղաստին մըտադիւր :

Օրհնեալ է պտուղ որովայնի քո .

Օրհնեալ յերկրէ եւ յերկնից
 Ընձիւղ ծոցոյ քո ամբիծ ,
 Որ ըղկենացըն պըտուղ
 Ընծայեաց մեզ չնորհաբուղիս .
 Զոր ոչ Եղեմըն փափուկ
 Երեւեցոյց յոստ ճապուկ ,
 Եւ ոչ ծառուլըն կենաց
 Բուժել զմահուն վէր կարաց .
 Այլ լոկ փակեալ քո պարտէզ
 Բուժոյց , փթթեաց , Եցոյց մեզ .
 Եւ յերեւել անդ պըտղին
 Ոչ լուծան զարդք կոկոնին .

Դուռնըդ կընքեալ ի տեառնէ
 Եւ բանալիդ ի քէն է .
 Ոչ անդ մըշակ գործ էարկ
 Եւ ոչ ձաճանչս արեւ քարկ .
 Այլ ինքնին դաշտդ անարօր
 Պըտղաբերէր սիրազօր ,
 Ընորհաց ի տարփ խանդակաթ
 Բողբոջելով մըշտազուարթ :
 Որպէս շուշան ձիմաթոյր
 Ի խաղս առուաց ջինջ մաքուր ,
 Արձակէ զիւր բարունակ
 Կանաչագեղ ուսպիտակ ,
 Այսպէս ի քէն ըղթիառն
 Մահկանացուաց ոգւոց յոյս
 Արձակեցէր Մարիամ ,
 Տունկդ եւ պըտուզդ անթառամ .
 Փոխան ծառոյն մահառիթ
 Յորոյ ի տես եւ փըթիթ
 Պատրեալ Եւայ , դէպէ թըշուառ ,
 Ըզմեռունակ միրգն էառ ,
 Սիրաստեղնեալ երկնուղէշ
 Նոր ծառ կենաց գեղազէշ
 Ընորհեցէր գու քաղցրունակ
 Քըստմնեալ քըմնացըս ձաշակ ,
 Որով մահում ժանտ լեղի
 Յանմահութիմ յեղեղի :

Արքունի Մարիամ մայր Աստուծոյ .

Կոյս Մարիամ սրբուհի
 Եւ կուսանաց թագուհի ,
 Ո՞ր բան ո՞ր երդ ո՞ր զուարթունք
 Քեզ բաւիցեն օրհներդուք .
 Կամ ո՞ր միտք այնակէս անբիծ
 Մահկանացուաց ու անմահից
 Որ քում անձառ մայրութեան
 Հասու լինել մարթացան :
 Զիանը հաստողն յոշընչէ .
 Յոյր ձեռն աշխարհս ձըռընչէ ,
 Յորմէ ծոցոյ խաղային
 Կենդանութեանց գետք խորին ,
 Յորում բոլոր յանգեալ կայր
 Երանութիւնըն յամայր ,
 Զիանը մըտեալ իբր յանդունդ
 Անձառ ի քէն առ ծընունդ :
 Հայրն եւ վարիչ էից քեւ
 Զազօտ կենաց այս արեւ
 Գեր զանմահիցըն պայման
 Յաստուածութիւն իւր եհան .
 Զամէն սիրոյ թողեալ դաս
 Լոկ մայրեննոյդ հար ըստաս .
 Զաշխարհախումբ որ զեթեր
 Շարժեալ մատամքն եւ ժպտէր ,
 Զուլամբդ ամբիծ կախեցաւ
 Բաղկօք վափուկ ու երկնադրաւ .

Որ յերկնաձեմի լերանց
 Բղևէր սահանս աղբերկանց ,
 Կուսականի քում ծոցին
 Ծարաւցաւ կաթոգին .
 Եւ որ ըզվին ընդ իւրովք
 Տածեալ գրգէր լայն թեւովք՝
 Հանգեաւ պէս ձագ անփետուր
 Ի քում ծոցի բոյն մաքուր :
 Երդմնեցուցից ըզքեզ մայր
 Անըսկըզբանն եւ անհայր
 Յաստուածախառն Որդոյդ սէր ,
 Ի ի սիրալից աչկունս ձեր ,
 Մի եւ ըզմեզ մերժեր բաց
 Յամէնընկալոդ գրկաց :

Բարեխօսունա վասն մեր մեղաշորաց :

Ազքեզ յանզօր ընութենէս
 Ամէնազօր պաշտպան մեզ ,
 Որ անձկաւէտ եւ գըթած
 Ի մի կայլակ արտասուաց
 Ըզհուր ցասման անմահին
 Շիջուցանես առօրին ,
 Գըթոտ մատանց տատանմամբ
 Կորզէս ըզանթ յահեղն ամբ .
 Ով Մարիամ մայր սիրոյ
 Կարդամէր , լուր քաղցր ունկամբ քո :
 Լուր վարանեալըս սրտից
 Պատեալ յամօթ ու ի թախիծ ,

Վասն ակամայ եւ կամաւ
 Անկվիտանաց մեր անբաւ .
 Յախտից ծովու ի կիրս հոծ ,
 Տարբերելեացս հողմակոծ ,
 Պաշարելոց սարսափաւ
 Ցորոգայթից շուրջադաւ .
 Որք ըզքո լոկ գիտեմք յօյս
 Մեղ աշտարակ շողալոյս ,
 Եւ առ քեզ սիրտ եւ աչկունս
 Վերամբառնամք երերունս .
 Դու որ առ Տէր համարձակ
 Եւ ես մարդկան օժանդակ ,
 Ներ վասըն մեր բարեխօս
 Զի մի մեղաց բերցուք խորա :

Բարեխօննան այժմ և ի ժամու
 մահուան մերոյ .

Կոյս Մարիամ, լեր մեղ մայր
 Այժմ, ի մահուս, եւ յամայր :
 Վրշտօք բացեաւ ըզմարց ծոց
 Անկեաւ յովիտըս ցաւոց ,
 Ցոսոխաց մօտ եւ հեռուստ
 Որ արտաքոյ եւ ներքուստ ,
 Պատեալք ի չար մարդկանէ
 Ու ամենաչար սատաննէ ,
 Եւ ի բնութեան արկածից
 Ո՞ր գարման մերս աղխտից :
 Կոյս Մարիամ լեր մեղ մայր, և սյն :

Այլ բոնագոյն թըշնամեաց՝
 Կիրք են ի մեզ խայծք չարեաց ,
 Միշտ ասլըստամբք ի բանէն
 Եւ սոսկալի խազմ յուղեն ,
 Հազար սլաքաց նետահար
 Թափի սրտիցըս պատառ .
 Ո՞հ , ո՞ւր են ձեռք դարմանիք ,
 Ո՞ւր սալեղանիք մեր բուժիք :
 Կոյս Մարիամ լեր մեզ մայր
 Այժմ , ի մահուս եւ յամայր :
 Մերթ չիմանամք եւ սրտնիմք ,
 Եւ մերթ ըզգամիք եւ կոծիմք
 Մերթ յուտահատ ի տագնապ
 Եւ մերթ առ չարն հապըշտապ .
 Մերթ բարկացեալ մերթ հանդարտ
 Լաց հարկանիմք անընդհատ .
 Ո՞սըրբիցէ զարտասուս ,
 Կամ անուշէ զգառն առուս :
 Կոյս Մարիամ լեր մեզ մայր , և այն է
 Խուն պարենի եմք կարօտ ,
 Ու երկիրս բերէ փուշ ընդ խոտ ,
 Հիւսիս հընչէ ցուրտ սարսուս
 Խորշակ տեղայ յոսկերս հուր ,
 Սով , որածութիւն՝ յով դարձցուք ,
 Ասեն , եւ մեք չըւեսցուք .
 Բոլոր աշխարհու է դարան ,
 Ո՞ղջուշասցի հէդ մանկան : —
 Կոյս Մարիամ լեր մեզ մայր , և այն :
 Մերթ յարշալուկըս անդ կենաց
 Ի տիս անմեղ հրճուանաց ,

ՄԵՐԾ ի յուսոյն հաստկել
 Ի զօրութեան միջակի ,
 ՄԵՐԾ ի հանդիստն համառօտ
 Ում ըղձայաքըս կարօտ ,
 Յանկարծ մահու դայ հրաւեր .
 Ո՞ մեղմեսցէ զնորայն վեր : —
 Կոյս Մարիամ լեր մեղ մայր
 Այժմ, ի մահուս եւ յամայր :
 Թողեալ հոգւոյ զբանտն հապճեապ
 Դատաւորին կայ հանդէալ .
 Յայնոմ ատենի անաշառ
 Ում եւ հրեշտակք կան սպատկառ ,
 Ուր վերջոանէ եւ ինքն յոյս
 Ո՞ր քաջալեր եղիելոյս :
 Դու միայն դու Մարիամ
 Յաւոց մեր հեշտ ապրոսամ .
 Ո՞հ, աստէն լեր մեղ ի մայր
 Եւ եղիցիս անդ յամայր :

ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹԻՒՆ

ՀՈՒՍՏՈՅ

Ի քեզ հաւատամ
 Բոլորով սըրախւ,
 Տէր, քեզ փառը տամ
 Ամենայն ըղձիւ.
 Աստուած Ճըշմարիտ
 Յաւիտենական
 Զհայր, զՈրդի, զՀոգիւ
 Գիտեմ միաբան,
 Խնամով արարիչ
 Բոլոր Եղելոց,
 Արդար հատուցիչ
 Ըստ գիտման գործոց
 Զհայր գիտեմ պատճառ
 Որդւոյդ միածնի,
 Բըղնումն հաւասար
 Երկուցդ ըղձոգիւ:
 Որդին Աստուծոյ
 Եւ օծեալն Յիսուս
 Առեալ իսկագոյ
 Ըզբնութիւն մարդոյս,
 Միջնորդեալ հոգին,
 Յարգանդ Մարեմայ՝
 Յըղացեալ կուսին
 Ծընաւ իննամսեայ.

Ի վըրկութիւն մեր
Վըշտակրեալ կամաւ,
Սուրբ վարուց հրաւեր
Ետ օրինակաւ.
Ի լրումըն պարտուց
Մերոց մեղանաց՝
Ընդ հոյլքս յոգունց
Անցեալ տանիջանաց,
Հարեալ ի հրէից
Ընդ փայտըն խաչի,
Հան զհոդին անթիծ
Հօրն իւր առաջի.
Եւ յարդարոց մէջ
Ի դրժոխս ներքին,
Ի խաւար վայրն էջ
Ետ յոյս խընդադին.
Եւ դարձաւ հըզօր,
Եւ զաստուածացեալ
Մարմինն յերեք օր
Ի վլոմէն առեալ,
Յարեաւ յանմահ կեանս,
Յարութեան մեզ յոյս՝
Զանչարչար իրանս
Արկաւ հոգելոյս :
Սուրբ եկեղեցւոյն
Աւանդեաց ըզդաս,
Եւ հովուաց նորուն
Գըլուի ըզկեփաս .
Օրհնեաց զաշակերտա
Ի գալիլեան սար ,

Թող զիւրս ըլձակերտս ,
 Համբարձաւ առ հայր .
 Բաղմեալ ի յաջմէ
 Իւրոյ ծընողին ,
 Զաշխարհս այս խնամէ
 Զարեան իւրոյ գին .
 Մինչեւ փառօք հօր
 Հրեշտակօք սըրբովք
 Եւ որք երկրաւոր
 Արդարոց ժողովք ,
 Դարձեալ գայ յերկիր
 Ի հուսկ դատաստան ,
 Պատուհաս կամ ձիր
 Տալ ըստ գործ մարդկան :
 Մինչեւ յայն գալուստ՝
 Սուրբ եկեղեցի
 Ընորհօքն ի վերուստ
 Զոր յար ընկալցի ,
 Մի , սուրբ , ընդհանուր
 Յաշխարհ համօրէն
 Հովուէ խաշին իւր
 Ի մարդ բանեղէն .
 Ճըրով եւ հոգուլ
 Զմարդիկ ծընանի
 Հաւատք , յոյս , սիրով
 Ի ժառանգս երկնի :
 Լուսեալ զմեղանս
 Յարտասուաց ի զեղ ,
 Ընծայէ փըրկանս
 Խորհըրդովքն անզեղ .

Զաղօթս արդարոց
 Առնու միշտ օճան
 Դեղ կարօտելոց
 Յաշխարհ ամենայն .
 'Նա եւ զբանտ ցաւոց
 Քաւութեան տեղիս
 Բացեալ յերկնից ծոց
 Յուղարկէ զհոգիս :

ԽՈՍՏՎԱՆՈՒԹԻՒՆ

ՅՈՒՍՈՅ

Ե քեզ աներկմիտ
 Տէր իմ յուսամ ես ,
 Զի տաս ճըշմարիտ
 Զոր խոստացեալ ես ,
 Ըզդատրաստեալն այն
 Անձանց արդարոց
 'Նախ քան զյաւիտեան՝
 Վայելս փառաց քոց .
 Դու անձանց տըկար
 Տաս ձեռքն պատրաստ ,
 Եւ զհոգի խոնարհ
 Ոչ թողուս տապաստ .
 Ո՛հ կըկին զիմ յոյս
 Ամրացո՞ զանձին ,
 Զի յար զհետ հիգոյս
 Ըրջի թըշնամին .

Եւ յայնո՞ւ առաւել
 Յօրհասի պահուն՝
 Յոր ճըգնի ունել
 Անշարժ ըզէղուն .
 Ի սըրտէս մի տար
 Կըտրել ըզհանդոյց՝
 Որով ընդ քեզ յար
 Կամիմ կալ անլոյծ :

ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹԻՒՆ ՍԻՐՈՑ

Զերկնից եւ զերկրի
 Եւ զիս Տէր բարի
 Եւ ըզբնաւից սիրելիդ՝
 Սիրեմ եւ ես ճշմարիս .

Բոլորով սրտիւ
 Ամենայն ըղձիւ
 Սիրեմ, սիրեմ, եւ առ սէր՝
 Չեմ բաւական Տէր իմ տէր :

Այլ երկինք թէ խուն
 Առ սէրդ են անհուն,
 Զբարդ սրտին իմոյ վայր
 Փոքրիկ ի յեզը եւ ի ծայր :

Այլ փոքր է երկին
 Քան սիրտ մահացուին՝
 Յոր սէր քոյին կայլակեաց,
 Աղբիւր սիրոյ տէրդ Աստուած .

Ոլքան ընդունի
Այնքան եւ լայնի .
Որչափ լընու՝ է տեղի
Յոր միւսանդամ զետեղի :

ՀԵՂ, հԵՂ յորդառատ
Ըզցող սիրոյ զուարթ
Ի սիրտ մատաղ որդեկիդ
Որ ծարաւի ու առ մի շիթ ,

Զի շիթն ի յաղբիւր
Դամնայ ի խորս իւր :
Ո՛հ , ո՞ տայր զայս իմ ծարաւ
ԱՃԵԼ սիրոյն քանակաւ :

Սիրեմ Տէր ըզքեղ
Զի արժանիդ ես ,
Զի զիս ինքնին սիրես Տէր
Եւ քեղ հաճոյ է իմ սէր :
Թէ յօտար վախագ
Փոխեցայց երագ ,
ՅաւԵԼ աղէ ի քո սէր
Եւ դարձցի սիրտ իմ ի վէր :

Տուր ի սէր զարթնուլ
Ի սէր նինջ առնուլ,
Ի սէր կեալ , սէր միշտ շընչել
Սիրուլ ի մահ իսկ նընջել :

ԳՈՀՈՒԹԻՒՆ Ա.Ռ ԱՍՏՈՒԱԾ

Գոհանամը ըզբէն Աստուած բարերար ,
 Որ յետ այնքանեաց շնորհացդ եւ գործոց
 Զոր յաւիտենից ցուցեր դարէ դար .
 Կարգեցեր եւ զիս յազգս արարածոց :
 Գոհանամը ըզբէն Աստուած բարերար ,
 Որ ետուր երկնից ըզպայծառ լցուն այն ,
 Երկրի ջուրս եւ բոյս եւ կենդանեաց պար .
 Այլ գիտել ըզբեզ՝ ետուր ինձ միայն :
 Գոհանամը ըզբէն Աստուած բարերար ,
 Որ ետուր աշաց լցոս , գլխոյս իմաստ ,
 Սըրտիս սէր՝ հոգւոյս թըրկչու երկնապար ,
 Զոր ինքնին բացեր խոնարհ իջմամբ աստ :
 Գոհանամը ըզբէն Աստուած բարերար ,
 Որ անտես առնես ըզմեղս եւ կարիս ,
 Հայիս ի յօժար կամս ու ի սիրտ խոնարհ ,
 Եւ ողորմութեամբ ծածկես զիմ թերիս :
 Գոհանամը ըզբէն Աստուած բարերար ,
 Եւ չեմ բաւական գոհանալ առ չափ .
 Ցանկամքոց կամաց լինել կամարար ,
 Եւ զայս նուիրեմ տուր տըրից քոց անչափ :

ԵՂՉ ՍՐԲՈՒԹԵԱՆ

Աստուած, որ զիս յոչեից
 Հաստեալ եղեր յաշխարհիս
 Ի թիւ քոյոց ծառայից,
 Տուր ինձ լընուլ զիմ պարտիս :
 Հայր իմ, որ զայս քաղցր անուն
 Համարձակեր ինձ տալքեղ,
 Տուր իբր որդի սիրասուն
 Անսալ ձայնիդ՝ սըրտիւ հեղ:
 Յիսուս փրկիչ իմ եւ տէր,
 Որ մարդացար եւ մեռար
 Առ ի փրկանս իմ եւ սէր,
 Զարին հըպելյիս մի տար :
 Հոգիդ հոգւոց սըրբարար
 Աւ աղբիւր շնորհաց ընդհանութ
 Սըրբեա զոր յիս գիտես չար :
 Եւ յերկնային վառեա հուր :
 Կամք քո լիցին յիս Աստուած,
 Կամք իմ ընդ քեղ միշտ լիցին .
 Ի կեանս եւ յետ այս կենաց
 Եղեց ընդ քեղ անմեկին :

ՆՈՒԻՐՈՒՄՆ ԱՌ ԱՍՏՈՒԱԾ

Աստուած բարի, որ եւ այս օր
 Տաս ինձ կենաց տեսանելըս,
 Քեզ ընդ աւուրս նուիրեմնոր
 Զամենայն կար եւ տենչ հոգւոյս:
 Դու որ ծագես զակն արեւուն,
 Զաման լուսնի լընուա լուսով,
 Որ կաթես ղցող առաւօտուն
 Ընչեալ շարժես զահեղն ըղծով,
 Եւ ընդունիսդ առ ի նոցուն
 Եւ յամենայն արարածոց
 Անյօդ ձայնից քեզ օրհնութիւն,
 Եւ զիմս ընկալ գըթոյդ ի ծոց.
 Որ քան զհաստուածքըս համագոյս
 Ցանկամ քեզ տալ փառս յայսմ աւուր,
 Եւ նըւիրել յինէն ըղբոյս
 Զիս եւ զամէն՝ ըղձիւք մաքուր:
 Ամէն վայրկեան ու ամէն իմ շոմնչ
 Եղիցին սուրբ քան զառաւօտ,
 Ու ամէն ազդուածք մըտացս ի փունջ
 Սիրով սըրտիս կապեալ նարօտ:
 Յամենայն ժամ եղէց պատրաստ
 Կալ յանդիման քեզ անամաչ,
 Հանգոյն վառեալ կուսիցն ըղբաստ
 Սուրբ փեսայիդ գալ ընդ առաջ:

ՎԱՍՆ ՓՈՐՉՈՒԹԵԱՆՑ

Ո՞վ սըրբութիւն սըրբոց անհաս ,
 Որ ոչ գիտես բընաւ ըզքար ,
 Որ ի բարւոջ միայն մընաս
 Ու ամենեցուն ես բարերար .
 Որ բարութեամբ եւ առ բարին
 Հաստատեցեր եւ զիմ հոգիս ,
 Ազաշեմ մի տար թոյլ չարին
 Ի քո ստացուածս հըպել ի յիս :
 Մերժեա զախտիցն յինէն հրապոյր
 Եւ զցանկութեան դաղսնի պատրանս՝
 Որ ըզտեսողս իսկ գործեն կոյր
 Եւ արկանեն զսիրտ ի գարանս :
 Աստուած իմ, բարձ ըզքարն յինէն
 Սուրբ պահեա զսիրտ եւ զգայարանս՝
 Զոգիս եւ միտ անբաժ ի քէն
 Կալ յահ եւ սէր քո ի փորձանս :
 Երթայք ի բաց հրապոյրք զազեր .
 Ոչ ախորժեմ ոչ հաւանիմ ,
 Երկնից եմ ես, ատեամ զերկիր .
 Քեզ միայն Տէր պահեմ զանձն իմ :

ՎԱՍՆ ԾՆՈՂԱՅ ԵՒ
ԲԱՐԵՐԱՐԱՅ

Աստուած Եւ հայր ամենեցուն
Յաւիտենից խնամող մարդկան ,
Որ հասակիս իմ զաղփաղփուն
Ետուր յերկրիս յայսմ օգնական
Քաղցրագունիդ անուան զոյգ՝ հայր ,
Եւ գըթութեանդ պատկեր ըզմայր ,
Յորոց եւ զիս , Եւ քոյր ու եղբայր ,
Ողջամբ պահեա զճնողս իմ յամայր :
Ընդ մօրս երկանց Եւ հօր քըրտանց
Կեանս անվրտանդ տուր աստղստին ,
Եւ պատրաստեա ի կեանս անանց
Վարձը բարեաց հարիւրս ընդ միւն :
Եւ վաստակոցս նոցին կըցորդ
Երախտողաց իմ համօրէն ,
Եւ մանաւանդ որք զերկնահորդ
Կենաց շափողն ինձ ցուցանեն ,
Եւ որք կըրթեն ըզմիտս իմ խակ
Յիմաստ յարուեստ Եւ ի բարբառ ,
Եւ ըզբնութիւնըս վայրահակ
Յիմանալեացն ուղղեն կաճառ ,
Զիմաստութեանդ Եւ չնորհաց տուրս
Արատապէս հեղ ի նոսին .
Այս առ յինէն նոցա տրիտուրս ,
Ու առ ի նոցուն յիս դարձ կրկին :

ՎԱՅՆ ԴԱՐՁԻ ՄՈԼՈՐԵԼՈՑ

Որ կենսատուդ ես ամենայինց
 Եւ փրկութեան սիրող նոցին ,
 Տէր գըթութեանց , մի առներ զանց
 Ի մոլորեալս գըթալ կրկին .
 Որ ի խաչիդ ու ի ժամ մահու
 Արկեալ զտագնասկ քո ի մոռաց
 Լինէիր հօրդ աղերսարկու
 Թողուլ նոցին իբր անգիտաց ,
 Թող թող մարդկանըս փոքրողի՝
 Թ' ի կարծ ու ի գործ գըթին մոլար .
 Ճըշմարտութեանդ շընչեա զոդի
 Վերըստացիր զորս ըստացար .
 Որ ոչ ըզմահ մեղաւորի
 Այլ զդարձ նորուն սիրես ու զկեալ ,
 Դարձո զնոսին ի հետ բարի
 Ըզըրտառուչ ձայնիկդ արկեալ .
 Որ զիննըսուն եւ զինն ոչխար
 Թողեալ միայն ի յարօտին ,
 Զկորուաելցն հետ ընթացար
 Բարձմամբ ի յուս խընդիւ դիւտին ,
 Մոյծ ի փարախ քո տէր Ցիսուս
 Զոյս բանսարկուն արար վարատս .
 Յանցուցելոց տուր արտասուս ,
 Թիւրեալ մըտաց՝ ուղիղ հաւատս .
 Խաղաղութեան բերող յաշխարհ
 Բարձ ըզցասմանց վիճից հրապոյր ,

Արա զոսոխըս բարերար
 Եւ զատելիս ած ի համբոյր :
 Եւ զոր մարդկան ետուր աւանդ
 Զանհամեմատ քո զմեծ պատուէր՝
 Պընդեա յանձինս ու ընկերս կաշկանդ՝
 Զաստուածային քո զսուրբ ըզսէր :

ՎԱՍՆ ԵՂԲԱՅՐՍԻՐՈՒԹԵԱՆ

Ո՛վ որ ուսուցեր
 Գեր քան զամենայն
 Լիալիր ի սէր
 Սիրել զբեղ միայն ,
 Եւ յետ քո զընկերս
 Անձին հաւասար ,
 Իբրեւ քո պատկերս
 Սիրել բարեբար ,
 Զպատուէր քո արժան
 Տուր ինձ լընուլ միշտ .
 Ի սէրդ անպայման
 Եւ յեղբարց անոկչդ :
 Ո՛վ տէր՝ օրհնեա զիս
 Եւ զեղբարքս ամէն ,
 Անխըսիր որդիս
 Խնամոցդ հայրեղէն :
 Զոր ոչըն կամիս՝
 Կամել ինձ մի տար .
 Եւ զոր չկամիմ յիս՝
 Մի յիմս հաւասար .

Եւ յայս յիշատակ՝
 Ցըրուեա զմերս ինչ խէթ՝
 Թէ կիլք հակառակ
 Արկցեն անջըրապետ .
 Չըկամիմ ես զայն ,
 Բանսարկուին է գիւտ ,
 Դարձ' ի գլուխ նորայն
 Մախանացն ըստգիւտ :
 Հայր , տուր մեղ բարիս
 Զոր եւ սիրես տալ .
 Պահեա 'նփորձ յերկրիս ,
 Եւ յերկինս ընկալ :

ԶԵՂՋԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹԵԱՆ

Աստուած , քաւեա զիս մեղաւորս
 Որ եղեալ զմեղս իմ առաջի
 Եւ զգատաստանս քո ահաւորս ,
 Յոտն անկանիմ սըրբոյդ խաջի .
 Բաց Տէր ըզմիտս իմ եւ շըրթունս
 Ճանաչել քաջ զոր գործեցիս ,
 Խոստովանել ըստոյդ զաղունս
 Ու ապաշխարել շնորհօքդ ի յիս :
 Զըղջացելոց հայր որդեսէր ,
 Մեղայ , արա զմեղօքս իմ զանց .
 Մի զամողարիշտ գործս իմ յիշեր ,
 Քանիզի Աստուած ես դըմութեանց :

Փըրկիչ անձինս եւ սէր Յիսուս
 Յիշեա զարեամբ գընեալ հոգին ,
 Եւ տուր ի ջերմ ինձ արտասուս
 Զընջել ըզբիծս իմ աղտեղիս :
 Գարշիմ ատեամ զոր դուդ ատեաս ,
 Ոչ եւս կամօք իմովք մեղայց .
 Թէ եւ մահու հասցէ վընաս՝
 Ընորհիւդ ըզբեզ ոչ ուրացայց :

Ե ՀԱՎԱՐԴԱՒԹԵԱՆ

Ո՛վ բարութիւն անհուն անհաս ,
 Որ զամենայն որ քո էին
 Ոչ շատացար տալ անպակաս ,
 Տաս ինձ բոլոր եւ զբեզ ինքնին .
 Որում երկիրս է պատուանդան
 Սրովքէք սարսին ի սպաս ըզբեւ ,
 Եւ կալ հուալ չիք ոք բաւական ,
 Քեզ անմաքուր է եւ արեւ .
 Ամենակալ աէր ահաւոր ,
 Արդարեւ դու յիս խոնարհիս ,
 Դու յանմաքուր սրտիս ի խոր
 Հաճ քան յերկին չափաւորիս :
 Ո՛տէր , զիս զի՞նչ կամիս առնել
 Որ ելանես այսպէս ի յայց .
 Միաք իմ ծըփան ի խոհս անել
 Արդեօք փափէայց եթէ մեռայց :

Այլ փախչելոյ հնար չեք ի քէն ,
 Դու՝ տէր կենացս ես եւ մահուս .
 Ոչ սաստից ոչ սատակման զէն ,
 Սէր տեսահեմ լոկ ի սպահուս :
 Ով մեծդ ի սէր , քան յայլ ինչ կար ,
 Դու յիս գործես զգարմանս այս նոր .
 Եւ ես չիշխեմ բայց կալ խոնարհ
 Եւ ընդունել ըզքեզ ըոլոր :
 Չիք անարժան քեզ ոք քան զիս ,
 Քաջ քան զամէն զայս ես գիտեմ .
 Այլ չեք եւ վայր յոր մեծ լիցիս
 Քան թէ յիմ սիրտ դու սիրաձեմ :
 Ունայնութեան անդունդ եմ խոր ,
 Այլ սպարըսպեալ շուրջ հաւատով .
 Խոնարհեանց մուտ սէր ահաւոր ,
 Քեւ անսահման եղէց ես ծով :
 Դու ես Աստուած իմ եւ համայն .
 Ես քեւ ունիմ զանձն իմ անդամ .
 Քեզ կարօտիմ ցանկամ միայն ,
 Եւ քեզ միայն զոր ունիմ տամ :
 Որ զամենայն քեւ ինձ ետուր
 Եւ ըստանալ զիս կամեցար ,
 Ընկալ զլօժարս յինէն տրիտուր ,
 Ընկալ զիս Տէր փոքրամեծար :
 Սուրբ ես , սըրբեա զսիրտ յոր եկիր .
 Սէր ես , վառեա զորտ սիրես յիս .
 Բարձր ես , հան զմիտս իմ ըստ երկիր
 Եւ ուր կաս՝ անդ հանգու զհոգիս :

ԱՌ ՅԻՍՈՒՄ ԽԱԶ Ի ՅՈՒՄ

Առ քեզ Աստուած իմ Յիսուս
 Որ երեւիս խաչ ի յուս ,
 Ոտս արձակեալ ի ժանդ փուշ
 Իբր ի ծաղկումը քընքուշ .
 Եւ ի տախտակ քում սըրտին
 Մերձեցուցեալ ծայր մատին ,
 Ուսուցանես զայն բախել
 Անտի զհոգւոյ պէտս հանել ,
 Խօսեցայց բան սըրտագին
 Խանդաղատեալ կաթոգին .
 Զիահրդ փայտիւ քո մահուն
 Խայտաս սիրով զըւարթուն :
 Զի զայդ վկայեն ահա ստոյգ
 Ականողաց քոյին զոյգք ,
 Ուք հրաճօճակ գան ի հիռ
 Բերկրապատար լուսալիր .
 Երկոքեան բիբք քո մեղոյշ
 Թըւին ձայնել ինձ անոյշ
 Թ Է միշտ յերկին դառնալի
 Սիրոյն գաւառ լիուլի .
 Զայդ քարոզեն վարդք այտիդ
 Վառեալք շնորհաց ի փըթիթ ,
 Յորոց թըւին թըւանել
 Ժըմիտք՝ Եւ զիմնըն գունել .
 Զայդ գըրկալիր քո բազուկէ
 Փարեալք ի փայտ մահաշուք ,

Որպէս շուշանիք զիւրեանց հուալ
 Առեալ նեցուկ ըզմեաւ թուփ:
 Ո՞վ քանիօն դու ուրախ
 Մանուկ Նատուածդ իմ չըքնաղ.
 Բաց լոււթենէդ յայդ քումէ,
 Որ եւ այն մեծ սպատգամ է.
 Ուր դէմքդ եւ աչք բարբառին՝
 Այտք եւ շըրթունիք ժըպտեսցին.
 Քո մի սիրուն հայեցուած
 Ի ամբիծ մատանց քոց պարզուած
 Մինչեւ ի խորս անդ սըրտիս
 Ինձ յարդարեն լըսելիս.
 Թէ ։ Ոչ է ինձ արժանի
 Որ ոչ յանձնէն բարժանի,
 Եւ առեալ զիւր խաչն ըղչետ
 Չըգայ նդ ուղիս երկնադէտ ։
 Զայս ասես լուռ ի հառաչ
 Ու երթաս հանուրց պարառաջ.
 Խայտաս բոկոտն ի տատասկ
 Զըարին կոխես չար վաստակ.
 Եւ համօրէն ներկանիս
 Արեամբդ անկեալ ծիրանիս,
 Եւ ըզիսաչին դործի լուրջ
 Յերկրէ յերկին տաս կամուրջ:
 Ո՞չ, ես ըզմիրտ տարածեմ,
 Տուր ինձ ըզիսաչդ այդ նըսեմ,
 Զի զոր դուն տաս՝ ոչ է խաչ
 Այլ ծաղկահիւս թագ կանաչ.
 Ոչ ինչ է ծանր առ ի սէր.
 Բարձեալ դիմեմ զառ ի վեր

Եւ ես խաչիւրս փոքու
Մինչեւ ի կէտըն մահու ,
Ընդ քեզ ի նեղ պողոտայն
Ընդ քեզ յերկնից տաճար լայն :

ՎԱՄՆ ՓՐԿԵԼՈՅ

ՅԱՇԽԱՐՀԱԿԱՆ ԾՈՎԵՍ

Անգէտ բարւոյն եւ չարի
Անկեալ ի ծով աշխարհի ,
Ուր փոթորիկք հուալ ընդ հուալ
Յարուցանեն ալեծուփի
Մահասարառուռ ըզկոհակ
Ի զաղփաղփունս իմ նաւակ ,
Ի հէդ նաւակն իմ մարմնոյս՝
Ոյր առաջնորդ չեք եւ յոյս ,
Թէ ոչ առնես լուսաւոր
Զհոգւոյս Ճըրագ բանաւոր՝
Ի մըրըրկին այն խուժանս
Դիտել ըղթայու եւ յորձանս ,
Յոր դարանեալ նըհանգաց
Եւ խաբուտիկըն պարկաց ,
Յանդունդ իւրեանց խորխորին
Զիս սուզանել հընարին .
Առ քեզ բառնամ զաղաղակ
Ո՛վ որ սանձես զհիւսիսեակ ,

Եւ ըղբուռզ մըկանունս
 Փոխես ի դաշտս անշարժունս .
 Թ' է քեզ հաճոյ՝ նաւակիս
 Ծըփելյերկար ընդ ալիս ,
 Իցեն եւ ինձ ցանկալի
 Կամք քո ի սպառ պաշտելի :
 Այլ որ նաւուց տաս շաւիդ,
 Յահեղ անդունդս անդ ուղիդ
 Ցոյց ինձ յալեացըն մէջ խոր
 Ըզճանապարհս անխոտոր ,
 Զի եւ ընդ ծուփս յոգնադէմ
 Եղեալ ցասման ծովուն դէմ ,
 Ըզնաւակայս քո տեսից
 Ի ի ցանկալին անդը հասից :
 Այլ ես անփորձ եմ մանուկ
 Եւ ծովս ահեղ եւ ծածուկ ,
 Ծիծաղախիտ տեսանեմ
 Մանրիկ ալիս լուսաճեմ ,
 Ընդ երկիւղին եւ հրապոյր
 Վարէ ի խորս զիմ ըզկուր .
 Քանզի վրփուր ծովուն ժանտ .
 Հնձոց ծաղկանց թըփ անդ ,
 Եւ պարեխաց խոչ եւ խութ
 Մեծ խըտրոցաւ ի բացուստ :
 Ո՛հ , այն անդորր անկայուն՝
 Չար քան ըզխուռվ՝ իմ նաւուն ,
 Եւ բաւական ի դաւանս՝
 Թէ խուն մի կամ ի զբօսանս .
 Անդ մանաւանդ տէր Յիսուս
 Ցրուեա զարին չար հրապոյրս :

Դու իմ նաւուս առագաստ
 Պարզեա զյոյս ժիր եւ ըզգաստ ,
 Զինեալ կողիւք հաւատոյ
 Ըզնա յետուստ ու առաջոյ .
 Եւ սէրն անմահ զինչ զեփիւռ
 Ընդ Ճանապարհ անստերիւռ
 Առ տենչանացդ իմ բեւեռ
 Վարեսցէ զնաւս առ քեզ՝ Տէր :

ԽԱՆԴԱՂԱՏԱՆՔ

ԱՌ ՏԻՐԱՄԱՅՐ ԿՈՅՍ

Վարիամ Մարիամ
 Եւ շըրթանց քաղցրահամ
 Եւ սըրախս ցանկալի
 Անուն միշտ պաշտելի .
 Մարմնածին իմըս մայր
 Քեզ իսկ զիս յանձն արար .
 Ինձ ի կեանս ու ի մահուս
 Դու ես մայր դու ես յոյս :
 Դաս զուարթնոց հրեղինաց
 Գովէ զքեզ սըրբասաց
 Այլ հաճոյ քան ըզնոյն
 Քեզ մաղթանք մանկըտւոյն .

Աիլոտ ինքնին մեղ ճառե
 թէ չեք ահ ի մօրէ .
 Չեք ամուր ապաւէն
 Քան ըզսիրտ մայրեղէն .
 Ինձ ի կեանս եւ մահուս
 Դու ես մայր դու ես յոյս :
 Քեղ մայր , սիրտ եւ ազկունս
 Համբառնամ ի բարձունս .
 Տես եւ դու ի խոնարհ
 Թէպէտ եմս արհամարհ .
 Այլ գըթած յաջս մօր
 Գոյ որդի անշընորհ .
 Բաւ հայելդ իսկ յիս լոկ ,
 Զ' աջք քո լի են գըթօք .
 Ինձ ի կեանս եւ մահուս
 Դու ես մայր դու ես յոյս :
 Հեղ յիս սէր , շնորհս եւ փոյթ
 Բարս քաղցունս , հեղ բընոյթ .
 Արա զիս քեղ հըլու
 Եւ որդւոյդ սիրարկու .
 Ի չարեաց դարձո՞ զիս ,
 Եւ արեամբ Յիսուսիս
 Սըրբեա զբիծ՝ զոր ի սիրտ
 Մեղանացս էարկ դիրտ :
 Զհետ անձինըս տըկար ,
 Մայրենի աջ կարկառ .
 Զի մի թիւր ի շաւիղ
 Կամ անկայց ի բաւիղ :
 Եթէ չար ի հրապոյր
 Գլորեցայց իբրու կոյր ,

Հանի ի բաց ի սըրտէս ,
 Կամ ըզսիրտ ի յանձնէս .
 Կամ ինքնին պատուհաս
 Տուր որչափ եւ գըթաս ,
 Զի սկատիժք քո գութք են ,
 Այն ամուր է քո ղէն :
 Ինձ ի կեանս եւ մահուս
 Դու ես մայր դու ես յոյս :
 Արա զինչ կամքդ են յիս
 Խմ ուղղեակ դու լիցիս .
 Բայց միայն զիս հաճոյ
 Արասցես քում որդոյ .
 Բայց միայն ի բիւրուց
 Զիս զերծո՛ յառիւծուց ,
 Որ դիւացն են փաղանգք
 Եւ չարեաց իմ վըտանգք .
 Բայց միայն ի սէր քո
 Զիս ի սպառ ամրացո :
 Զ' ինձ ի կեանս եւ մահու
 Դու ես մայր , յոյս իմ դու :

ԱՌ ՄԻԾՑ ՄԱՅՐ ՄԵՐ

ԵՒ ՊԱՇՏՊԱՆ

Առ քեզ զիղձս ի վեր
Ամբառնամք յեթեր ,
Որ գըթով կառ միշտ
Ի խինդ մեր եւ վիշտ
Յարթհութեան եւ քուն
Ի մեր վեր՝ արթուն .
Առ քեզ մայրդ ամբիծ
Քան զշունչ անմահից ,
Եւ քան զարշալոյս
Մաքուր եւ միշտ կոյս .
Աւմ եւ մի թել սեաւ
Ընդ հոգւոյդ չանկաւ :
Առ քեզ՝ որոյ գութ
Յաշխարհիս վախուտ
Յար զհետ շրջի մեր .
Եւ թէ հնար ինչ էր
Տալ մեզ նոր նըպաստ ,
Թողեալ զառագաստ
Անմահից կենաց՝
Քան ըզմայր գըթած
Դարձեալ յանձն առնոյր
Գալ յերկիր տըխուր ,

Մի մի զմեզ յերկին
 Կըրել կաթոգին :
 Այլ կաց մայրդ անդէն
 Ուղղեա զմեզ աստէն .
 Կաց Մայրդ առ Աստուած
 Պաշտպան թեւաբաց
 Եւ մատո զիղձ մեր
 Առ բարձրեան ի վեր :
 Սփռեա զմեօք ըզթեւս
 Զի մի չարս եւ սեւս
 Մի թիւրս եւ խոտոր
 Ի սիրտս աստանօր
 Տեսցես վերս ազդուս ,
 Ու ածցես արտասուս :
 Այլ աչաց քոց հուր
 Դիտանոց մաքուր
 Լիցի մեզ յամայր
 Շաւղաց անմոլար .
 Եւ շնորհք սուրբ Հոգւյն
 Ծըրար քո ծոցոյն՝
 Ընդ աղամակերպ
 Թեւոցդ անցեալ ծերալ ,
 Եբրեւ զայգուն ցօղ
 Ընդ ամալ ոսկեցող
 Պայծառագոյնք եւս
 Տեղասցեն ի մեզ :
 Եւ թէ երբէք , ո՞հ ,
 Լիցի Տէր տժդոհ
 Ընդ անբարի տենչ
 Կամ գործս առ ի մէնջ ,

Եւ զարդարն իւր շանթ
 Ըողայցէ մեղ անդ ,
 Բեկցեն ըզսաստն իւր
 Թեւքդ ի մեղ ըսփիւռ ,
 Եւ մի յանձինս մեր
 Տիրեսցի քոյ սէր :
 Այլ եթէ հաճոյ
 Լիցուք քում Որդոյ ,
 Եւ կամիցի տալ
 Վարձ մեղ սպասկափայլ ,
 Եւ զայն կամակար
 Քեղ ձօնեմք ով մայր :
 Լըսէք ով հրեշտակէք .
 Զոր մեզն հիւաէք թագ
 Ի թեւս Տիրուհւոյն
 Սփոեցէք ողջոյն .
 Եւ .. Զայս , ասասջիք,
 Ծնորհապարտ որդիք
 Ձօնեն մօրն իւրեանց
 Արդասիս ճըդանց :: :

ՄԱՂԹԱՆՔ ԵՐԵԿՈՐԻՆ

Ըզքէն աէր գոհանաւր,
 Որ եւ այս օր յայս ժամ
 Զիս ընդ ծիր արեւուն
 Հասուցեր յերիկուն,
 Ոչ հանգոյն այնոցիկ
 Ոյք զայգուն գեղեցիկ
 Վայելեալ լոյս հանդարա՞
 Չըտեսին զօրն յաւարտ :
 Բայց ոչ այնքան զարեւ
 Գիտեմ մեծ ինձ սպարդեւ,
 Որքան զարփ քո շնորհին
 Յոր հոգւոյս կեանք սպահին :
 Ելուսոյ նորին զուրկ՝
 Կեանք մարդոյ են թափուրք,
 Երբեւ խոտըն վայրի
 Որ զուր կեայ զուր խամրի :
 Եթէ թիւր ինչ կամ չար
 Եւ աչաց քոց օտար՝
 Սըսլրդեաց ի հոգիս,
 Հօր աչօք հայեա յիս .
 Եւ ճաճանչք նորին սուրբ
 Երբ արեւ զամալըս նուրբ՝
 Հերքեսցեն ի հոգւոյս .
 Տալով կամս քեզ հաճոյս ,
 Անարդել զամենայն
 Ըզկամայ զակամայն՝

Որ չիցէն քեզ հաջոյ
 Կիրս հոդւոյ եւ մարմնոյ :
 Եւ թէ գործ ինչ բարի՝
 Աչացդ յիս նըշմարի
 Ընկալ զայն առ յինէն ,
 Թէ եւ քո իսկ տուրք են :

ՄԱՂԹԱՆՔ ԳԻՇԵՐՈՅ

Քող գիշերոյ սեւաթոյր
 Ծածկէ զաշխարհ լըրիմ իւր ,
 Ազդեալ առ խոնջ բընութիւն
 Համատարած լըռութիւն .
 Քուն՝ փակակալըն քաղցրիկ
 Պատուհանացս երկբացիկ ,
 Եւ անժըպիտ լուրջըս պահ
 Յանդիմանեն ինձ ըզմահ .
 Եւ հանգըստեանս իսկ մահին՝
 Ինձ օրինակ եւ ազդիչ
 Ահեղն եւ ցուրտ տապանին
 Յոր նընջեցից քուն յետին :
 Տէր , չեւ եղեալ փակս աչաց
 Չեւ արւեալ զանձն ի մոռաց ,
 Առ քեզ սըրտիւս ամբառնամ
 Յանձնեալ զայժմուս եւ զհուսկ ժամ .
 Քոյով ձեռամբ պարըսպեա
 Զանձն իմ , զի մի սատանայ

Եբը յորս անջան վաղեալ յիս՝
 Դաւեսցէ յիւրըն չարիս :
 Ամենատես ա՛ջք արթուն
 Կաց դու սըրտիս դէտ անքուն ,
 Մի յեղակարծ յանպատրաստ
 Զիս յանաշառ ձըգեր դատ .
 Այլ զօրացեալ նըպաստիւք
 Եկեղեցւոյդ եւ ուխտիւք՝
 Խաղաղութեամբ նընջեցից
 Ի գըթութիւնդ յուսալից ,
 Ի սուրբ հաւատոս անդ հանգեայց ,
 Եւ ի զըւարթ սէր զարթեայց :

Ա Դ Օ Թ Ք Զ Դ Զ Մ Ա Ն

Ի ՄՈՒՏՍ ՀԱՆԴՍՏԵԱՆ ԳԻՇԵՐՈՅ

Ի խորոց սըրտից ցաւագին
 Աստուած մեր , քեզ կարդամիք .
 Զանձինս ի դատ ձըգեալ յատեան քոյին
 Զաւուրն յանցուած ողբամիք .
 Հայեաց աչօք քովիք դըթասէր
 Յարտօսր յաղերս թախծեալ անձանց .
 Մեղաք քեզ Տէր մեղաք :
 Լզպարգեւս աջոյդ օրհնառաք
 Վատնեալ թէ զուր կամ ի չար՝
 Ծանիրաբեռնեալ խըղճիւ յերեկս հասաք ,

Սակայն սրտիւք խոնարհ
 Խոստովան լինիմք անդանդաղ,
 Դէմք շառագնեալք եւ աչք ի լաց,
 Աւազ մեզ բիւր աւազ:
 Փարեալ զիսաչիւն Յիսուսի
 Հայիմք ի վէրս կողին .
 Եւ բուռն հարեալ զոտից մօրն իւր կուսի
 Մաղթեմք աչաց նորին .
 Ի շիթ մի քաղցրիկ արտասուաց
 Խառնեալ միածնիդ յանմահ արիւն
 Քաւեաց ըզմելս քաւեաց :
 Մեղաք, այլ սիրոյդ չեմք յուրաստ .
 Ընկալ ով Հայր, զորդիս
 Որ գըթութեանդ գիմեմք ի գիրկ պատրաստ .
 Ու ի քեզ յանձնեալ զհոգիս՝
 Տամք զանձինս ի նինջ անդորրու .
 Այլ սիրտքս ի քեզ կացցեն արթուն,
 Մի նընջել զքուն մահու :

ԱՐԴՅՈՒՆԱԿԱՆ ՊԱՀԱՊԱՆ

Անմահ քարող անդուլ խնամոց հաստցին իմ
 Կենդանի խնամքը զքեզ սուրբ հրեշտակ՝ ինձ ունիմ,
 Զոր չեւ բացեալ աշացս ի լոյս աշխարհիս
 Մինչեւ մարմնոյս ածեալ շաղկապ առ հոգիս՝
 Պատրաստեաց ձեռն արարչին շնորհածիր՝
 Հոգեկըցորդ գոլ ինձ ընկեր անձանձիր :
 Ի գիրկս իմ մօր դու առնէիր հովանի .
 Եւ թէ խոնջեալ նիրհէին աչք մայրենի
 Դու միշտ արթուր որորանացս առընթեր
 Եւ ի նընջելն իմ հսկէիր աղօթէկեր :
 Ո՞ ինձ զանուանս քաղցրիկ Յիսուս եւ սուրբ Կոյս,
 Ռւայց հնչել, թէ ոչ հրեշտակդ իմ հոգւոյս .
 Եւ ո՞ յաղօթս անփորձ վարժեաց ըզշրթունս ,
 Ո՞ նախ կըրթեաց զաշաց գընացս ի բարձունս .
 Եւ ո՞ զփոքրիկ սրտիս զանժամ բարախին
 Արար լսելի հեղիկ ունկան բարձրելըն .
 Ո՞ յերկիւլ տեառն հոգեկեցոյց զիս պատեաց ,
 Եւ զանուշակ սիրոյն կայլակըս կաթեաց .
 Ո՞ զսուրբ ամօթն ի դրախտ տընկեալ ի սրտիս ,
 Սփռեաց ի դէմս շառագունանս շնորհալիս .
 Ո՞ չերմեռանդն ընդ հոգւոյս քաղցըր փըղձուկ
 Ըզցողագին խառնեաց ըղձից արտասուք .
 Եւ ո՞ նդ բարին եւ չար ուայց ինձ խտրել
 Ընդ այն գընալ ու աստուստ ի բաց խոտորել : —

Դու ինքն հրեշտակդ իմ բարի՝ զայս ամենայն ,
 Եւ առաւելքան զայս՝ միրովդ աստուածեան :
 Դու ինքն անդուլ եւ արդ չառնես զինեւ զանց .
 Եւ ընդ աճել տիոց եւ կրից չարասանձ
 Յաւելուս խնամմա , շուրջ գաս զինեւ իբրու մայր ,
 Զի մի յախտից գերեալ կորեայց ի յամայր :
 Եւ դու ըղբան սիրտ իմ , լրսէս հրեշտակիդ
 Երբ ի զարթնուլդ ասէ , Տուր զօրս այս հաստչիդ :
 Յորժամ յաղօթս իջաննես՝ կայ նա առ քեւ
 Զունայն եւ չար հանել խորհուրդս ի դերեւ .
 Տէս մի արդեօք արհամարհեալ ըզնովաւ ,
 Ի բանսարկուին անկցիս հրապոյրըս հեշտեաւ :
 Յորժամ ըզմեզս խոստովանել դու երթաս՝
 Լուր , յունկանէ ազդէ չասել ինչ պակաս ,
 Զի մի գժութեանն աջ ցատուցեալ անմահին
 Մըթոյն գրեսցէ գքեղ պարտական տարտարին :
 Յորժամ ի ճաշ մըխիս մարմնոյն Յիսուսի՝
 Դողալով ինքն իսկ կայ հրեշտակն առերի .
 Եւ թեւապօղ տայ զգաստութեան օրինակ
 Սիրով , ահիւ առնուլ պահել զտէրն անքակ .
 Յորժամ զողոյնս կուսին ասես նա կրկնէ ,
 Եւ տիրամօրն հայցէ՝ հայելքեղ յերկնէ :
 Յորժամ նըստիս յուսումն՝ ի քէն ոչ զատչի
 Զի մի վատնես ըզժամս եւ զջանս ուսուցչի .
 Եւ երբ գընաս ի խաղ , զբօսանս եւ յուտեստ
 Առ քեւ կացեալ գոլ խրատէ զգօն եւ համեստ ,
 Զի մի անմեղքն ի բնէ դարձցին քեղ ի մեզս
 Անբանօրէն բերեալ յօժար ի վայելս :
 Երբ պարապեալ նստիս խորհիս դու միայն՝
 Ի բաց ի քէն ասէ խորհուրդդ սյդ ունայն .

Մի աղազեմ զայդ խորհիր , զայդ մի առներ ,
 Անհընարին գուցէ հոգւոյդ ածցես վէր :
 Յորժամ զլեզուդ ածես ի բան տըմարդի՝
 Ունկն հրեշտակին քո եւ հոգին խոցոտի :
 Եթէ զացկուն ձրգես անդէպ անըզգոյշ .
 Արտասուն հոգեղէն աչքըն քընքոյշ .
 Կամ թէ ուղղին ոտք ընդ շափող անբարի
 Յորմէ գիտես՝ ըզփորձութիւն ոչ հեռի ,
 Նա զհետ պնդեալ կարդայ , յո գնաս , զի գործես ,
 Կամաւ զհոգիդ նենգեալ զԱստուած քո մատնես :
 Համայն հրեշտակն յըզգայութեանցդ հսկէ դրունս ,
 Զի մի առ չար՝ չարն ուղիեսցէ ինչ բերմունս .
 Բազմեալ նայացդ , ի ձեռա բազմեալ ու ի բերան ,
 Ընթացակից է ուին , մերձ առ ունկան .
 Այլ համօրէն՝ սրտիդ բազմեալ կայ ի մէջ
 Ընդ խիզմ մըտացդ յածի աչօքն իւր անշէջ .
 Բան ըզլեզուաւդ ածել չկարես եւ զմըտաւ
 Զոր նա չտեսցէ ի պատմել տեառն հաւաստեաւ .
 Ոչ ինչ գործել թաքուն՝ ում նա չիցէ վկայ ,
 Աչքն Աստուծոյ յիւրըն ճակատ դրոշմեալ կայ :
 Եւ որպէս սիրտ դու , առ աչօքն այնպիսեօք
 Իշխես գործել ըզչար՝ կամաւ կամ անհոգ .
 Չըգիտիցէս զի ոչ դիտեն վայրապար ,
 Այլ զհետ գանի վարձք կամ պատուհաս անաչառ :
 Ո՞՛ , զամենայն ակնարկի , զբայլ եւ ըզբան
 Հանցէ հրեշտակն իմ յանմահին դատաստան :
 Եւ օր աւուր յորժամ փակէ զաչս ի քուն
 Պատուիրելով եւ ի մահճի զգաստութիւն ,
 Ինքն ելանէ ցուցանել զգործս այնր աւուր
 Զուարթ ընդ բարիս , այլընդ չարիս յոյժ տըխուր .

Ո՞հ , քանի՞ն խընդիւ զբարիսն այն ձօնէ
 Եւ յոսկեղէն դիւանսն անջինջ հարկանէ .
 Եւ անժոյժ՝ ինձ յեթերն ի վայր վազեալ գայ
 Հեծէ 'նդ հոգիս՝ թէ ուրախ լէր , քեզ վարձք կայ :
 Իսկ թէ չարիք պղծեսցեն զօրս եւ զհոգիս՝
 Ապաշնորհ իմ բարերար հրեշտակիս .
 Աւաղ ինձ , անդ ակընկորէ զուարթումն այն ,
 Լալով մատչի առ տէր Աստուած ձեռնունայն .
 Եւ զիշատակ իմոց գնացից անազդակ
 Ի սեաւ դրոշմէ մատեան՝ յանկամի դաստակ :

Ո՞հ , մի հրեշտակդ իմ պայծառ , սեաւ մի դըրեր
 Ահա զըղմամբ ես լրւացայ զհոգւոյս լէր .
 Ե'կ կաց , սրփուեա սաւասնեա զսուրք թեւս զինեւ
 Զ' ի քէն հեռի կեանիքս այս է մահ մըշտատեւ :

ԱՌ ՍՈՒԲԲ

ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱԿՈՐԻՉ

ՈՎԾԵՆԴՀԱՆՈւՐ յԵտ ԱԿԱՊՈՒՃՈյ Հայոց լՍՍ
ՍՄՈՒԵՐԱՆՆՐՍՄԱՏԱԳ ազանցս անմուլթ ԵՐԿԻՆԱՀՈՐԴ,
ՀՈԳՄՈԳ, կԵՆԱԳ մԵՐ Եւ համայն բաստից յՈՅՍ,
Ի մահացուԵս յանմահութիւն առաջնորդ,

Լուսաւորիչ մԵՐ ԳՐԻԳՈՐ Հայր,
Հովանացիր ի Հայս յամայր :

ՈՎԾ մԵծԴ ի հարս, առաքելոց զուգապանծ,
ՈՐ զԼԱՄՈՒԱԿՈց նոցուն լՐԾԵՐ ըՂԹԵՐԻՆ,
Եւ զԱՄՈՒԵՎԱԼ փԾՐԿՈՒԹԵԱՆ ԵՐԿԻՆ Հայկազանց
Չորեքտասան ամ ԵՐԿԻՆԵցԵՐ ի խորին,

Եւ քան զարփին յուլիկիանու անդընդոց
Յօձաբընակ վըհէն հատեալ տիւ կարմիր
Անառաւոտ, եւ աներեկ ու անմիջոց
Արկար կամար զՀայաստանեօք բոցակիր,
Եւ զՀարբստեալն ի Նոյայ հին յուսոյն կէտ
ՅՖզատն ի վեր արարատեան կոհակին,
Յիսուսամուխ բըռամբ հաստեր նորակերտ
Ի սուրբ ՍԵԿՈՒՀ՝ թիրախ սըրտիցս ըղձագին,

Լուսաւորիչ մԵՐ ԳՐԻԳՈՐ Հայր
Հովանացիր ի Հայս յամայր .

ՈՐՔ ի հարանց եւ ի պետաց զուրկք գոլով
Անայցելուք եւ անտէրունչք, որքք գերիք,
Ի քեզ միայն անկորուստ զնախըդ գորով
Եւ զքեզ միայն գտանեմք մեզ մօտք եւ հեռիք :

Զամենեսեան որ զքեզ կարդան իւրեանց հայր ,
 Արա որդիս արժանիս քեզ ու Աստուծոյ ,
 Եւ յերկրէից՝ յերանութեանց հասո՞ ծայր
 Ուր բընակեսդ՝ ըզհետ ձըգեալքոյ լուսոյ ,
 Հովանացեալ ի հայս յամայր
 Լուսաւորիչ մեր Գրիգոր հայր :

ԱՆԵՐՍ ՄԱՆԿԱՑՑ

Ա.Ռ Ա. ՄԱՆՈՒԿԻՆ Ա.Լ.ՈՅՏԻՍՈՍ

Ա՛վ մանուկ սուրբ եւ պայծառ ,
 Հասակաւ մեղ հաւասար ,
 Վարուք՝ զուարթնոց զուգապանձ ,
 Հողազանդուած քերովքէ .
 Վասըն կենաց քոց անյանց
 Պատուեալ յերկնից եւ յերկրէ .
 Բարեխօսեա վասըն մեր
 Ալսիսէ սըրբասէր :
 Որ ընթացար միշտ ուղիղ
 Ըզկենցազոյս թիւր շաւիդ ,
 Եւ սուրբ սկահեալ զպատմուճան
 Աւազանին հոգեւոր՝
 Պէսովէս զարդուք լուսութեան
 Փայլեցուցեր նորանոր .
 Բարեխօսեա վասըն մեր
 Ալսիսէ սըրբասէր :

Որ ընդ մոխիր քրծապատ
 Եկեալ մարմնովդ անարատ՝
 Յանբըթութեան խըզին քում
 Ընդ հարուածովք վըշաըմբէր
 Իբրեւ դահիճ ապառում՝
 Յարտօսր յարին զայն թացեր ,
 Բարեխօսեա վասըն մեր
 Ալսիսէ սըրբասէր :

Որպէս մըշակ փութաջան .

Դու ի սրտիցս անդաստան՝
 Արկ ըզերմանս ուղղութեանց ,
 Զորոց յերկինս արդ ունիս
 Զըշտեմարանս եւ ըզգանձ ,
 Բարգաւաճէլ ըզհոգիս .
 Բարեխօսեա վասըն մեր
 Ալսիսէ սըրբասէր :

Կախ քան զամէն բարի՝ տուր

Ըզսիրտ ու աչկունս քո մաքուր .
 Ըզկամս մարմնոյ ապլաստամբ
 Եւ ըզհրապոյրըս չարին
 Մեռուցանել տուր ողջամբ .
 Յանուն փրկչիս եւ կուսին :
 Բարեխօսեա վասըն մեր
 Ալսիսէ սըրբասէր :

Եւ անըզբաստք կամ թէ հեղդք
 Դիմեմք ի չար ինչ եւ մեղք ,
 Յայնժամ ազդեա սըրտից մեր
 Զարքայութիւն եւ դեհեան ,
 Եւ զտեառն , ըզմօրն , ըզքո սէր ,
 Ըզհատուցմունս անվախճան :

Բարեխօսեա վասըն մեր
 Ալսիսէ սըրբասէր :
 Թէ մեղաք՝ եմք դեռ մանկունք
 Վասն հայցուածոց են շըրթունք .
 Քեւ ըզսըրտիցըս պասուք
 Արբեցուսցէ սուրբ հոգին .
 Եւ ջերմն աչացս արտասուք
 Քեւ շարժեսցէ զգութ փրկչին .
 Բարեխօսեա վասըն մեր
 Ալսիսէ սըրբասէր :
 Տուր քեզ նըման գոլ հըլու ,
 Ու անանց բարեաց խուզարկու .
 Յուղլութեանց քոց գոնեա մին
 Անջնջ ի մեզ հարցէ կոկք .
 Լիցուք՝ թէ ոչ գլխովին
 Գոնեա մլուխն Ալսիկէ .
 Բարեխօսեա վասըն մեր
 Ալսիսէ սըրբասէր :

Ա. ԱԼՈՅԻՍԵԱՅ

ՀՐԱԺԵՇՔ ՀՈԳՏՈՅՆ Ի ՄԱՐՄԱՐ

ՀՈԳԻՆ

Լըսեմ զանձկալին
Զերկնաւորն հրաւէր ,
Որ յանկապտելին
Կոչէ զիս ի սէր : ...

Երկրաւոր ուղղոյն
Ընկեր անբաժան՝
Քեզ յաւերժ ովֆոյն ,
Ճըգնասուն իրան .

Աչք իմ ցօղափին
Զըղջութեան ի լաց ,
Խըցէք արդ զաղին
Ուղիս աղբերակաց .

Փըրկչին օրհներգու
Բերան սըրբասէր ,
Դադարեաց եւ դու
Շուրթն իմ աղօթկեր .

Խոնջեալ դու կամար
Ի ձիգ տարածմանց ,
Անկիր ի խռարհ
Կըթոտ արմըկանց .

Երերկոտ մատունք՝
 Խաչին նըշանաւ
 Զինեալք աննըկունք,
 Վաստակոցդ արդ բաւ.
 Դետնախըշտի ծունկք
 Տեռեալք ի ձըգանց,
 Խարիսխք զաղփաղփունք,
 Զերծջիք ի բեռանց:
 Ողջախոհ մարմին,
 Մատնեալ չարագան
 Խիստ խարազանին,
 Լըւացեալդ յարեան,
 Ի կըսկիծ ձմերաց
 Անդամք սառնորակ,
 Հանգիստ դամբանաց
 Տըւեալ ձեզ երագ:

ՄԱՐՄԻՆ

Ընկեր վեհափառ
 Հողոյս ասկիկար,
 Ուղղեցոյց եւ զեակ
 Հոգիդ փայլունակ,
 Քեզ ցարդ գիւրանսաց՝
 Վըշտըմբեր կենաց
 Իբր ըստրուկ ամոք
 Փորձ առի ցաւօք,
 Թողեալ մըտադիւր
 Ըզգահոյից գիւր,
 Զյարկս ոսկեձեղում,
 Ծառայս ընդասուն,

Ըղակերչ ծիրանի
 Հարեալըզգետնի ,
 Ըղուք մարտադիր
 Զհայրենեան երկիր .
 'Նըժդէհ տարադէմ
 Ի խրճիթ նըսեմ'
 Յաշխարհի փայլմանց
 Սարտուցեալ ի բաց ,
 Ի մութ թախծագին
 'Նըստայ ի խրճիթին :
 Արքայից դարպաս
 Խընջուից ըսպաս
 Պատրաստ էր ինձ միշտ ,
 Չըկայր ուստեք վիշտ .
 Յիս դասք փարազանց
 Բերէին նախանձ .
 Տեսեալ զիս կուսանք
 Երանէին ցանկ :
 Այլ զի քաղցր էր քեզ
 Վիճակ գըծուծ հեզ,
 Զանդամն իմ քընքուշ
 Հարի քստմնափուշ ,
 Եւ ըզսիրտ մատաղ
 Խիստ խըզիթ ի խաղ .
 Չորաբեկ պատառ
 Ըզքաղց իմ եհար .
 Չափով արբի ջուր
 Յարտասուաց փրփուր .
 Յանկողնոց փափուկ
 Վազեալ խուսափուկ .

Ազահեցի զքուն
 Խըշտեաց կարծրագոյն .
 Ինձ մազ եւ փսիաթ
 Կը բազմոց եւ զարդ :
 Յաչացըս դիտակ
 Կարգեցի սլահնակ .
 Ըզգեղ աշխարհի
 Խսպառ ոչ տեսի :
 Եւ այս վեշտասան
 Արեւու շըրջան՝
 Լըկեալյերաշխէպ
 Չարչարեցայ ստէպ .
 Եւ ոչ անհամբոյր
 Եղէ քեղ հրապոյր,
 Հոգւոյդ հակառակ
 Գուլ չարեաց գըտակ :
 Եւ հեղսս հըլու՝
 Ժամ մի դիւրի դու
 Զըլացար ցայս օր
 Ցայս ժամ սըգաւոր :
 Եւ արդ անողոք
 Թողուս զիս անոք .
 Զիս չարչարազգեաց
 Ի սլարէն ճըճեաց :
 Թէ քեղ էի բեռն՝
 Երկիր զիս հակէր .
 Երդ յերկին դիմես
 Ցանվիշտ ի վայելս .
 Օ՞ն , երկայն աւուրց
 Վըշտացս ինձ տրիտուրս ,

Երկնաշըւ հոգի ,
 Առ բարձ զիս աստի .
 Մի թողուր ի յերը
 Զանձկալիդ ընկեր .
 Ճըգանցդ եմ հաղորդ ,
 Ու երկնի ռահահորդ .
 Է՞ր ոչ եւ փառաց՝
 Որ ինեւ աճեաց .
 Ընդէր վիշտք ի կեանս ,
 Ու անարդանիք մահուանս .
 Զիարդ յանձկալոյս
 Մընամ բացագոյնս :
 Սուր բաժանարար ,
 Յայս զօդ սիրաբար
 Մարմնոյս ընդ հոգւոյ՝
 Մի հարցես ազդոյ :

ՀՈԴԻՆ

Ճըգնասուն մարմին
 Ընկեր իմ հնազանդ ,
 Հրաւերն երկնային
 Խնդրէ զքո աւանդ .
 Հոգիս յԱստուծոյ
 Եկն ի յանմահէ ,
 Յակն աղբերն իւրոյ
 Դառնալ փափագէ .
 Մի քեզ ծանրասցի
 Հողոյն պահարան .
 Դու ելեր անտի ,
 Դարձցիս արդ առ այն :

ԽՄ ի քԵՂ զԸՄԵալ
 Եբրու փորձ ոսկԵակ ,
 Ի կայս լուսափայլ
 Շողողեմ սըրբԵակ :
 Բայց մԵք միւսանդամ
 Լիցուք մԵք ընկԵր ,
 Ի կԵանս անթառամ
 Փառաց անեղԵր .
 ՓարԵլ ըզմիմԵամբ
 ՅԵտ պանդըխտութԵան
 Ի գիւտ մԵր ողջամբ ,
 Եւ կԵալ յափիտԵան :

ՄԱՐՄԻՆՆ

ՀրաժԵց ցաւագին
 Հոգւոյդ երկնային .
 Հարից անբամբաս
 Եւ զյԵտին ըսպաս .
 Պարտք անդարձակտն
 Որդւոց աղամեան .
 Ես կացից ի քուն
 Հուսդ յոչնչութիւն .
 Մինչեւ հրաշագործ
 Նորոգիչն հանուրց
 Յարուացէ զիս նոր
 Ի կԵրակ երկնաշնորհ :
 Դու հոգեակ , դարձիր
 Յոր յարն անձկայիր՝
 Յաւելժ ի հանգիստ ,
 Հրեշտակաց ի նիստ .

Դարձ առ հանդիստ քո
Ի գիրկս Աստուծոյ .
Երթ դարձ առ քո սէր
Հոգի սըրբասէր :

ՀՈԳԻՆ

Սիրոյն անուշակ
Հընչէ ձայն յոգիս .
Եհաս նըւիրակ
Յերկին տանել զիս .
Չըքանայ Երկիր
Յաչացըս տեսոյ .
Կամար Երկնածիր
Խոնարհի լուսոյ : ...
Ոչ եւս բուռն է մահ ,
Յաղթէ ընաւին սէր ...
Ե՛լի թիռս անահ ...
Օրհնեա ՞նձն խմըզտէր :

ԱՌԵՔ ԶԼՈՒԾ ԻՄ Ի ԶԵԶ

ՄԱՏԹ. ԺԱ. ի՛մ.

Ուզք ի կենցաղ նորամուտ

Պէսպէս իրաց հետամուտ

Յածեալ խնդրէք, մանկունք դուք,

Ի Յիսուսէս ուսարուք,

Զի ես խոնարհ եմ եւ հեզ.

Առէք ըզլուծ իմ ի ձեզ:

Աշխարհդ է վայր բազմավիշտ

Եւ պատերազմ ի դա միշտ .

Կիրք եւ փորձանք ու արկածք խիստ

Գործեն ըզկեանս անհանգիստ .

Ասլրիլ կարէ միայն հեզ.

Առէք ըզլուծս իմ ի ձեզ.

Դիւրիչ կենաց՝ ես Յիսուս

Հընարեցի լուծ մի ՞նդ ուս .

Եւ լուծս իմ լուծ է քաղցրիկ

Եւ բեռն իմ բեռըն փոքրիկ .

Առէք ըզլուծս այս ի ձեզ.

Ու եղիջեք ինձ նըման հեզ:

Զի հեզութեան է լուծս այս

Բառնայ զծանունս եւ գըժարս .

Եւ բեռն իմ փոքր է պատուէր

Սիրել զԱստուած եւ զընկեր .

Առէք ըզլուծս իմ ի ձեզ

Ու եղերուք ինձ նըման հեզ:

Ուրք այս խրատուս ոչ լըւան՝
 Ի զեղջ եկին անագան,
 Խընդրեալ հանգիստ՝ ու ոչ գըտին,
 Եւ զսուտ վայելսըն լըքին :
 Հըպարտացան ի մնուիս
 Եւ հեշտացան յատելիս .
 Ելին գընալ համարձակ
 Ընդ ձանապարհն ընդարձակ,
 Եղեն սիրոյս լըծընկէց
 Եւ գըտին վիշտ մեծամեծ .
 Ըզլուծ չարին ընստրեցին
 Արկեալ մահու տոռն յանձին :
 Այլ դուք լուարուք Յիսուսիս .
 Չեւ ինչ բարձեալ զաշխարհիս՝
 Առէք ըզլուծ իմ ի ձեզ
 Ինձ պէս խոնարհք լիք եւ հեզ .
 Թեթեւանան ձեր բեռինք,
 Եւ քաղցրանան ձեր դառինք :

Թոյլ տուք մանկտոյդ , եւ մի արգելուք
զդոսա գարոյ առ իս .

ՄԱՏԹ . ԺԹ . ԺՂ .

Լուցեք ով կիրք , լրուեաց աշխարհ ,
ԸզՅիսուսիս լուարուք բարբառ .
Թոյլ տուք թոյլ տուք մանկըտոյդ այդ
Գալց առ իս սըրտիւք անգայթ .
Թոյլ տուք թոյլ տուք մանկըտոյդ
Զի գան առ իս սիրափոյթ :

Դուք աշխարհի պատիր հրապոյթք
Դուք հեշտութիւնք մնութիք եւ կոյրք
Յորմէ խաբին շատ մահացուք ,
Դուք ըզնոսա մի արգելուք .
Թոյլ տուք թոյլ տուք մանկըտոյդ
Զի գան առ իս սիրափոյթ :

Դուք ըզբօսանք չարք եւ ունայնք
Պըղերդ կենաց ճանապարհք լայնք ,
Որք դըժոխոց էք վայրարկուք ,
Դուք ըզնոսա մի արգելուք .
Թոյլ տուք թոյլ տուք մանկըտոյդ
Զի գան առ իս սիրափոյթ :

Շեղեալ սրտից կիրք ապըստամբ
Որք վարագոյր ունիք զակամբ ,
Այլ ընդ այլց զիր տեսանէք ,
Դուք ըզնոսա մի խափաննէք .
Թոյլ տուք թոյլ տուք մանկըտոյդ
Զի գան առ իս սիրափոյթ :

Վատախորհուրդ եւ վատախրատ
Դուք մոլորեալ մարդկան երաստ

Որ էք միմեանց խարդաւանակք ,
 Մի տայք սոցա չար օրինակ .
 Թոյլ տուք թոյլ տուք մանկըտւոյդ
 Զի գան առ իս սիրափոյթ :
 Եւ դու սատան եւ դիւաց դաս
 Որ զիմ որդեակս յինէն որսաս ,
 Անմեղութեան պատկառ կացէք
 Եւ մի սոցա խափան դընէք .
 Թոյլ տուք թոյլ տուք մանկըտւոյդ
 Զի գան առ իս սիրափոյթ :
 Եւ դուք մահու 'նայն արհաւիրք
 Յորմէ սարսեն սիրտք մեղսակիրք ,
 Զանմեղ հոգիս մի արդելուք
 Յորժամ թեւեն եթերազուք .
 Թոյլ տուք թոյլ տուք մանկըտւոյդ
 Զի գան առ իս սիրափոյթ :

Մանուկ առ Հրաւերն Յիսուսի .

Յիսուս Աստուած մարդասէր
 Եւ առաւել մանկասէր ,
 Զի մանկութիւն ծայր կենաց
 Եւ արշալոյս է բարեաց ,
 Քաղցրիկ առնէ ինձ հրաւեր
 Թոյլ տուք մանկանդ դալ յիմ սէր :
 Թոյլ տուք թոյլ տուք ինձ մանկանս
 Որ ի կանուխս եմ ի կեանս ,
 Անմեղութեամբ ըզսա կեալ ,
 Եւ սուրբ առ սուրբըն դառնալ .
 Թոյլ տուք մանկանս ինձ փոքուս
 Երթաւ առ սէրն իմ Յիսուս :

Աշխարհ , լըսեմ զի շար ես
 թէ եւ անփորձ իցեմ ես .
 Լըսեմ զի շատ զոք խաբես
 Յանգիւտ կորուստն յուղարկես .
 Թոյլ տուր մանկանս ինձ փոքուս
 Երթալ առ սէրն իմ Յիսուս :
 Վայելք կենաց համառօտ
 Հոգիս իմ չէ ձեզ կարօտ .
 Կիրք՝ որ զաջօք վարագոյր
 Հոգւոց արկեալ գործէք կոյր ,
 Թոյլ տուք մանկանս ինձ փոքուս
 Երթալ առ սէրն իմ Յիսուս :
 Ո՞վ հեշտութիւն անձընդիւր
 Չիք քան ըզքեզ շափող թիւր .
 Շատ զոք յորդւոց դու երկնի
 Արարեր զարդ գեհենի ,
 Թոյլ տուր մանկանս ինձ փոքուս
 Երթալ առ սէրն իմ Յիսուս :
 Եւ դուք մարդիկ երկրասէր
 Չըկամիմ գոլ ձեզ ընկեր .
 Չիք ինչ բարի երկրաւոր ,
 Մի ՚նձ խօսիք բան ախտաւոր .
 Թոյլ տուք մանկանս ինձ փոքուս
 Երթալ առ սէրն իմ Յիսուս :
 Յիսուս դու կեանք իմ եւ սէր
 Հըսկեա սըրտիս զոր հաստեր .
 Ի փորձանաց փըրկեա զիս ,
 Եւ տուր հայել միշտ յերկինս .
 Կարդա ՚նդուլ զիս ձայնիւդ հեզ ,
 Եւ թոյլ տուր գալ ինձ առ քեզ :

Հաստատուն կացէք ի սէր իմ .

ՅՈՎՃ. ԺՆ. ՂՃ :

Ո՛վ ձեռագործք անմահիս

Ո՛վ դուք պատկերք իմ հոգւոյն ,

Ո՛վ դինք արեան ձեր փըրկչիս ,

Յիմ սէր՝ կացէք հաստատուն :

Ես տէր Աստուած յաւիտեանց

Յերկնից բազմեալ ի գահու ,

Առ սէր ձեր՝ զիմ թողեալ գանձ ,

Ի՞ի յերկիրըդ մահու .

Առ մանկըտիդ ձեզ անփորձ

Մերձեալ տեսի զբանսարկուն ,

Արկի զիս ինքըն խտրոց .

Կացէք յիմ սէր հաստատուն :

Հրեշտակն անմահ յերկինս անդ

Ուրացեալ զայս սէր անձառ՝

Ի խաւարին արկաւ բանդ

Եւ ի տանջանս անըսպառ .

Իսկ սիրտ փոքրիկ այլ խոնարհ՝

Լինի սիրովս աննըկուն ,

Եւ հալածէ զդեւըն չար .

Կացէք յիմ սէր հաստատուն :

Թէ բանսարկուն գրդոէ մարտ

Եւ թէ բնոււթիւն ինքն ի ձեզ ,

Մի տայլք տեղի տարապարտ ,

Մի բիծ սըրտիցդ ի սկարտէզ :

Առէք ըզլսաչ իմ ընդ ուս ,
Տեսէք՝ առ սէր ձեր հոգւոյն
Ի նմա մեռեալ զիս Յիսուս ,
Կացէք յիմ սէր հաստատուն :

Եիրևացիք զմիմեանս որպէս եւ եւ
զնեզ սիրեցի .

ՅՈՎՀ. ԺԵ. ԺՔ.

Որինադիրս հանուրց Տէր
Մեծ քան զամեն պատուիրանս
Զայս աւանդեմ ձեզ պատուէր ,
Սիրել անձանց պէս զմիմեանս :
Մանկունք, զիրար սիրեսջիք
Որպէս սիրեացն ըզձեզ Տէր ,
Զի Աստուծոյ էք որդիք .
Այս յիշատակ սըրբէ զսէր :
Միոյ հօր դուք որդիք էք
Առ նոյն վախճան ձըդէք կեանս ,
Որ ինչ դուք՝ նոյն եւ ընկերք ,
Օն սիրեսջիք ըզմիմեանս :
Մի զոք սիրել առ հաճոյս ,
Առնելքարի, չառնել չար ,
Յօրինակէ չարէ խոյս
Եւ օրինակ տալ արդար ,
Ցանկալ զեղբօր շահ զինչ զիւր ,
Ներել նըմին ըզյանցանս ,
Դարձուցանել հետոց թիւր ,
Այս է սիրել ըզմիմեանս :

Զըկիլ՝ եւ ոչ խնդրել վրէժ ,
Օրհնել՝ լըւեալ երգիծանս ,
Յանձնել զիրար՝ տեառն յաւերժ .
Այս է սիրել ըղմիմեանս :

Յոյս իմ ի մանկուրենէ իմմէ , մի բողոք
զիս տէր Աստուած իմ .

ՀԱՐԱԿԱՆ

Ո՛Վյօյս կենաց իմոց Աստուած ,
Որ եսդ յերկինս ահեղաշուք ,
Եւ յակնարկե սիրատարած
Հայիս եւ յիս փոքրըս մանուկ ,
Յոյս իմ ի տիոցըս մանկութեան ,
Տէր մի թողուր զիս յաւիտեան :
Յոյս իմ , որ սուրբ սիրովդ անձառ
Ի յանէից զիս արարեր ,
Ու ի մարդկութեան մուծեալ կաճառ
Դրոշմեցեր յիս ըզքո պատկեր ,
Յոյս իմ ի տիոցըս մանկութեան
Տէր մի թողուր զիս յաւիտեան :
Յոյս իմ , որ զաղա հոգւոյս նախկին
Ըզժառանգեալս ի նախահարց
Լուծեալ ի ջուրս աւազանին ,
Արկեր զինեւ օթոց չնորհաց ,
Յոյս իմ ի տիոցըս մանկութեան
Տէր մի թողուր զիս յաւիտեան :
Ծընան ծընողք զիս ցաւածուք
Դայեկեցին դայեակք տըկար ,

Եւ արդ մարդեն միտք մահացուք .
 Այլ դու միայն ես հանուլց կար :
 Յոյս իմ ի տիոցըս մանկութեան
 Տէր մի թողուր զիս յաւիտեան :
 Այլ ցորչափ յոյս ինձ երկրաւոր
 Տաս ըզսոսին եւ առաջնորդ ,
 Տուր եւ մըտացըն լոյս յորդոր ,
 Զի ցուցեն հետս ինձ երկնահորդ .
 Յոյս իմ ի տիոցըս մանկութեան
 Տէր մի թողուր զիս յաւիտեան :
 Եւ երբ բառնաս յինէն ըզնոյնս
 Եւ երբ հեռփ եմ յայնց ձեռաց ,
 Դու դայեկաց լեր ինձ հանգոյնս ,
 Մի տար օցտել ի քոց շաւղաց :
 Յոյս իմ ի տիոցըս մանկութեան
 Տէր մի թողուր զիս յաւիտեան :
 Զանմեղութեան՝ յոր ըզմանկունս
 Սիրես , ու առ քեզ իսկ հրաւիրես ,
 Տընկեա Աստուած իմ յիս՝ ծաղկունս
 Եւ աճեցն շնորհօք սլէսպէս .
 Յոյս իմ ի տիոցըս մանկութեան
 Տէր մի թողուր զիս յաւիտեան :
 Այժմէն կըրթեա զիս ի քո սէր
 Երկնից բաղձալ տուր ինձ այժմէն ,
 Զի մի աշխարհ զոր անիծեր
 Որսայցէ զսիրտ իմ մարմնեղէն .
 Յոյս իմ ի տիոցըս մանկութեան
 Տէր մի թողուր զիս յաւիտեան :
 Յորժամ մերձի ոստին ի յիս
 Գունակ գունակ սըփուել փորձանս

Որ արտաքոյ եւ որ յոդիս ,
 Զիս ի գըրկիդ պինդ կալ կապանս .
 Յոյս իմ ի տիոցըս մանկութեան
 Տէր մի թողուր զիս յավիտեան :
 Եւ յորժամ տիքըս զարգանան,
 Ու այլ աշխարհի չեցեմ մանուկ ,
 Արա զիս նոյն յամբըծութեան ,
 Միշտ պահեա զսիրտ իմ անմեղուկ .
 Յոյս իմ ի տիոցըս մանկութեան
 Տէր մի թողուր զիս յավիտեան :
 Իսկ թէ բնաւ ո՞հ մեղքըն զազիր
 Ոտն ամբարձէ պըղծել զոդիս ,
 Կամ ըզհրապոյըն անցո՛ պատիր
 Թոյլ տուր , գոչեալ , մանկանդ առ իս ,
 Կամ ըզհոդիս ի մարմնոյս հան
 Յոյս իմ ի տիոցըս մանկութեան :

ՍԱՆԴՈՒՂՅԻ ԵՐԿՆԻՑ

Ես ի յերկին կամիմ ելանել.

Բարձր է շաւլովն եւ դըժուարին ել.
 Եւ ես չունիմ թռչնոյ թեւիկ սուր,
 Եւ ես չունիմ երիվարիկս հուր .
 Այլ եւ բեռնակ ունիմ ի թիկունս
 Որ յար կըքէ զջակատ ի կըրկունս :
 Ո՞հ , ես զիա՞րդ յերկին ելանեմ,
 Ո՞հ , ես զիա՞րդ առ տէր հասանեմ :
 Խոնարհութիւն , ըզքեղ կանգնեմ ես
 Յերկրէ յերկինս հասու ասպարէս .
 Ըզսէր գործեմ ինձ սանդիխամատունս
 Եւ վազվազեմ բեռնակս ի թիկունս .
 Որչափ վազեմ բեռնըս թափթափի ,
 Ու անքեռն ի ծայրն հարում ծափ զծափի .
 Ապ' համարձակ դընեմ գարշապար
 Յաստուածութեանն անձկալի տաճար :

ԿԱՐՃՈՐԵԱՅ ՄԱՆԿԱՆ

Իղաք առ Աստուած երրազոյ .

ՍԱՀՄ . ՃՒԱ .

Ուրախ եղէ 'ս ընդ այնոսիկ
Ոյք ասէին սըրտիս ծածուկ ,
Եթէ եղեալ սիրով սլացիկ
Եկ եւ ի տուն տեառն երթիցուք .
Հասեալ կային սըրտիս իմ թեւք
Երագելով յեւս եռանդունս
Ի ծանր հովտէս թոռոցեալք թեթեւք
Երուսաղէմ , անդր ի քո դրունս :
Ո՛վ սուրբ Սաղէմ , հոգւոց տաճար
Եւ Աստուծոյ ժողովարան ,
Ե՞րբ ընդ կենացս անցեալ սպատուար
Զերծայց յանիքոյթ քո օթեւան .
Ուր խուճապեալ ոգիք ընտիր
Դիմեն խըմբին դարուց ի դար ,
Թողուն զըւարթ զանարգս երկիր
Երթալ օրհնել զին անդադար .
Եւ ես յուսով փրկչիս ի ծոց
Երթեալ մըտից ի դատաստան ,
Եւ ոչ երկեայց ի հարուածոց
Զոր խէթք յերկար կենացըն տան :
Ո՛հ , սպատմեցէք ինձ զՍաղէմայ ,
Խօսեցարուք ընդ իս զերկնից .
Զի ես անձկամ միայն նըմայ ,
Տուք ինձ ողջոյն զոգւոցն ամբիծ .

Ինձ յողջունէ խաղաղութեան
 Առ անձկացեալս իւր տուք հոգի ,
 Ոյր չեք աստէն վայր հանդըստեան ,
 Որ լոկ երկնից է կաթոգի :
 Ողջոյն տամ ձեզ ժողովք սըրբոց
 Վաղահրաժեշտ յերկրէ մանկունք ,
 Ուք խաղաղիք փրկչին ի ծոց
 Ո՛վ հողեղէն հաստեալ զուարթունք .
 Վասըն ձեր սիրոս հարկանի՝ վեր ,
 Վասն Աստուծոյ տանիմ վըշտիս ,
 Եւ ըզմայլեալ յանդորր ի սէր՝
 Փոխել յաստեացս հեշտ է սրտիս .
 Ուրախ եմ ես ընդ այնոսիկ
 Ոյք ի տուն տեառըն տանին զիս ...
 Ցընորք կենաց ի բաց կացջիք ,
 Զի ես երթամ ի ծոց հաստջիս :

ՎԱՐԺՎԵՒԻՂՋՔ

ՀՍՏ ԱԽՈՒՐՅ ԱՄՍՈՅ

Ա.

ՀՆԱԶԱՆԴՈՒԹԻՒՆ

Եւ Յիսուս էր նոցա հենազանդ .

ԴՈՒԿ . Բ . Ծ .

ՈՐ Քան ըզզոհ եւ պատարագ
Զունկընդրութիւն մեծարեցեր ,
Տուր ինձ անսալ անհակառակ
Կամաց՝ որ քումդ իցեն ընկեր :

Բ

ՇՆՈՐՀՕՔ ԿԵԱԼ

Եւ Յիսուս զարգանայր իմաստուրեամբ
Եւ շնորհօք յԱստուծոյ և ի մարդկանե .

ԴՈՒԿ . Բ . ԾԱ :

Ուղիւչ հոգւոց եւ մարմնոց տէր ,
Զգայարանացս իմ յեղեղուկ
Տուր միշտ ի շնորհըս քո շարժել
Եւ մի յախուռն եւ ապաշուք :

Գ

ԶԴՈՒՇՈՒԹԻՒՆ Ի ՓՈՐՁՈՒԹԵԱՆՑ

Արբուն կացեք և աղօրս արարեք զի մի
մտանիցեք ի փորձուրիւն .

ՄՍՏԹ. ԻԶ. ԽԱՅ.

Լստ ինքնուսոյց պատուիրանիդ՝
Աղաչեմ տէր մի զիս թողուր
Ի փորձութիւնըս մահառիթ .
Այլի չարեաց պահեաւ մաքուր :

Գ

ԸՆՈՐՀԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Բանն ձեր յամենայն ժամ շնորհօք տեսան
իբրեւ աղիւ համեմեալ լիցի .

ԿՈՂՈՍ. Դ. Պ.

Տէր, որ հաստչեդ օրհներգու
Ու ի շնուրթիւն ընկերաց
Հաստատեցեր ինձ լեզու ,
Տուր միշտ սըմա բան շնորհաց :

Ե

ՀԵԶՈՒԹԻՒՆ

Ուսարուք յինէկն զի հեզ ևմ ևշ խոնարի սրտիւ
ևշ գոցիք հանգիստ անձանց ձերոց .

ՄԱՏԹ. ԺԱ. ԻՂԴ.

ՈՐ ՔԵՂ ՆԸՄԱՆ ՔԱՂԳՐԸԴ ՅԻՍՈՎՍ
Ուսուցեր գոլ հեղ եւ խոնարհ ,
Աղաջեմ մի բնաւ ինձ թողուս
Լինել անձին կամակատար :

Զ

ԱՆՑԻՇԱՋԱՊԻԹԻՒՆ

Օրհնեցէք զանիծիչս ձեր , բարի արարէք
առեղեաց ձերոց .

ՄԱՏԹ. Դ. ԽԴ.

ԱՆՌԻՍԱԿԱԼ ԵՎ ԲԱՐԵՍԷՐ
ՈՐ միշտ իմոց մեղաց ներես ,
Քոյինատիպ շնորհեա ինձ աէր
Անյիշաչար գոլ առ ընկերս :

Է

ԵՐԿԻՒԴԱ ԱՍՏՈՒԾՈՅ

Ահիւ եւ դոդուրեամբ զանձանց փրկուրիւն
գործեցէք .

ՓԻԼԻՊ . Բ . ԺԵ .

ԶԵՐԿԻՒՂ ահեղ դատաստանիդ
Եւ զհատուցմանըն մեզանաց՝
Տըպաւորեաւ տէր՝ յիսլ ի սիրտ ,
Զի կեցից միշտ սուրբ ի չարեաց :

Ը

ԿԱՆՈՆԱՊԱՀՈՒԹԻՒՆ

Որ ոք շուծցէ մի ինչ ի պատուիրանաց
յայսցանէ ի վորունց , . . . վորք կոչեացի
յարքայուրեան երկնից .

ՄԱՏԹ . Ա . ԺԵ .

Կարգք եւ օրէնք՝ տէր , քո հրաման
Ու առաջնորդք ինձ են ի բարին .
Տուր ինձ ըզկամն ապէրասան
Միշտ նըւաճել ի լուծ նոցին :

Թ

ԵՎԲԱՅՐՍԻՐՈՒԹԻՒՆ

Յայտ զիտացեմ ամենեքնամ երե իւմ
աշակերտք եք, երե սիրեցիք զմիմեան .

ՅՈՀ. ԺԴ. ԼԵ.

Ո՛Հ որ հանուրց ես տէր եւ հայր ,
Տուր ինձ սիրել զորդիսդ ամէն
Խոյ անձին խսկ հաւասար ,
Եւ շնորհեա մեզ սիրտ միեղէն :

Ժ

ՀԱՄԲԵՐՈՒԹԻՒՆ

Համբերութեամբ ձերով ստացիք զոգիս ձեր .

ԴՈՒԿ. ԻԱ. ԲՐԺ.

Տուր Տէր տանել անտրտումնջ
Աշտաց՝ զոր ինձ առաքես ,
Համբերութեամբ անշըշումնջ
Գոլ հետեւող փրկչիդ հեզ :

ԺԱ.

ՅԻՇԱՏԱԿ ՕՐՀԱՄԻՆ

Յիշեաս զապականորիւն և զմահ ,
և կաց ի պատուիրան .

ՍԻՐԱԲ . ԻԸ . Է .

ԶԵԼԻԾ Խմոց յիշատակ
Եւ զատենիդ անաչառ՝
Տուր Տէր մըտացըս մորակ ,
Ճեղել յուղիղ ճանապարհ :

ԺԲ

ԶԳՈՒՇՈՒԹԻՒՆ ԱԶԱՅ

Տէր , զրօնանս աչաց մի տար իման , և զցան-
կորիւն սրտի դարձու յիմեկն .

ՍԻՐԱԲ . ԻԳ . Է .

Կացն Աստուած խմ պահապան
ԶԵՐկիւլքո սուրբ՝ խմոց աչաց ,
Որ փորձութեանց են պատուհան ,
ԶԵ մի յանարդու ու ի մեղս բերաց :

ԺԳ.

ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ

կացն ի վերայ սրտի խմոյ խրառ խմասոռու-
թեան, որպէս զի մի յաձախեացին տղիսոռու-
թիւնք իմ և մեղք իմ բազմացին .

ՍԻՐ. ԻԳ. Է.

Խմասոռութիւն հօր Յիսուս
Տուր ինձ լինել անձանձրոյթ .
Ի շահաւետը քաջուս ,
Եւ ի ինդիր երկնայնոյդ :

ԺԴ.

ՄԵՌԵԼՈՒԹԻՒՆ ԿԱՄԱՅ

Երե քառ մարմնոյ կեայք՝ մեռանելոց եք,
իսկ երե հոգուի զգործս մարմնոյ
սպանանիցեք՝ կեցչիք .

ՀՈՌՎՄ. Ը. ԺՂ.

Որ ի մարոյդ մինչեւ ի խաչ
Կեցեր ի վիշտ եւ ի վաստակ ,
Մեռելութեամբ մարմնոյս կամաց
Տուր հետեւել ինձ քեզ համակ :

ՃԵ

ԱՊԱՇԽԱՐԵՑՔ զի մերձնալ և

ԱՐՔԱՅՈՒԹԻՒՆ ԿՐԿՆԻԳ .

ՄԱՏԹ . Գ . ԺԵ .

ԸՆԼԵՎԱՄԱԿ ՄԵՂԱՆԱԳ
ՈՐՈՎՔ ԸՆԴԳԵՄ ԲԵՐԱՅ ՔԵՂ՝
ՀԱՅՐ ՏԵՐ Ի ՄԻՄԱ ԱՆՄՈՒԱԳ
ԶԵՒ ՊԵՂՋԱԳԱՅՅ ՄԵՐՄԱԿԵՂ :

ՃԶ

ՊԱՇՏՕՆ ՏԻՐԱՄՈՐՆ

Ահա Մայր քո .

ՅՈՎՃ . ԺԹ . ԺԵ .

Ամենագութ Մարիամ
Մայր Աստուծոյ եւ հիգոյս ,
Տուր ինձ սիրովկ՝ յարաժամ
Ուղղել զբնթացս իմ հոգւոյս :

ԺԵ

ԽՆԴՐԵԼ ԶԴԱՄԶ ՄՈԼՈՐԵԼՈՅ

Որ դարձնուցէ զմեղաւորն ի մոլորոքնան ձա-
նապարհնեն , փրկեսցէ զողի իշր ի մահուանէ ,
և ծածկեսցէ զբազմորիւն մեղաց .

ՅԵԿ . Ե . Ե.

ՄՈԼՈՐԵԼԾ ԽԸՆՊՐՈՂ ԳԸԹԱՃ
Ըզզարտուղեալսն ի կրօնս ու ի բարս՝
Դարձու սիրով ի թիւը շաւլաց ,
Արաւ որդիս քեզ , մեզ եղբարս :

ԺԷ

ՀԱՂՈՐԴՈՒԹԻՒՆ

Քննեսցէ մարդ զանձն իշր , և ապա կերիցէ
ի հացէ անտի .

Ա . ԿՈՐՆԹ . ԺԵ . ԻՇ .

Նախանձելոյդ երկնայնոց
Փրկչիդ մարմնոյ եւ արեան՝
Տուր ինձ ցանկալ սիրաբոց ,
Եւ գոլ խոնարհ օթեւան :

ԺԹ

ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹԻՒՆ

Երեւ խոստովան շինիցիմք զմեղս մեր՝ հասա-
տարիմ է նա և արդար՝ առ ի բողոք
զմեղս մեր .

Ա . ՅՈՎՃ . Ա . ՁԴ .

Տուր Տէր անկեղծ ու անխարդախ
Եւ յապաշտ սըրտաբեկ՝
Խոստովանել անյապաղ
Զոր մեղայ քեզ անձնըս հեգ :

Ի

ՅԻՇԱՏԱԿ ՆՆ.ՁԵՑԵԼՈՅ

Երանի մեռելոց որք ի տեր ննչեցին .
ՏԱՅՏՆ . ՁԴ . ՁԴ .

Իջեւ ի քէն ցող դըթութեան
Տէր ի հոգիս ննջեցելոց ,
Ուր հրաժարեալք քեզ պարտական
Մեօք թափանձին զհանգիստ սըրբոց :

իլ.

ՄԱՔՔՈՒԹԻՒՆ ՄԲՏԻ

Երանելի այնոցիկ որք սուրբ և՛ սրտիչք . զի
նորա զԱստուած տեսցեմ .

ՄԲՏԻ . Ե . Է .

Աստուած խմ սէր սրբութեան ,

Արկ ըզմիրոյ քո յիս հուր ,

Լինել յաշաց քոց սեղան

Հոգւով մարմնով ձօն մաքուր :

իթ

ԺՈՒԺԿԱԼՈՒԹԻՒՆ

Երրայք գործեցէք մի զկորատական կերա-
կորեն , այլ զկերակորեն որ մեայ
ի կեանսն յաշխտենական .

ՅՈՎՀ . Զ . ԻԷ .

ՈՐ յոգեսպահ խնդրել ետուր

Զօրըստօրեայն մեր ի քէն հաց ,

Մի տար անյագ ի կերակուր

Եւ առ ի հեշտ մատչիլքմաց :

ի՞դ

ՅԱՐԳԵԼ ԶԺԱՄԱՆԱԿ

Գնեցէք զժամանակս .

Որ դին կենաց յաւիտենից
Ետուր ըզսուղըս ժամանակ ,
Տուր ինձ յարգել զայն բարելից
Ըստ քոց կամաց ծախեալ համակ :

ի՞դ

ՄԻ ՍՏԵԼ

Կրյուսանես զամենեսեամ որք խօսին սուս .

ՍԱՂՄ . Ե . Է .

Որ եսդ յաւերժ ճշմարտութիւն
Եւ քարոզես յերկնից դասուդ ,
Դիր Տէր շըրթանցս ոգւոյս կանոն ,
Ի յաւիտեան ոչ բերել սուս :

ԻԵ

ՉՐԱՏԵԼ ԶԱՅԼՍ

Մի դատեք, զի մի դատիցիք .

ՄԱՏԹ. Է. ա.

Հեռացո Տէր յիսոց մըտաց
 Զգործոցն այլոց մեղադիր դատ .
 Զանձին լոկ քեզ համարըս տաց ,
 Զի ջընջեսցի հոգւոյս արատ :

ԻԶ

ԳԻՏԱԿՑՈՒԹԻՒՆ

Երե սիրտք մեր ոչ ստգտանիցեն համար .
 Ճակորիւն ունիմք առաջի Աստուծոյ .

Ա. ՅՈՎՃ. Գ. ԻԱ.

Տէր որ եղիր յիս ազդարար
 Բզբո թագուն ձայն , խիզճ մըտաց ,
 Տուր ինձ լըսել միշտ հրճուաբար
 Եւ ըստ քոյոց գործել կամաց :

ԻԵ

ԱՂՕԹՔ

Անդադար սղօրս արարեք .

Ա . ԹԵՍՏԱ . Ե . ԺԵ .

Որ յամենայն ժամ՝ ուսուցելը

Սրտի կամօք քեզ աղօթել ,

Ըղգաստ մըտօք շնորհեա ինձ Տէլ

Եւ ջերմ ըղձիւք՝ ըղբեզ պաշտել :

ԻԵ

ՅԻՇԱՏԱԿ ԶԱՐՉԱՄԱՆԱՑ ՔՐԻՍՏՈՍԻ

Քրիստոսի չարչարիլն մարմնով վասն մեր ,
և դուք ի նոյն միտս վառեցարոք .

Ա . ՊԵՏ . Դ . ԱՐ .

Ո՞վ որ վասն իմ խաչեալ մեռար

Տարեալ զտակնասպ անհուն վրշտաց ,

Տուր ինձ ըղցաւս եւ սէրդ անջառ

Յիշել եւ զդալ միշտ անմոռաց :

ԻԹ

ՀԱՄԱԿԱՄՈՒԹԻՒՆ ԲՆԻ ԱՍՏՈՒԾՈՅ

Չինչ և սունիցէք ի վիառս Աստուծոյ արասցիք .
Ա . ԿՈՐՆԹ . Ժ . ՀԱՅ .

Որոց գու Տէր՝ ցանկամ եւ ես ,
Յամենայնի կամք քո լիցին .
Այս են սրտիս իղձք մեծասլէս
Զ՝ ի վիառս քո միշտ դորձք իմ դոցին :

Լ

ՅԱՄԱԶԱԴԱՄՈՒԹԻՒՆ Ի ԲԱՐԻՈՋ

Եղերոք կատարեալք՝ որպէս և հայրն ձեր
երկնաշոր կատարեալ է .

ՄԱՏԹ . Ե . ԽԵՂ .

Ու չօրն հանգոյն երկնաւորի
Հրամայեցէր գոլ կատարեալ ,
Տուր ինձ Յիսուս՝ ի գործ բարի
Յար անձանձիր կանխել դընալ :

ԼԱ.

ՈՒՂՂԵԼ ԶՍՈՎՈՐԵԱԼ ԹԵՐՈՒԹԻՒՆԸ

Դարձն զիս և՛ դարձայց , զի դու և՛ Տէր
Աստուած իմ .

ԵՐԵՄ . ԼՅ . ԺԵ .

Բաղում են վերք հոգւոյս եւ ցաւք ,
Այլ որ գերէն զիս չարաշար՝
Գիտես Տէր զախտն իմ դըժընդակ ,
Զօրացո՞ զիս նուածել զայն չար :

ՀՈԳԵՒՈՐ ԺԱՄԱՀԱՐ

Ա.

Վեւ ընդ այգուս նորոգին կեանք իմ ով Տէր ,
Այլ ի մահձէ յառնեմ դրացւոյ տապանիս .
Սակայն թէ սուրբ զօրս անցուցից ի քո սէր ,
Համարեցայց կեցեալ յաստիս եւ յանտիս :

Բ

Որպէս ժամս առաջին
Սըրանայ եւ վերջին .
Յնստուծոյ եկն ի յիս
Դարձ' ի նոյն եւ հոգիս .
Թէ չունիմ գործս արդար
Զինչ շահ կեալ ընդ երկար :

Գ

Հայեաց ով անձն ի քեղու ի գործ յոր եդար ,
Մի հանգիցես բայց թէ նորին ի կատար
Որ ոչ գտցի յիւր պաշտաման անթերի
Հողմոյ ջանայ յոր ինչ եւ յայլ գեգերի :

Դ

Առ սէր՝ Աստուած , զիմս ըզգեցար կերպարան
Առ ի կրթել զիս ի պատկերդ տիրական .
Յիսուս , ուսու ինձ լինել քո պէս խոնարհ ,
Եւ հեղ սրտիւ առնուլ ըզլուծ քո յօժար :

Ե

Որ քան զերկինս բարձր ես՝ ոչ լոկ քան զերկիր
Եւ զանարժանիլս զիս կոչես որդեղիր,
Մայր Աստուծոյ, արկ միշտ աչս յիս մայրենի
Եւ եղէց քեզ եւ քում որդւոյ արժանի :

Զ

Որ յարթնութեան հըսկես զինեւ եւ ի քում
Հովանացիր ինձ պահապանդ իմ զուարթում,
Մի տար գըթել, լեր բարեխօս յարաժամ.
Բոլոր ըզկեանս, զայս մահաւանդ յանձնեմժամ:

Է

Անուանակիցդ իմ առւրբ պաշտպան
Եւ համօրէն դապք որբազան,
Կենցաղ վարել տուք ինձ ձեր պէս
Ի մահացուս յայս ասպարէս :

Ը

Մինչ ի պահ ոգւոյս երթամի սեղան,
Մի արդեօք բերայց իբր անյագ անբան.
Ո՛վ որ ճաշակես զԱստուած՝ իմ բերան,
Անարդ ճաշակաց մի կազմիս խորան :

Թ

Դի՞ր Տէր Երկիւղի զգայութեանս պործարան
Մի աղարտել զօրտիս մաքուր կերայարան.
Թող մահասցին անդամիք, մարմինու ամենայն,
Որոց ընդ հուակ ի հող դառնալ է սլայման :

Ժ

Հոգւոյն աղիւ համեմեսցի խօսից ձայն ,

Զի մի համարս խընդրիցի բան յընդումայն :

Թէ զիս հաճոյս գործեմ՝ պաշտեմ իմ կամաց ,

Թէ զայլում՝ ես եւ նա խնդայ եւ Աստուած :

ԺԱ.

Ի մատենից գիւանս ո՞ր շահք դեգերել

Եթէ չունին առ ի վերինս զիս կըրթել .

Յիմաստութեան երկրի՝ ուսայց ես զերկինս

Զի զնոյն գըտից՝ յորժամբ չիցէ այլ երկիրս :

ԺԲ.

Գիտակցութիւն յիս հանապաղ

Առ Աստուծոյ կայ դատախաղ .

Երբ ջընջեսցի մեղացրս քարտ

Թէ ոչ զըղմամբ քաւեմ ըզպարտ :

ԺԳ.

Յերկրի անցորդ եմ եւ օտար ,

Անանց երկնից ուշ կալայց յար ,

Յիսում՝ շափող յերկինս ելից

Եցոյց ըզսաշն եւ զսիրտ անբիծ :

ԺԴ.

Ի սլըզնձոյն գանցել ժամ ժամ

Բաբախէ սիրտ դամ քան ըզգամ .

Ըզբաստացիր անձն իմ եւ տես

Զիանրդ ըզգնաց սրտիդ հորդես :

ՓԵ

Գիշեր ի քուն ձայնէ ու աղդէ զգերեզման
 Կասեցուցեալ զմարմին եւ զմիտս ի շարժման .
 Նիցի 'նձ գիշեր մ'որոյ չիցէ տիւ ի դարձ ,
 Եւ ի մահճաց զիս ի հողսն դիցեն բարձ :
 Այլ ես Յիսուս զիս քեզ եւ մօրդ տամյաւանդ
 Եւ նընջեմ խաչդ ի դըրկիս յոյս անվըկանդ :

Վայրկեան .

Վայրկեանս յոր կեամ եւ որ արդէն ըստառիս՝
 Յաւիտենից մասն եւ բաժին է սրտիս .
 Աստուած կըշոէ 'նդ նըմին զարարս իմ համայն
 թէ եւ հակիրձ՝ հանդերձելոց դին է այն :
 Զերանութիւն կամ ըզկորուատ անվախճան
 Կարեւմ շահել եւ ի քթըթել մի ական :
 Լաւ է յերկրի՝ 'նդ անձուկ գընալ առապար ,
 Քան լայնանեմ մատնիլ ի խոր եւ խաւար :
 Ժամանակ ոչ որչափ կարծին է երկար ,
 Խակ հանդերձեալն յաւերժութիւն՝ անըսպառ :
 Թէ ոչ խորհիմ զայս՝ կոյր եմ ես եւ յիմար ,
 Խակ թէ խորհիմ և ուղղիմ՝ երան՝ ինձ յամայր :

Ա. Անձնական մի քայլեցած կու^թ
 անձնաց կ առըս ու միշտու պահպանու
 խըսք կ ավա մուս սարու դաշտու և ու կու^թ
 շիքա մեծու սարու կ ավա պահպան կ այ
 պահպան նաև պահու ու յու ու անձնաց ու յու^թ
 պահպան առըս անձնաց կ պահ նախըսք ու

Զար պահը ։ Տամայութեալու ։

ՅՈՐԴՈՐԱԿ

Անձնաց կ պահպան ու անձնաց ու պահպան ու
 անձնաց կ պահպան ու պահպան ու պահպան ու
 պահպան ու պահպան ու պահպան ու պահպան ու
 պահըս կ պահպան ու պահպան ու պահպան ու
 պահըս կ պահպան ու պահպան ու պահպան ու
 պահըս կ պահպան ու պահըս կ պահըս կ պահըս
 պահըս կ պահըս կ պահըս կ պահըս կ պահըս

Որդեակ, ի մահկութենէ քումմէ խնդրեա
զիսրատ. եւ մինչեւ ցծերութիւն գտցես
զիմաստութիւն :

ՍԻՐԱՔ. Զ. ԺՂ.

Ա Ռ Մ Ա Ն Կ Ո Ւ Խ Ս

ՆՈՐԱՄՈՒՏԱ ՅԱՇԽԱՐՀ

Չորս յանելից՝ աշխարհիս հիւր,
Ո՛վ մահացուաց յոյսք գեղեցիկք,
Նոր ժամանակ մուծանէ 'նդ իւր,
Ծաղկունք, ծնողաց պէս վաղանցիկք,
Բարեաւ գայք նոր ձագունք
Ստեղծողին ձեր ծաղունք,

Որ զերկնաձիր աջն ի փափուկ
Կընքեալ ճակատ ձեր շնորհալի՝
Զկենաց երաց ձեղ խուսափուկ
Դըրուն յովիտ արտասուելի՝
Բարեաւ գայք սուրբ ծաղկունք
Հին երկրիս նորատունկք :

Դրախտին բուրէ հոտ ի ձեր գալ
Պանդուխան յերկրէ՝ հոտ Եղեմին,
Ում փոխան կայ դարանեակալ
Ձեղ անմեղաց փուշ ի քըմին,
Որ բարեաւ գայք սիրունք
Անմահից նուրբ բուրմունք :

Մըշակ հոգւոցըդ զինքն Աստուած
 Կալայք բողբոջք դեռաբուախեք ,
 Մի յորոմանց մատնիք յարկուած՝
 Յորոց ազատ չըկան տեղեք ,
 Որ բարեաւ դայք ծաղկունք ,
 Թեւաւոր մեղ դարունք :

Զանմեղութեան արկեալ մանեակ
 Վայրս անոտնառս որոնեսջիք
 Ի մեղամածս այս , աղամեակք ,
 Մի մի զերկրաւըս քերեսջիք .
 Այլ բարեաւ գնայք մաքուրք
 Յաշնարհէս մաղապուրք :

ՕՐՀՆԵՑՔ ՄԱՆԿՈՒՆՔ ԶՏԵՐ

Ի հովիտու գարնայնի

Տուք ձեռն ի ձեռն հասպա մանկունք
 Հրաւէր ի դաշտ կարդան ծաղկունք .
 Գեղեցկագոյն տարւոյ ամիս
 Ահա հասեալ է մեզ մայիս .
 Զաստուածայինն աստ տեսէք սէր
 Եւ օրհնեցէք մանկունք ըզտէր :
 Տեսէք զեթերս , ո՞հ , զի՞ պայծառ
 Ո՞հ զի՞ ըլքնաղ երկիր խոնարհ .
 Լուսացընցուղ օդք թափանցիկք
 Թըւին բիւրեղք երկնաբացիկք .
 Զաստուածայինն աստ տեսէք սէր
 Եւ օրհնեցէք մանկունք ըզտէր :
 Եկայք իջցուք ի դաշտ հովիտ
 Ճեմել ի մարդըս ծաղկախիտ ,
 Բըլուրքս եւ մայրքս են դալարիք
 Գետք եւ առուակքըս խաղաղիկ .
 Զաստուածայինն աստ տեսէք սէր
 Եւ օրհնեցէք մանկունք ըզտէր :
 Անթել կապերտ կանաչորակ
 Անծալ սըփոխ առ հասարակ ,
 Եւ երփներանոգ անկեալ նարօտ
 Ի բիւրաբիւր ծաղկանց ծըղօտ .
 Զաստուածայինն աստ տեսէք սէր
 Եւ օրհնեցէք մանկունք ըզտէր :

ԱՇ զի՞ չըքնաղ զի՞ գեղեցիկ
 Են արարչին Եւ դործք փոքրիկք .
 Զի՞ բարերար է Աստուածն այն
 Որ չմողու վայր ի ձրիցն ունայն .
 Զաստուածայինն աստ տեսէք սէր
 Եւ օրհնեցէք մանկունք ըզտէր :
 Տեսէք քանի՞ բիւրք են ծաղկանց ,
 Քանի երանգք , ձեւք գերազանց .
 Զի՞ անուշակ հոտըս նըրբին
 Զոր ի հեռուստ քիմք մեր արբին .
 Զաստուածայինն աստ տեսէք սէր
 Եւ օրհնեցէք մանկունք ըզտէր :
 Եւ զի՞ հեշտին հողմիկս աստէն
 Սաւանացեալ յեմակ հովտէն ,
 Բաբախի նոդ դէմս եւ հոսպովիա
 Ծածանելով ընդ նոյն եւ սիրտս .
 Զաստուածայինն աստ տեսէք սէր
 Եւ օրհնեցէք մանկունք ըզտէր :
 Թըւի հրեշտակ մի քաղցրածայն
 Իջեալ ի սօս սաղարթալայն ,
 Յերկնից դրախտէն փրչել զայս շունչ
 Քաղցրաշօշափ եւ քաղցրահունչ :
 Զաստուածայինն աստ տեսէք սէր
 Եւ օրհնեցէք մանկունք ըզտէր :
 Հայեցարուք ի թիթեռնիկ
 Հեղաթըռուիչ ծաղկէ ծաղիկ ,
 Որոց նըման եւ ինքըն պէրճ
 Ծաղկաթեւէ յայերաց մէջ .
 Զաստուածայինն աստ տեսէք սէր
 Եւ օրհնեցէք մանկունք ըզտէր :

Ելուարուք զերդ ծիծռանցըդ բիւր
 Ի հարաւոյ հասեալ մեղ հիւր ,
 Ի ծայր ծառոցս եղեալ բունիկ
 Եւ զվրտակաւըս թափառիկ .
 Զաստուածայինն աստ տեսէք սէր
 Եւ օրհնեցէք մանկունք ըզտէր :
 Ելուէք հեռուստ եւ հեղ բառաջ՝
 Ահա գառինքն ի սէղ կանաչ ,
 Եւ ուլք ի վազըս ձեղ նըման
 Խայտան ի սոյլ հովուի սրընգան .
 Զաստուածայինն աստ տեսէք սէր
 Եւ օրհնեցէք մանկունք ըզտէր :
 Երթայք համբոյր տուք գառներոյն
 Ծարրեալ ծնօտիցն եւ աչերոյն .
 Եւ Տէրդ Յիսուս յուշ ձեղլիցի
 Գառն Աստուծոյ կոչեալն յերկրի .
 Զաստուածայինն աստ տեսէք սէր
 Եւ օրհնեցէք մանկունք ըզտէր :
 Հովիտս համայն ձեղ գեղապանձ
 Նորին սլարգեւ է աննախանձ .
 Հաւաքեցէք ծաղկունս ընտիր
 Սուրբ սեղանոյն արգադիր .
 Զաստուածայինն աստ տեսէք սէր
 Եւ օրհնեցէք մանկունք ըզտէր :
 Եւ այսքանեաւ լրցեալ գեղով ,
 Դարձուցէք զացս առ նա սիրով ,
 Եւ մատուցէք զոր նայն խնդրէ
 Լզսիրտ ազատ յամէն չարէ :
 Զաստուածայինն աստ տեսէք սէր
 Եւ օրհնեցէք մանկունք ըզտէր :

Զիք յայսմ հովտի չիք եւ այլուր
 Այնպէս չըքնաղ այնպէս մաքուր
 Որպէս ըզսիրտ մանկան անմեղ,
 Որ Յիսուսի սիրոյն է տեղ.
 Օ՞ն լրցարուք ի սուրբ յայդ սէր
 Եւ օրհնեցէք մանկունք ըզտէր :

Ա.Ն Թ.Ա.Ռ.Ա.Մ ԾԱ.Ղ.Ի Կ

Գրլին գահոյք ձըմերան
 Յափափայից ձիմաղէղ,
 Անձկակարօտ ես գարնան
 Խընդրեմ դաշար ասպարէղ.
 Իջուք, մանկունք, ի պարտէղ,
 Ժողովեցէք ինձ ծաղկունս .
 Հիւսեցէք փունջըս պէսպէս
 Հոտոտեսցուք անուշունս :
 Այլ բաթէ, զի՞նչ տեսանեմ.
 Ընդէր կասիք դուք որդեակէ ,
 Հիմ ոչ շարժիք շուտաճեմ,
 Զի՞նչ այս տեսիլ տըխրորակ .
 Ուր են ծաղկունք զանազան
 Զոր այնքաննեաւ ժիր փութով
 Մըշակէիքդ ի գարնան ,
 Յար ըզտընկօքըն գալով .

Ոչ եւս ի յայտ գան յուշիկ
 Ի տերեւոց միջակի
 Կոկոնք ծաղկանց անուշիկ .
 Եթր երեխայք ի գըրկի .
 Ոչ եւս այգուն հեղագին
 Յօղեն ամպիկք ծիրանի .
 Չըմսէ բուսակ կաթոգին
 Եւ ոչ առ հողմ տատանի :
 Ո՞ւր է մայիսն երփնազարդ
 Բուրաստանիս բարեկամ ,
 Որ գայր բերէր սըփոէր վարդ ,
 Սըփոէր սըմբուլ եւ սըպրամ .
 Անդ գոյն ընդ գոյն հարկանէր
 Ձեւ ընդ ձեւոյ ի սլայքար ,
 Եւ բոյր ընդ բոյրըս խառնէր ,
 Գեղ ընդ գեղոյ դիմահար :
 Ո՞հ , աստէն չիք ինչ կայուն .
 Թէպէտ ըլքնաղ է ծաղիկ ,
 Այլ եւ նա զուրկ ի գեղոյն
 Խամրեալ ծընդի յիւր ծըղիկ :
 Յեշէք ըզվարդ կարմրորակ
 Ըզվէհագոյնըն ծաղկանց ,
 Հարիւր թէրթիւք բոլորակ
 Թագաւորաց գերազանց .
 Չըկայր զոյդ նըմ' արդարեւ .
 Այլ մինչ անցէքդ առ նըմին
 Ի միջօրեայն բարկ արեւ ,
 Ահա վճարեալ էր վարդին .
 Եթր ընդ կառագին իւր կոշկո՞յ
 Դիտէր զերկիր գըլխակոր

Կախ ի տըխեղծըն բողքո՞չ ,
 Եւ թէրթք զիւրեւ կախ բոլոր :
 Տեսէք ըզմեզմ մանուշակ ,
 Որ ի միջի դալարեաց
 Իբրեւ աչկունս անուշակ
 Կայր սպարկեցտիկ գետնամած .
 Յետ աւուրց հեզն ի ծաղկունս՝
 Ծալ ծալ ծիւրեալ քըճքըճիկ
 Եւ կըկոցեալ քան զաշկունս՝
 Ոչ եւս այլ էր նա ծաղիկ :
 Տեսէք դուք աստ գեղաղէշ
 Եւ ըզուշանս նազելի ,
 Ոմն ըսպիտակ , միւս խարտէշ
 Շողցողէլով ցօղալի .
 Կա ջինջ քան ձեան ըզքատակ
 Աչաց խըտիղ եւ զարմանս ,
 Եւ ոչ մի կէտ սեւորակ
 Բըծաւորէր զիւր սահմանս .
 Սա ի շըղարշ շիկորակ
 Յեռեալ կիտուածըս ճամուկ՝
 Ճօճայր ի բարձրըն դիտակ
 Դըշխոյակերպ գեղաշուք .
 Ըզնա հաստիչն իւր Աստուած
 Տեսեալ կանգուն ի վայրի ,
 Քան Սողոմոն սլերճազգեաց
 Վըկայէր դու ի յերկրի .
 Սակայն յաղթօղն արքայից
 Ծիրանազգեացն իսկ շուշան՝
 Խըռուոյ եղեալ զուդակից
 Արնոյր ի հնոցըս վախճան :

Ի մարմանդում մարդկութեան
 'Նորաբողըոջ դուք ծաղկունք
 Գըգուեալք ի կեանըս գարնան
 Արդ երեւիք ով մանկունք .
 Հասակ կորով եւ կայտիու
 Կազմեն ըզձեօք արդ պարտէզ,
 Այլ ժամանակ սուրաթիու
 Խամրէ ծաղկունք՝ եւ ըզձեզ :
 Մարմին զանգուած երկրաբոյս
 Յերկիր ի նոյն հակամէտ՝
 Իբր հովանի վաղախոյս
 Ո՛հ, պակասէ հետ ընդ հետ .
 Տըդեղ տըխեղծ եւ տըմոյն
 'Նա քան ըզխոտըն վայրի
 Արկեալ ի գուբըս հողոյն
 Ի սպառ խալուռ խանգարի :
 Այլ մի տըրտմիք ինձ մանկունք .
 Դոյ ձեղ լինել անթառամ .
 'Նախանձեսցին ձեղ ծաղկունք ,
 Դուք վիթըթեսջեք յամերամ :
 Քանզի սիրտ՝ սիրտ մարդըս բուն
 Յաղթէ տիոցն օրինի ,
 Գիտէ պահել զիւր գարուն
 Եւ կալ մանուկ ծերունի :
 Ոսկեկոկոն ոսկեծիղ
 Մըշտափըթիթ միայնակ ,
 Ծաղիկ՝ ծաղկանց իսկ խըտիդ՝
 Անմեղութիւն է, որդեակը .
 Անմեղութիւն լոկ ծաղիկ
 Որ յաւիտեան ոչ խամրի .

Չեք նըմին զոյգ գեղեցիկ
 Չեք ի յերկին չեք յերկրի :
 Անմեղութեան յիշատակ՝
 Քան զոր չեք մեծ ըստացուած,
 Սիրուն առնէ զձեր հասակ
 Եւ առ մարդիկ ու առ Աստուած.
 Թէ յԱստուածոյ թէ ի մէնջ
 Յանկայք սիրիլ դուք մանկունք,
 Յանմեղութեան հարջիք տենչ,
 Եւ անթառառամ կայք ծաղկունք:
 Անմեղութեան կալեալ ուշ
 Հըսկեսջիք տիւ եւ գիշեր,
 Զի մի արկցի ձեզ չար փուշ
 Ի թըշնամւոյն վատշըւէր.
 Գեր քան ըզվայրն Եղեմայ
 Ամենազան սուրբ դըրախտ
 Յանեղն աջոյ տընկեալ կայ
 Ի մարդում սիրան իւր անախտ.
 Որում մըշակ պահապան
 Ըզիսիղձ ներքին կացոյց Տէր,
 Գործել պահել յարաջան
 Վառեալ յերկիւղ եւ ի սէր :
 Հանկա մանկունք մըշակիկը
 Դարմանեցէք ժիրաժիր
 Զանմեղութեանըդ ծաղիկ
 Եւ բերցէ միրդ կենսաձիր .
 Անդ աղաւնեակն այն հրեղէն
 Թառեալ հոգին սըրբարար,
 Անմեղութեան փոխարէն
 Աւետեսցէ կեանս յատիայր :

Յաստուածութեան աշտիճան

Յորմէ Երբեմըն գըթեաց ,

Անմեղութեամբ լոկ միայն՝

Մարդ արասցէ վերադարձ :

ԸՆԾԱՑԵՍՅ ԱՍՏՈՒԱՇԱԾԻՆ

Եր Երբեմն յաշխարհ մեր նախկին,

Ի Վասպուրական նահանդին՝

Մենաստան ձօնեալ յերախտեաց

Երկնից եւ երկրի տիրուհւոյն ,

Ի ի Ճահ կոչեցեալ իւր անուն

Սուրբ Աստուածածին Ընծայեաց :

Հոյք կուսակրօնից միանձանց

Յանդադար ի ձայն սուրբ մնչմանց

Վերընծայէին ալէլուա

Առ այն՝ որ ի տիսն ապիկար

Անեղին եղեւ բուն տաճար ,

Առ այն աննըմման եւ միշտ կոյս .

Իսկ ի յընծայմանն աւուր գալ .

Յորում թունդ ի լանջ սրբափայլ

Խկնայորդոր կոյսն այն սիրուն

Դիմեալ զանթիծ սիրտն իւր կարկառ

Ձօն յանդարձական եւ սլայծառ ,

Եւ սիրացոյց զինն իսկաբուն .

Յայն տօն գեղեցիկ եւ ըքնաղ
 Դվըրդեալ գաւառաց անյասլաղ,
 Տող ի տող անկեալ զուարթաղէմ,
 Ի յայն մենաստան երախտեաց
 Յայն Աստուածածնին Ընծայեաց՝
 Ուստիւք եւ նուիրօք դնէին դէմ:
 Այլ անդ առաւել մանկըտին
 Ի հանգըրուանաց գելցէին
 Գային հետեւեալք սիրափոյթ.
 Իւրաքանչիւր նոր ի ձորձիկ
 Իբր ի նաւասարդ կամ զատիկ
 Զարդարեալ ի զարդ անըստղիւտ:
 Եւ իւրաքանչիւր զիւր նըւէր
 Կազմեալ նախահոդ զհետ բերէր.
 Որ բոյնըս ձագուց գեղաբաստ,
 Որ միրդ եւ որ կաթն անուշիկ,
 Որ վարդ կամ ռեհան ու այլ ծաղիկ,
 Ի որ այլ ինչ առձեռն եւ սբատրաստ.
 Զայս մանկըտին ձօն երախտեաց
 Այն Աստուածածնին Ընծայեաց
 Ամշամէ հանէր ի սեղան.
 Եւ շուրջ բոլոր ծունը ի խոնարհ
 Գլուխ ի վայր՝ ըզսիրտն ամբառնայր,
 Եւ ասէր, « Ընկալ սուրբ կուսան »:—
 Արդ գարձեալ դայր տօն երախտեաց
 Այն Աստուածածնին Ընծայեաց,
 Եւ ամբարձան սիրոքըն խոնարհ,
 Որ բունք եւ հաճոյքն էին ձօն,
 Յազգ ազգ ուղղութեանց ի սբաշտօն,
 Եւ չեղեն կուսին արհամարհ.

Եւ ընկալաւ ձօն երախտեաց
 Այն Աստուածածինն Ընծայեաց
 Ըղպարկեշտութիւն, ոյր նըշան
 Եղեալ էր մանկան զմանիշակ,
 Յայլմէ՝ վառ սիրոյ նըշանակ
 Ընկալաւ ըզվարդ կարմրերփեան .
 Զմաքուր սիրտն ետես ի շուշան,
 Զքարախտումնեն յըղձից ի նըշան,
 Զեղբայրափրութիւն ընկալաւ
 Յաննախաննձ հաւուց թեւակից,
 Ըզմեռելութիւն ի զմըուից,
 Եւ զայն ամէն մի մի կարգաւ :
 Եւ ի փոխարէնս երախտեաց
 Այն Աստուածածինն Ընծայեաց
 Կաթեաց ի նուելքն յայն ցողս անոյշ,
 Եւ անմահ բուրեաց հոտ անդէն .
 Եւ գեղեցկագոյն ձօնքն եղեն,
 Եւ սիրտքն առաւել եւա քընքոյշ .
 Եւ իւրաքանչիւր մինչ առնոյր
 Ի սուրբ սեղանոյն ըզնուերն իւր՝
 Հոտոտէր, եւ յայլ յայլմէ լեալ
 Թըւէր ընթեռնուլ ի նըմայ
 Զհաճութիւն կուսին Մարեմայ,
 Եւ կըրկին դառնայր փառըս տալ : —
 Իսկ Մուշեղ անդ զի՞նչ հայթայթէ,
 Մուշեղ որ զօրէնս ոչ դիտէ .
 Որ ըզկրիցն ըզհետ գայթ ի գայթ
 Երբէք ըկառոյց սիրտ երախտեաց
 Յայն Աստուածածինն Ընծայեաց .
 Զի՞նչ դործեսցէ 'մբոստ մանուկդ այդ :

Որպիսի, աւաղքեղ Մուշեղ,
 Որպիսի ածցես ձօն շրքեղ
 Մօրն այն եւ հանուրց դշխոյին,
 Այլ առաւելքոց նըմանեաց
 Որ բազմակարօտ էք ձեռաց,
 Դու որպիսիս ձօնըս նըմին:
 Ըզհետ ընկերացն հուսկ վերջու
 Գայր եւ Մուշեղ սիրան արաստոյ.
 Զի որ այնքանոյ չըզգայ մօր՝
 Որում եւ Աստուած իսկ անսայ,
 Եւ դուռըն դժոխոց պատկառ կայ,
 Զի՞նչ կոչել ըզսիրացն խոտոր:
 Գայր որպէս ոչխար խեղանդամ
 Զատեալ ի հօտէն խումներամ,
 Քանզի սպառ վախչել չեր հընար,
 Կամ երեւել զերկ յերախտեաց
 Այն Աստուածածնին Ընծայեաց,
 Զի մի նզովեացի շանթահար.
 Խոտորեալ յուղոյն եւ զանխուլ
 Զըդեաց ձեռն ի բոյս ինչ հարուլ,
 Եւ վարկպարազի բոլորեաց
 Մատամբք՝ զոր յաճախ յանարժանս
 Համարձակեցոյց ի մեղանս,
 Պըսակ ի խոտոց վայրենեաց.
 Ուր սըմբակակոխ եւ խոտան
 Կիսաթարշամ բուն ինչ ծաղկան՝
 Ճըշդրիտ ըզսիրան այն նըկարէր,
 Յորում ուղղութեանց բոյսք նախկին
 Ազաղունք անկետք դընէին
 Ի դաղձ եւ ի փուշ վատշըւէր:

Պըսակ այսպիսի ածեալ դաղտ

Մատչէր ի սեղանն այն անախտ ,
Եւ մերթ շիկնեալ մերթ դալկացեալ՝
Դաղտուկ եւս ձեռամբ դընէր զայն
Ներքոյ ծածկոցի սրբութեանն ,
Ինքն յետուստ բեմին կայր զօղեալ .
Ոչ ոք ի ժամու պաշտամանն

Ետես ըզՄուշեղ յանդիման .
Այլ անդ ի թիկանց սեղանոյն
Կայր կծկեալ գըճեալ միայնիկ ,
Թագուցեալ ըզդէմսն ի ձորձիկ .
Մինչեւ յարեաւ գոմոդ մանկըաւոյն :

Յարեաւ ուր ուրեմն եւ Մուշեղ
Եւ մատուցեալ յոտն ի մեղմեխ ,
Տակափն երեսք շառագին
Եւ գրլսակոր , զձեռաըն տարաւ
Առնուլ զիւրըն ձօն ըզգուշեաւ .
Այլ չկարաց ծածկել բընաւին :
Եւ զիա՞րդ ծածկել զերախտեաց
Գործ Աստուածածնին Ընծայեաց ...
Պըսակն այն զաղիր եւ թարշամ
Իբրեւ զհիւս զուարթնոց անմահից
Քաղցրահոտ , պայծառ , ցօղալից
Բուրէր եւ փայլէր անթառամ :
Զայն յեկեղեցին ընթացաւ .

Ծըուկն հնչեաց , գունդըն դիղաւ ,
Մանկունք , միանձունք եւ խուժան
Ձկտեցուցեալ զաչս ի Մուշեղ
Յուղէին ըզպսակըն շըքեղ ,
Զոյր երբեք տեսեալ չեն նըման :

Ընդ սիրալիք առւրս Երախտեաց
 Այն Աստուածածնին Ընծայեաց՝
 Կայր ապշեալ եւ ինքն իսկ Մուշեղ.
 Եւ արձանացեալ ոչ գիտէր
 Ի խոնարհ պշնութ թէ ի վեր .
 Յայս պըսակ թէ յիւրըն տըգեղ:
 Ուստի այն ծաղկունք հրաշալիք : —
 Ըսքանչացարուք սիրելիք :
 Յանկանել ըմբոստ մանկանն այն
 Գլխիվայր յետուատ սեղանոյն ,
 Անկաւ խստերախ սիրտ նորուն ,
 Զ' ի հեղութենէ չէր ունացն .
 Եւ ասաց սրտիւ Երախտեաց
 Առ Աստուածածինն Ընծայեաց .
 Թէ « Քանզի չունիմ ինչ նըւէր ,
 Այլ յօժարութիւն զարթնու յիս ,
 Ընդ վայրենացեալ դալարիս
 Առ ըզբոյս սրտիս ապալեր » :
 Եւ անդէն պուղեալ պղպջեցան
 Երակունք սրտին ջերմն արեան .
 Եւ ծովս արտասուաց ել յաշկունս
 Եւ սուրբ ջերմութիւն առ զոդին .
 Եւ սառոյցք մեղացըն փշին ,
 Եւ փուշքըն փոխին ի ծաղկունս .
 Եւ անցեալ ընդ բեմն Երախտեաց
 Այն Աստուածածնին Ընծայեաց
 Տարափ արտասուացն հրահոսան՝
 Խարուկեալ ըզխոտն եւ ըզփուշ
 Ցօղեաց մարդարիտը քնիքուշ .
 Սրբեցաւ պըսակ մուշեղեան :

Քո խոնարհութիւնդ ու արտասուս
 Ո՛վ Մուշեղ, գարձոյց քեզ զՅիսուս,
 Եւ դոքօք միայն քո կորուստ
 Վերադարձաւ յանձնըդ թափուր :
 Զեղջ աստուածային իցէ հուր
 Որ կիզու զմեղանս ի նելքուստ :
 Սիրտ խոնարհ եւ սուրբ արտասուկ
 Մեծ քան զամենայն ձօն էք դուք : —
 Սովաւ՝ թէ անսուրբ ոք այսօր
 Մատեաւ ի նըւէր երախտեաց
 Այս Աստուածածնիս լնծայեաց,
 Դարձ' ի հուր ձուլեալ երկնաշնօրհ :

ՄԻՀՐԱԿ ԵՒ ՅԱՍՊԻԿ

Միհրակ մանուկ խարտիշագեղ
 Այն ինչ ետես ըզկենցաղ
 Եւ զարփենւոյն կամալ շքեղ,
 Եւ զաստեղաց հոյլ չըքնաղ,
 Թինդ ետ գետնի թեւ թօթափեաց,
 Ոստեաւ յանիւ բաղդավար .
 Ծափ ըզծափի հար եւ ցընծաց ,
 Յոտն ի մատին ձոխանայր :

Միհրակ, աւաղ, զի՞ գործեցեր . . .
 Խարխուլ անիւդ անկայուն՝
 Տես թէ քանի՞ շոյտ վայրաբեր
 Ի խոր դիմէ վախս անհուն :
 Վայրն աստեղաց յոր ձըգտէիր
 Բիւր տենչանաց քոց անհաս ,
 Խոր վիհս ունի հանդէպ կըշիռ ,
 Անյագութեանդ պատուհաս :
 Խոկ դու Յասպիկ ժիր պարմանի ,
 Մի՛ կոյր բաղդին հաւատար
 Թէ զքեզ ի վեր ի վեր տանի
 Այն խաբուսիկն օդտալար .
 Զի մինչ անիւն ի գիլ գայցէ՝
 Յանկարծ թափեալ ըզծաստակ ,
 Կենդժոտ ոտիւք խիստ աքացէ ,
 Դըլէ ի վիհ անյատակ :

ՊԱՏԿԵՐՔ ԱՄՍՈՅ

ՅՈՒՆՈՒԱՐ

Յովլ անց տարին եւ քո աւուզք Գրիգորիկ,
Ուր գեղանին գարում, շընկան փոթորիկ.
Անուշաբերն եւ պարաշարմն ուր աշում,
Եւ յոր ցըրտին պատահս ծաղկումք ազազում.
Ծայրակարմիր ուր առաւօտն այն խաղաղ
Եւ ի դաշտէն ամբարձիկ նուբբ շամանդաղ.
Հիւզք երդաբնակք ուր մեր ծիծուուզք, ուր Ճնճուլք.
Է՞ր ամայի եւ առուակաց շարժուն ուղք :

Այն ամենայն եկն եւ էանց。
Սաղարթն ի հող ընդ հոյլ ծաղկանց,
Եւ ամն անկաւ ի ժամանակ...

Այլ յարիցէ նոր յեղանակ :
Զայս գուշակէ եւ նորահաս ինձ տարիս
Ի խինդ եւ յոյս շարժեալ զեղերըս սրտիս .
Եւ երբ փոխին եղանակացս հանդունակ
Դիւրայեղեղք քան ըզնոյնս՝ իմըս հասակք,
Եւ ընդ ծաղկանց թօթափին յոյսք մեր եւ խաղք
Եւ վիշտք եւ հեշտք, եւ ժամք խըռուվք եւ խաղաղք,
Եւ մինչ խաղայ և անցանէ բնաւ որ զինեւս
Եւ ընդ նոսին յանըզգաստից երթամն ես ,

Ի յափտեանսն հանէ տարի
Զամէն զգացոււած եւ կիրք բարի .
Եւ ես երթամի վայրն անանց
Ուր կառուցաւ տունն յաւխտեանց :

ՓԵՏՐՈՒԱՐ

Համատարած ի սպատանս
 Մեռելստիալ սաւանիս ,
 Որ ծածկէ զթուխ ցուրտ իրանս
 Ամենաբոյջ մօր գետնիս՝
 Ա՞լ չասիցէ զքեղ երկիր
 Անջեր յարեւ ու ի խարոյկ ,
 Մածեալ ի մահ անյարիր
 Ըզքեղ բնութիւն գեղառոյդ :
 Զիանրդ յայսքան պընդապինդ
 Սառամնեաց վիմատառ՝
 Արձակիցի կենաց խինդ
 Եւ խաղացէ շունչ կայտառ :
 Եղբւկ , աւաղ զքօսանաց .
 Մեռաւ էանց գեղ վայրի ,
 Լոկ ընկալուչ արտասուաց
 Դէմք դիականն իւր այրի : ...
 Մի այդպէս ով Գրիգորիկ
 Բնութիւն յանդորր արդ նընջէ .
 Ան արարչին հաշտ քաղցրիկ
 Եւ յայդ դիմաց հեռի չէ :
 Խոկ որ հըսկէն յապառաժ ,
 Ի սառն ու ի տոռքն բնութեան ,
 Կա ոչ հըսկէ լուսահրաշ
 Յիւրըն պատկեր տիրական :

ՄԱՐՏ

Ի նելքսագոյն ելիցն յառնէ արեւակ
 Յարդարեալ ծամս ոսկեհիռ,
 Զկամարագեղ երկարելով պարունակ
 Կոչէ զբնութիւն ի յայթիռ.
 Ընդ վարդագեղ սահել նշուլիցն ընդ լերինս
 Թօթափին պաղ եղեմունք.
 Խըրտեալ երկրի մերժէ զՃերմակ իւր բեռինս
 Եւ արձակին նոր գարունք:
 Գարուն նոր, ոհ, ոյր ոչ խայտայ սիրա ի ծոց
 Երբ գայ Մարտ պար բոլորել.
 Միով ձեռամբ վանեալ զամիսըս բըքոց
 Միւսով կոչէն զԱպրիել.
 Յ'ոգւոց հանելն հալին յետին ձեանց կապանք
 Յեռանդն հարուն զերծ վրտակք.
 Յոտիցն հըպել պարզին դալար պատմուճանք
 Եւ տունկք կապէն ծաղկանց թագ:
 Եցէ չըքնաղ քան զամիսն այն եւ զհասակ
 Յորում տեղի տայ երկիւղ.
 Եւ կենսածուն եւ սրտապինդն օժանդակ
 Արձակի յոյս նորընձիւլ:
 Արդ գեղաղէն եւ գեղածայր փարի զքեւ
 Հասակն յուսոյ Դրիգորիկ.
 Պայծառասցի զգըլսովդ չնորհաց սուրբ արեւ,
 Խւ սիրագք պընդին կեան, հոգիք:

Ա.Պ.Ր.Ի.Լ.

Ի կարմրիկ ու ի կասպյա
Յամպերոյն ոսկեթել
Երփնազարդ կողոսկուտ
Առեալ գամ Ասլրիէլ.

Յաստեղաց ի վայրէջ
Ընդ լերինս ընդ հովիտ .
Զիմ ձորձիկ ծաղկառէչ
Տարածեմ գեղափիթիթ .

Վարդանմատն իմ ձեռամբ

Ըզգարումնըն մանուկ

Որորեմ յամբոյ յամբ

Ի զեփիւռ հեղասիւդ ,

Եւ բերեալ ի սլարտէզ ,

Բովանդակ բընութեան

Արկանեմ ես բեհեզ

Հրճուանաց պատմուճան :

Տես քանի՛ քաղցըր շունչ ,

Քաղցը եւ ջուրը կարկաջունք ,

Քաղցը հաւուց եւ մրմունջ ,

Ամենուստ օրհնութիւնք :

Այլ զիս զուարթս Ասլրիէլ

Զիս՝ աւանդ , Գրիգորիկ ,

Զիս յերկար նըշմարել

Չունին մարդ եւ մայրիք .

Ահա վարդ եւ յասմիկ
 Մանուշակս իմ ահա
 Թերթ ի թերթ ընկեցիկ
 Ըզվարսիւքս անկեալ կայ .
 Եւ զհանգոյն նոցա զիս
 Զվաղանցուկս արդ վանէ ,
 Ժիր եղբայրն իմ Մայիս ,
 Ընդ գարնան դուռն հանէ .
 Ընդ որ ինքն իսկ ընդ փոյթ
 Եւ զգարուն տանի 'նդ իւր .
 Այսպէս գամք յերթալ շոտ
 Առժամեայ երկրիս հիւր :
 Այլ դու զգօն Գրիգորէ
 Ի տիս յայդ գարնայնի՝
 Զուղղութիւնս՝ զոր բերէ
 Ծնորհաց հոյլ գեղանի ,
 Մի միայն ընդ երեսմ՝
 Այլ եւ խոր ի սըրափիդ
 Այժմէն քաջ սըրփուեսցէս ,
 Գոլ գարուն մշտափթիթ :

ՄԱՅԻՍ

Ելեալ ելեալ յայդս այգուն
 Խթի յովիստ ծաղկաւէտ ,
 Ուր ցանկալի արեւուն
 Ճեմի զեփիւռ կարասլէտ .
 Անդ ի խոնարհ ուր երկին
 Փարի զդաշտաւ եւ լրձաւ՝
 Ըզքը բայց անկողին
 Եթող արեւն եւ յարեաւ .
 Յարեաւ , եւ օդ , բլուրք եւ ջուր
 Հանգոյն լարից զուգահար
 Ի նախն իւր փայլ կենսատուր
 Տատանեցան սիրաբար .
 Վարդ եւ յասմիկ , մանիշակ
 Ծաւալեցան բոյր ի բոյր ,
 Ճընճղուկ , սարեակ եւ սոխակ
 Երգս հնչեցին դաշն համբոյր .
 Ճաճանչաւուխտ ծիրանի
 Արկ արեգակն ել ի վեր ,
 Խարտեաշ մականս արփենի
 Խոնարհեցոյց յերկիր մեր .
 Արդ հաշտութիւն արդ դարուն ,
 Արդ սէր ծաւալ ի բնութեան ,
 Համատարած քաղցրութիւն
 Խաղայ խորան տու խորան : ...

Խակ իսր տըւեալ զակն ի լցո
 Ըզսիրտ յանմեղ ըզբօսանս ,
 Եւ ցողաթուրմ զուս ի բոյս
 Ի հովանուտ այգեստանս ,
 Ըզփունջ ծաղկանցս երփներանդ
 Յորոց ի ցող փայլի փայլ
 Բիւր անկանին ծիածանք ,
 Ուր ձօնեցից սըխրացեալ .
 Քեզ բերողիդ արդեօք , քեզ
 Այսքան բարեաց , ով Մայիս .
 Այլ զի՞ շեկնեալ դու ասես
 “ Իցի՞ւ , այլ մի , զի մահ յիս .
 Թէպէտ չըքնաղ յերկտասան
 Ծընունդ տարւոյն՝ չեք քան զիս ,
 Թէպէտ կենաց եմ որրան ,
 Այլ պէս նոցին մահ եւ յիս ” :
 Ասկա գիտեմ , գիտեմ ում
 Զօնել զծաղկունս ցողալի .
 Ի տաճարին անդ սըրբում
 Կայ ինձ երկնից տիրուհի ...
 Քեզ աւասիկ Մարիամ
 Սըփուեմ զծաղկունս ընդ ոտիւք .
 Եւ ընդ նոսին զանթառամ
 Հեղում ըզսիրտ քեզ ուխտիւք :

ՅՈՒԽԻՍ

Յունիս կայտառ եւ ջերմիկ
 Զմարդս ի ծաղկանց կողոպուտ
 Կազմէ ի հունձ եւ ի միրդ .
 Եբը ի գիշեր համառօտ
 Յայտնին ծաղկունք ուր ուրեք
 Աստեղք մերձեալք յառաւօտ .
 Պարզ եւ չըքնա՞ղ արշալսս ,
 Սակայն փափուկ զաղփաղփուն
 Տայ յերեսաց արփւոյն խոյս :
 Զի՞ հրաշագեղ է ծաղիկ .
 Այլ թէ սլրտուղ ոչ բերէ
 Զի՞նչ օդտեսցիս Գրիգորիկ :
 Ըզլաւութիւն զի՞նչ շահ քեզ
 Թէ ի մըտիդ ունիցիս
 Եւ ոչ գործովք հաւաստես :
 Միտ դիր ի ծայր առուակին
 Ի սաղարթունն եւ հարուստ
 Ի բըրդաձեւ կեռասին ,
 Եւ ի դրացին իւր դամուն ,
 Ոյց մատոքւակ եւ դայեակ
 Վլրտակս այս կայ պաղպաջուն .
 Նա ծիրանի եւ սա մոյգ
 Ծանրագըլսեալ եւ ճօճեն
 Բզբարունակսըն զսդ զսդ :
 Ահա խոնարհն եւ պարկեշտ
 Ղօղեալ ելակն ի մարմանդ
 Զըդէ զՃեմողն ի հոտ հեշտ .

Մատիր մատամբդ արդ ըզգոյշ
 Քաղեա, տուր փառս արարչին,
 Արա քըմաց քոց անոյշ:
 Հապա եւ դու նայապէս
 Սըրտիւ քովլէր պըտղաբէր,
 Յարարողին քո վայելս :

ՅՈՒԼԻՍ

Երկակի դիմօք ցոլակն արդ յուկիս
 Յերկնածեմ սուրայ յառիւծուն քամակ
 Արկախեալ ընդ օդ ըզբաշարն հրալիս.
 Մերթ ի պարզութեան երկնից ոսկեյեռ
 Երկայնեալ զընթացս արփիցն իւր յստակ՝
 Արեւշատութեան թըւի նըշան մեր,
 Մերթ ըզզայրացեալ շողարն կիզանուտ
 Բուժեալ հովանեօք սաղարթուն մայրեաց՝
 Ասկակեայ սրսկէ զնոքօք ալեաց կոյտ.
 Զեփիւռ ածէ 'նդ այդ, զեփիւռ ընդ երեկս,
 Եւ ըզմըխիթար սըրտից անձկայրեաց
 Յարուցանէ զպարս աստեղց լուսերես:
 Եւ, ո՞, Գրիգորէ, չասիցէ յայնժամ՝
 Տիպ յստակ վարուց զայդ գիշեր պայծառ
 Ոյր զերծ ի կըրից անցին կենաց ամք:
 Այլ դու միտ դիր արդ ընդ դալուկն երկնից.
 Ստրառուռ եւ տագնասպ սողին ամպավար,
 Զուարձըն բնութիւն հեծէ թախծալից.

Վլսէս յանստառէն յորձանս յորդահոս .

Խօշեւն է մայրեաց , ճարճատիւն ոստոց ,

Յոր ահեղն յանկարծ հընչէ ստուբիլոս :

Փախիլր Գրիգորէ ի խրճիթն անքոյթ .

Ահա թեւք մըըրկին սաւառնին յօդոց ,

Փոշի սեաւ դիմացն երերուն ծածկոյթ .

Իբրեւ ի փախուստ տես զի՞ խուճապին

Գագաթունիք ծառոց հառաջմամբ ի վեր՝

Եւ պարուրելով յամուս աղջամըջին .

Սըրտմըտեալ իշխանն աւուր քօղ ածէ .

Եւ յանկարծահաս կարկատուն գիշեր

Տատանեալ հողմոց՝ ըզտարերս կոծէ . . .

Լուր . . . դըրդին երկինք որոտ ընդ որոտ

Իբր ահեղ թընդմունիք վըհիցն ի Մասիս՝

Յորմէ գագաթունիք սարսին եւ ստորոտ .

Ահա զիթըխաթոյր հերձեալ կողս ամբոց

Ի շլինդն ահաւոր եւ յօձաձեւ դիլս

Բարկաճայթ նիսլակք տեղան հուր եւ բոց

Յամբուռոյց մուայլից շանթք պարտոխաթափ .

Հաւ կայտուն յերկիր , ցասման արտասուք՝

Սալացեալ տեղան կարկըտոյ տարափք ,

Եւ հեղեղագործ սահանք ձորտք հողմոյն

Ըզյետին քամեալ ցասմանն ըզպասուք՝

Հազիւ շիջուցեալ դառնան զհետ ամնպոյն :

Եցուք արդ . . . աւա՛ղ կաղնիդ հինաւուրց

Անկար եւ ծըխես անզարդ անսազարթ .

Եւ դու ուլ պարտէղ , խաղալիկ կաս ջուրց .

Համբարք դուք հացի եւ դինիդ տըհաս ,

Այդպէս կող առ կող դընիք դիտապաստ . . .

Ու անսանձ կըրից պատկեր եւ օրհաս :

ՕԳՈՍՏՈՒ

Բնդ հովանեաւ վարսագեղին դաշլարւոյ
 Յորմէ չկարէ զեփիւռ ի սպառ տալ հրաժեշտ,
 Յարտասուաթուրմ հովիտ ի ստուերս ուռենւոյ
 Ելեալ նըստցուք յերեկորեայ ժամուս հեշտ.
 Աստ Գրիգորէ կանգնին պատուար մեղ մայրիք,
 Սաղարթապատ զրահաւորք դէմ արեւուն,
 Ուստի հազիւ շրշընջէ սիւդ խալազիկ
 Ի դաշն եւ հեզ խառնեալ հաւուց ճըռուողիւն.
 Ահա երեկն ընդ վախս ամսուց բոցադէղ
 Իջեալ սահի, ձիր արդարեւ թանկագին.
 Եւ ըզներին թողեալ կանաչն ասպարէզ՝
 Քաջերդն հաւիկ լընու շընչով զովագին:
 Լուռ լուռ. յարեաւ անսուռ հարցուկն այն ի սօս.
 Ի յօդ եւ յոստ ողորէ ձայնս երերուն,
 Դաջնակութիւն կաթի՝ լեզուէն մեղսահոս.
 Չըդիտէ սիրտ զի՞նչ յինքն ազգէ այն թոչուն:
 Ո՛վ.քո հրաշիցըդ, բընութեան ոստիկան,
 Որ յարեգակն ի նոյն քառեակ ածես դէմս,
 Եւ խոռվես յերդ միոյ հաւու զսիրտ մարդկան,
 Եւ ի զգալեացս յիմանալեացն հանես Ճեմս.
 Ըլնշէսչեք հողմք, շարժեածիք ծառք սաղարթունք,
 Ալիք զալիս կալեալ ելէք գետք ի ծով,
 Եւ յիսմանակն իջէք գարունք եւ աշունք.
 Զի սոմենայն տարուբերի Աստուծով:

ՍԵՊՏԵՄԲԵՐ

Առորբ կապուտակն անկեալ թեթեւ ի բեհեզ
 բառնայ յօդոց զամարայնոյն ըղբարկ շող,
 Ըզմատուրակ խընդից ածեալ զաշուն հեզ.
 Ամսկ տամկացեալ եւ սիւդ հընչեալ զովագին
 ի նոր գարուն ձայնէ զընութիւն փախըստեայ .
 Փութան ծաղկունք, աւաղ, յոդոյն ի յետին :
 Գեղեցկաձեւ գընայ ՚նդ մարմանդ գարշապար
 Դարձ ի մարզից եւ յուսմանէ արարեալ,
 Զհետ ընթանայ փարել զաւուրբք հեշտարար .
 Հետազոտէ զանտառախիտ հովանին
 Յորս կաքաւուց, ծըմականիստ երէոց ,
 Որ սաղարթուց ի շեղջ դի ցուրտ անկանին :
 Մարդարտաշար ոսկեծըլի անդ ողկոյդ
 Սուտ օշարակ կենաց ի ծոցն ուռուցիկ՝
 Հրաւէր շորթանց կարդայ քաղցրիկ ծորեալ հոյլ .
 Դեռ հուր վիժակ ի սրարկն առեալ չէ քընքոյշ,
 Զոր՝ մինչ յաթուր ու ի բանտ, մատնի հընձանին՝
 Թափէ ի սիրտ արբեցելոյն անըզգոյշ :
 Այդեգործի գըգուեալ զորթոյն ուռ պարարտ,
 Ո՛ թէ յատեալ չէր իմ, ասէ, զուրտ անսպէտ,
 Ըզցանկալիս ոչ կըթէի ոլրտուղս արդ :
 Քեզ երանի՛, թէ զնոյն ասել Գրիգորիկ
 ՚նդ յասպատման կըրիցդ իցես բաւական ,
 Յորժամ յաշուն տիոցդ հասցես խաղաղիկ :

ՀԱԿՏԵՄԲԵՐ

Ես մինչ ի գիւղս կանխաւ եկի ,
 Մարդն էր կանաչ , օդ լուսաձեմ ,
 Կեանս հոսէին ակն արեգի
 Ու աստեղք՝ ծաղկանց նախանձընդդէմ .
 Ի դաշտ ի բլուր եւ ի հովիտ
 Զիս ձըգէին բնութեան վայելլք
 Երբ ըզմեղուս ծաղկանց փըմիլթ .
 Չըքնտղ աւուրցն հասին արդ ելլք :
 Ահա երկինք աղօտալոյս ,
 Ահա մարմանդք ծաղկանց յուրաստ ,
 Ահա յերկնից ձիդ ի վայր կոյս
 Համատարած բալ առագաստ ,
 Զոր հազիւ հազ ի միջօրեայն
 Պատառտեն նետք արեւուն ,
 Հակիրճ գործեալ զերեկորեայն
 Տամուկ ի ցողս առաւօտուն :
 Սաղարթ սաղարթ , ով հիւր նախկին
 Կենդանարար գարնան եւ զարդ ,
 Ի բարձրուտեան գեղնեալ դիտին
 Ո զքեղ ձաղեալ հալածէ արդ :
 Եւ զի՞նչ ի յօդըս տարուբեր
 Զոտիւքս իսկոյն տալով գալար
 Ի մեղմ շըշիւն շըրթանց յերեր
 Զի՞նչ խօսիցիս յուղիդ մոլար . 7

Զայն ասլցես, Դարձի են ժամք,
 Յետ պարապոյ հանդէս գործոց.
 Թէ՝ կենցաղոյս տուրք ասլաժամք
 Միշտ յանցելցն դիմեն ի ծոց:
 Լըսեմ սաղարթ, ըզծայնդ յոգիս,
 « Մի մի օրերդ ով Գրիգորէ
 Սահի՛ կենաց ծառոյդ զերդ զիս.
 Փութա ծաղկել մինչ ժամ դեռ է »:

ՆՈՅԵՄԲԵՐ

Թողուն դալարք ըըլլոցն ըզծայր,
 Կան պահ մ' ի մարգս երերունք,
 Եւ թառամին ի դիրկն ի մայր.
 Հողմն հիւսիսի հարեալ ի դաշտ
 Զաշնայնի հէդ գերութիւն,
 Ի ձոր զանխուլ վարէ անհաշտ.
 Տերեւաթափ եւ ոստաքանց
 Դողան հողմոց ախոյեանք
 Մայրիք եւ ծառք՝ պաղոց մեր գանձ.
 Իբրեւ անմայր մանկունք ողբան,
 Իբրեւ ըստրուկք սլարտականք
 Կանգին յահէ տետոն տպարան:
 Ի հիւսիսոյ հընչէ սլատգամ
 Արքայն լերանց բիւրեղեայ,
 « Իմացարուք, ձրմեռնըս գամ»:

Եւ քան զառիւծ այլ ամեհի
 Խրզեալ զկապանս ութամսեայ
 Ասպատակէ վեր՝ աշխարհի .
 Ի շունչ նախկի՝ խամրէ զգետին .
 Զըւեն յերկրորդն՝ անասունք ,
 Վայ որ մընայ երրորդ ցրտին :
 Այլ մինչ խուճապ շուրջանակի
 Եւ յեղակարծ դան մահունք ,
 Ո՞ անդ իշխէ կալ քաջոդի ...
 Տես Գրիգորէ եւ սքանչացիր .
 Միայն մըշակն է անփոյթ
 Որ ծածկեաց զյոյս իւր սերմն՝ յերկիր :
 Ի ձմերային սաատից վըստահ
 Այժմէն սերմանս լաւութեան
 Արկ դու յոդիդ , եւ զի՞ քեզ ահ :

Դանց մըուլու գրայաց Ըստ
 Ամույնոյ սպառն ի Ն Հայութի
 Պան ի մինիք ի մինաւուց
 Արաք ի յանդա՛ հայեանց
 Հայեանդ քաշ ի մինաւուց
 Կամաւուց ան ի մինաւուց
 Արաք ան մինիք յառիմար ուն
 Արաք ունաւուց ան մին մաւուց
 Արաք ունաւուց բակր մարտուց
 Հայութ ունաւուց յառած ան պարագան
 Արաք քմառիման ունաւուց անցուց
 Արաք ունաւուց յառած անցուց
 Արաք մուռնեւ Ն առ մինըման
 Արաք ունաւուց յառած անցուց

ԴԵԿՏԵՄԲԵՐ

Ընդ Երկտասան ամսամատունս
 Տարաժամեալ տարւոյն յելս՝
 Յետին բաղլսէ զսրտից դըրունս
 Մեծատարած ածեալ թեւս,
 Եւ յայն մըխի ոլորտ խոր՝
 Ուստի չեհաս եկաւոր :

Այլ զի՞ դու, զի՞ քեզ ամ գնայուն
 Յողջունականդ ի հրաժեշտ
 Ածել սրտից յամր ըզբախիմ ,
 Կիսոց տըհաճ՝ կիսոց հեշտ ...
 Ո՛հ դիտացի , 'նդ քեզ տանիս
 Աստուատ մասունս Երկդիմիս .
 Հրեշտակ լըրտես դառնաս ի մէնջ .
 Եւ յանցանելքո սրավար
 Յափտենից կայիցն ի մէջ՝
 Զոմն ի վեր տաս , զոմն ի վայր :
 Ո՛հ , յո՞րն արդեօք , Գրիգորիկ
 Զայս ամ յըղեաց քո սրտիկ :

Գ Ա Ր Ո Ւ Ն

Ընդ վարդին հրավառ՝
 Մանկիկ զըւարթուն,
 Բերէ քեզ գարուն
 Ըզըւշան սլայծառ .
 Եւ ի ծակ վիմին
 Նորուն սուրհանդակ
 Պարկեշտ մանուշակ
 Զըդէ զտես քոյին .
 Պանդուխտ ծիծեռնիկ
 Գայ օդովք ջերոտ
 Կաղմել ի ծըլօտ
 Վարանաց բոնիկ .
 Ի մարդ սիզաւէտ
 Գառանց եւ ուլուց
 Հօրանիք կաթնածուծ
 Խայտան խընդաւէտ :
 Ի սոցին վայել
 Կարդայ քեզ հրաւեր
 Զեռամբ ծաղկաբեր
 Զըւարձն ապրիկ .
 Յառաքինազարդ
 Թէ գընաս ուղիղ
 Որդեակ , ընդ շաւիղ .
 Անմահ քաղես վարդ .

Թէ սիրա քո մասաղ
 Եցէ անըստգիւտ ,
 Ո՞հ , չեք քան ըզբոյդ
 Ըուշանիկ չըքնաղ :
 Բայց յուշ քեզ որդեակ
 Զի զձեռն անըզպոյը
 Խոցէ քսամնափուշ
 Եւ վարդին դաստակ .
 Այլ քեզ առաջնորդ
 Թէ ունիս զԱստուած ,
 Լիջիր անկասկած
 Գարնան ժառանգորդ .
 Եւ թէ դաշոք համբուն
 Ոչ պըճնին ի զարդ ,
 Այլ սրտիդ դըրախտ
 Միշտ տեսցէ զգարուն :
 Շընչեսցես ու Տէր
 Ըզնորհաց զեփիւռ
 Ի մանկունս համբոյը ,
 Ըզհանձար եւ սէր .
 Ի հովտիս ցաւոց
 Հողմաշարժ սարսեն
 Կոկոնք ապազէն
 Ի խըռան փըշոց :
 Եթ են սուրբ ցորեան
 Որումանց ի մէջ .
 Ընձիւլեալք ի մէնջ
 Ցոյսք ազդի մարդկան :
 Ոհ մի հարցէ զձեղ
 Ցուրտ մեղաց սարսուռ

Մի զձեղ ախտից հուր
Խամրէ տօթակէղ .
Զի զցողն երկնազեղ
Արբցէ ի ձեր շնորհ
Եւ սիրտ մեղաւոր ,
Մանկըտի անմեղ :

Ա. Մ Ա. Ռ Ն

Մի եւեթ մայիս՝
Որդեակ իմ տարւոյն ,
Եւ ի կենցաղիս
Քեղ մի է գարուն .
Մի անգամ բեհեղ
Ըղքենու շուշան .
Ոչ երկիցըս սէղ՝
Կանաչ պատմուժան .
Ազա ջերմ հողմիկ
Ծաւալէալ կանուխ՝
Ամփոփիէ զծաղիկ ,
Արձակի պըտուղ ;
Բնյս աստուածատունկ
Թէ ծաղիկ ետուր ,
Խայրիք անուշոնք
Իցեն քեղ տրիտուր .

Հայեաց ընդ դարաստ
 Կողերբք մըգաւէտ
 Առձեռլնպատրաստ
 Յանցորդս հակամէտ .
 Վըտակք հեզասահ
 Ի խոխոջ յանդոյր
 Լըսին պահ ընդ սլահ
 Յանտառ սեւաթոյր .
 Սօսեացն ի կատար
 Եկեալ ի բացէ
 Զեփիւռ զովարար
 Մեղմիկ թէւածէ .
 Թուշնոց դայլայլիկ՝
 Հովուին յեց ի բուն
 Ի ստուեր խաղաղիկ
 Ընորհէ քաղցըր քուն :
 Այլ ոչ այս հանգիստ
 Ի տիս ամարան
 Քեզ պարգեւի միշտ .
 Զիրք են վերնական .
 Գոռայ վաղ խօշիւն
 Յերկնաճեմ մայրիս ,
 Ծըփին հասք անդոյն
 Զերդ ծովու ալիս .
 Ամպրոսէք թըղփայորդ
 Յայեր տիսրազգած
 Որոտ առ որոտ
 Հրաւէր տան մըըրկաց .
 Ըանթք որոտընդոստ
 Ճայթէն բոցահուր ,

Ըլքեն հողմք ըմբռատ ,
 Հոսին յորդաջուր . . .
 Յայն տեսիլ ահեղ
 Սարսեալ մըշակին
 Խիթայ խելայեղ
 Վասն իւրոյ անդին . . .
 Այլ մի ով երկմիտ .
 Զի ոչ միշտ օգուտ
 Բերեն ջերք ածուիդ ,
 Ոչ ամակք միշտ կարկուտ :
 Լաւ քեզ մահացու
 Եւ մերթ թօնընկէցք ,
 Քան միշտ արեւու
 Ճաճանցք տապայեղցք :

Ա Շ Ո Ւ Ե

Զամառն եւ զգարուն

Արկեալ զառաջեաւ՝

Աշուն ճոխ մրգաւ

Գայ բիւրաքեղուն .

Ճակատուն պըսակ

Փայլէ շիկադոյն

Որթոց սաղարթուն

Թեւ քաջողկուզակ

Եւ յամաթեղջիւր

Լի գեղազըւարձ

Խբրեւ ի կապարձ՝

Ցորեան ոսկեթոյր .

Կուռըն թագաւոր՝

Զարդ փառաց նորին,

Եւ շնորհք ի ձեռին

Կարմրորակ խընձոր :

Զաշուն պտղալից

Տեսեալ ծերունիդ ,

Մերձեալ առ ի միտ

Զաւուրս քոց ելից .

Ահա 'նդ հողմավար

Տըմոյն տերեւոց

Եւ վարսիցըն քոց

Կասլոի գեղ դալար .

Սահեալ ծաղկասլէս
 Անց քո մանկութիւն ,
 Եւ տիոցդ արբուն
 Կորով քաջատես .
 Անագան խայրեաց
 Եհաս ժամանակ ,
 Ընդ որում արագ
 Եւ դու գնաս ի բաց :
 Օն , չեւ մանկաղին
 Անկեալ ի բերան
 Տուր զատոք ցորեան
 Քում քաջ մըշակին :
 Տես ինձ կալ ըզգաստ .
 Մի ցրտասարսուռ
 Զըմեռն տըխուր
 Հասցէ յանպատրաստ .
 Եւ զբեզ խըռիւ չոր
 Հիւսի խաղալիկ
 Շածկեսցէ լըռիկ
 Ի վիճն ահաւոր :

Չ Ա Ր Ե Ռ Ե

Ի սիւդ ցրտադին
 Արդ զոփայ բնութիւն ,
 Ծաղկի գլուխ լերին
 Յասրաքատակ ձիւն .
 Ոչ հեշտին կարկաջ
 Ի մարմանդ դալար ,
 Ոչ երդ քաղցրաւաչ
 Յոստախիտ դադար .
 Ո՞ւր են թերթք վարդի
 Յաղթողք ծիրանւոյ ,
 Ո՞ւր ոսկեծըլի
 Լիութիւն անդոյ :
 Ո՞ւր թըլիոց սլարիկ
 Երգահան սոխակ
 Մեզ ի պահ լըռիկ
 Հընչել զիւր նըւադ :
 Ո՞չ, աստեղք յարեան
 Զըտեսին ծաղկունս
 Ցօղ անուշութեան
 Ցօղել ընդ հողմունս ...
 Ամենայն ծաղիկ
 Ի մի յեղանակ ,
 Ապա յիւր ծըղիկ
 Կորանայ ցամաք .

Եւ զքեզ մահացու ,
 Հասեալ մօտալուտ
 Զըմեռըն մահու ,
 Ազազէ փոյթ փոյթ :
 Ծառդ ամբարձուղէշ
 Մընայ փուտ կեղեւ .
 Ոչ եւս գեղաղէշ
 Պըտուղք եւ տերեւ .
 Եւ յորժամ զեփիւռ
 Տարփողէ զգարուն
 Ի դամբանըս լուռ
 Չազդէ ձայն նորուն :
 Այլ մի՛ քանի ըզբոյս
 Մարդ իցէ խոտան ,
 Եւ ո՞չ գուցէ յոյս
 'Նոր կենդանութեան :
 Ո՞հ ոչ , ո՞չ այդպէս .
 Հայեաց ընդ երկին ,
 Ըզիսորդուց պար տես
 Ի չու թռչանին .
 Ի գաւառս օդոյն
 Աւետեն ազգաց
 Տենչալի գարուն
 'Նորանոր ամաց :
 Ո՞հ , Եկ , մի դողար
 Ի ցուրտ տասկանէն ,
 Զի մուտ է խոնարհ
 Ի յարկ երկնաշէն .
 Յաջացդ ի կափոյց
 Ոչ ինչ ծանր է մահ ,

Կըտրի Թոյլ հանգոյց ,
 Թուչի շունչ անմահ ,
 Համպա ո՛ զուարթունք
 Զհոգի արդարոյն
 Տարայք եռանդունք
 Ի հանդիստ սիրոյն :



ԳՆԵՑԷՔ ԶԺԱՄԱՆԱԿՍ

Բերող բարեաց ժամանակ
 Ահա շնորհեալ մեզ ի շահս անանց .
 Օն շահեսցուք բովանդակ
 Յամէն վայրկենէ զմէն զիւրըն գանձ .
 Տըւող կենացս հայի զանխուկ ,
 Վարձս ըստ գործոց կշռել անդուկ .
 Կալցուք կալցուք ըզվայրկեանս ,
 Շահիմք ըզկեանս :

Սահին գընան երագումնք
 Ժամք եւ ժամանակ՝ յասելն հասաք .
 Եւ մինչ կարծիմք դեռ մանկումնք
 Աւասիկ մերձիմք յարանց հասակ .
 Աւուրք յաւուրս ամիսք յամիս
 Վաղվաղ ըզմեզ վարեն ըստ տիս .
 Կալցուք կալցուք ըզվայրկեանս ,
 Շահիմք ըզկեանս :

Ամենայն վիշտք եւ վաստակ
 Ի մի սուղ րուպէ ամփոփեալ կան .
 Վայրկեան մ'է լոկ ժամանակ ,
 Ժուժասցուք եղբարք զայս մի վայրկեան .
 Դիւրանցք են փորձք , անանց են վարձք
 Դնացեալ ամաց ոչ եւս են դարձք .
 Կալցուք կալցուք ըզվայրկեանս ,
 Շահիմք ըզկեանս :

Փոքը ինչ քրտունք ու արտասուս
Հարթեն զկենաց կորդ առապար .

Մի խնայեսցուք այս փոքուս
Զի յարդարեսցի կուռ ճանապարհ .

Քըրտամբ կակղեն մըշակք ըզհող
Սերմն արկանել բարեաց բերող .

Արկցուք քրտունս եւ սերմանս ,
Չահիսք ըզկեանս :

Սերմանց ահա 'նձուի բողբոջ
Ուղղութիւնք , խմասոք , զոր եւ ուսաք .

Պըտուղ բերեն երկք անխոնջ .
Ծածանին ատոք ոսկեծոպ հասկք .

Հապա ելցուք զըւարթ ի հունձ .

Մրգօք ծաղկամբք խառնեալ ի փունջ .

Բարձցուք որայս ըզբարիս

Չահեալ յաստիս :

Զըւարթութեամբ գործեսցուք
Եւ թեթեւանան պարտուց բեռինք .

Ի ջանից մի վերջասցուք ,
Ամենայն դըժուարք լինեն դիւրինք .

Ծընողք վարժողք երկիր , աղք մեր
Ըզմեղ դիտեն հրեշտակք եւ Տէր .

Կեցցուք ըզդաստք զայս վայրկեան ,

Կեամք յափտեան :

ՅՈՐԴՈՐ ՅՈՒՍՄՈՒՆԱ

Ընդ լուսաշափող հետս իմաստութեան
 Որ գործակից կարգեալ յանմահէն՝
 Զերկին եւ զերկիր եւ զովկէան
 Հանեալ կազմէր յանհակ վըհէն՝,
 Աւասիկ, ընկերք, սուրբ ասպարէս
 Եւ յաղթութեան անանց սըսակէք.
 Զեռն ի ձեռն ընթացուք քաջապէս
 Աստեղն հայկայ գոլ արուսեակէք։

Օ՞ն ի ջինջ տախտակ մըտացս եւ սըրտից
 Ի դիւրընկալ տառից գաղափար՝
 Գրեսցուք յանջինջ գիր տիպս իմաստից,
 Որոց երկինք մըրկիր կան պատկառ։
 Անբանից դրացի այր անիմաստ,
 Որ ընթեռնու երբէք զերկին,
 Այլ ըզգօնն հրեշտակաց կայ յերաստ,
 Շախրէ յեթերս ազատ հոգին։

Ո՞վ հաստիչ մեր Տէր եւ հանձարոյ հայր,
 Որ զԴանիկը ընկերօքն ընտիր
 Եւ ըզՍողոմովն ի տիս դաշար
 Իմաստութեան քում քարող եղիր,
 Ծընչեա ի բարձանց զոգիդ ի մեզ
 Զաղտից մըտաց պարզել մըրուրս,
 Կըկատել զիմացուածս ուղղատես,
 Գոլ սուրբ հոգւոյդ անօթ մաքուրս։

Դու եւ վարժօղաց մեր ի զգօնութեան
ԱԵր ձեռընտու եւ նախաշակիլ,
Զի ակընկառոյցք ի քոյդ խորան
ՄԵզ հորդեսցեն Ճանապարհս ուղիլ.
Առ մէն շիթ արդոյ քըրտանց նոցին
ՄԷն մի պըտուղք բուսցին ի մէնջ,
Եւ ընդ ժամս զոր հանեն մեզ բաժին՝
Մասոնս առցեն կենաց անվերջ:

Օ՞ն, եկայք ընկերք, վաստակել յուսով,
Թէպէտ եւ զհերկ զոր հարկանեմքս արդ
Հարկ իցէ թանալ քաղցր արտասուով.
Յուշ լիցին հունձք որայիցըն բարդ.
Խընդալով անշուշտ ի գիրկ բարձցուք
Ոչ յետ բազմաց անդին աւուրց . . .
Աւանիկ հընչեն ժամիք վաղանցուկք,
Օ՞ն, մի թողցուք զուր մազապուրծ :

մասնաւոր է դժև ըստակայ ու առ

բիւզանտինակ ու առաջածի ու լ

ապահ քրոջ և գրյունակեցնելու հայ

ու առաջածի առաջածի ու լ

այլու բանական մասնաւոր է մաս

ներու բանական ըստակ հիմ մաս ու

դիմ ու մասնաւոր գրյունակ ու մաս

մասնաւոր սահման գրյունակ քայ ու

վայ ու մասնաւոր գրյունակ աշխատ ու

քայ սպասման քայ մասնաւոր ու աշխատ ու

մասնաւոր ու աշխատ ու աշխատ ու

քայ մասնաւոր գրյունակ մասնաւոր ու

մասնաւոր ու աշխատ ու աշխատ ու

ՄԱՂԹԱՆՔ

ու աշխատ ու աշխատ ու աշխատ ու

աշխատ ու աշխատ ու աշխատ ու

աշխատ ու աշխատ ու աշխատ ու

աշխատ ու աշխատ ու աշխատ ու

աշխատ ու աշխատ ու աշխատ ու

աշխատ ու աշխատ ու աշխատ ու

աշխատ ու աշխատ ու աշխատ ու

աշխատ ու աշխատ ու աշխատ ու

աշխատ ու աշխատ ու աշխատ ու

աշխատ ու աշխատ ու աշխատ ու

աշխատ ու աշխատ ու աշխատ ու

աշխատ ու աշխատ ու աշխատ ու

աշխատ ու աշխատ ու աշխատ ու

աշխատ ու աշխատ ու աշխատ ու

աշխատ ու աշխատ ու աշխատ ու

աշխատ ու աշխատ ու աշխատ ու

ՅԵՒԹՅՈՒՆ ԿՅԱԳՐԱՄ

ՕՐԱԿԱՌԱՋՈՎ ՏԱ ԱՐՈՅՈՒ 410

Արդեամբք եւ բանիւք պատուեա զհայր
քո, զի եկեսցէ ի վերայ քո օրհնութիւն
ի նմանէ: Զի օրհնութիւն հօր հաստա-
տէ զտունս որդւոց, եւ անէծք մօր իւլէն
զհիմունս:

ՍԻՐԱԳ Դ. ՂՃ:

ՄԱՂԹԱՆՔ ՄԱՆԿԱՆՑ

Ա.Դ ԾՆՈՂՍ ԵՒ ԴԱՍՏԻԱՐԱԿՍ

Ա.ՄԱՆ ՈՐԱՅ

Ի նորածիր ճեմս արեւու
կենսացընցուալ յամանոր ,
Մաղթեն միմեանց սիրտք սիրարկու
Երանութիւն նորանոր .

Մէք նորամուտք ի կենցաղս աստ
Անփորձք անցից աշխարհի ,
Որդիութեամբ լոկ բարեբաստ
Գիտեմք ըզմեղ , ու արհի .

Վասն այն մաղթել ըբգիտեմք քեզ
Այլ ինչ քաջ այնպէս սաստիկ ,
Բայց զայս՝ զի շատ որդեաց զինչ մեզ
Լիցիս դու հայր երջանիկ :

ի ն ո թ ն

Երկայն արեւս Երկայն օր
 Մաղթեմք քեզ, հայր, շնորհաւոր .
 Ժամէ ի ժամ համառօտ
 Զերջաննկութեան առաւօտ ,
 Եւ զմէջօրայդ՝ դար ի դար
 Երկայնելքեզ միշտ սկայծառ .
 Եւ զհանդարտ քոյն երիկուն՝
 Տեսցէ անմահըն զուարթուն :

ի ն ո թ ն

Բաղում Են, հայր, իղձք հոգւոյս
 Ի նորոգման արեւոյս .
 Երանաւէտ ոչ լոկ զամն
 Այլ զհամօրէն մաղթեմ ժամն .
 Եւ մէն ըստ մէն ճաճանչից
 Ջահ մի յուասոյ խնդալից :
 Այլ իմ լեզու է համեր,
 Սիրտ առաքեմ առ եթեր .
 Ի ստուերագիրն իւր քարտէս՝
 Հայեաց ի դէմն իմ եւ տէս ,
 Ոչ ընդ տենչանըս սըրտիս
 Անդ եւ ըզբոյն ընթերցցիս :

Ե ՆՈՅՆ

Քան զօրաբեր արփւոյս որ նոր առնու հիւ
 ծեր եւ բեղուն ցողեալ լուսով ի յերկիր ,
 հայր , զարեւուդ ի մեզ շրջան փայլունակ
 Մեղ լուսալիր ըղձամք յանկէտ տպարունակ .
 Ծնորհակալիք , իղձք առ Աստուած , գութ եւ սեր
 Ամանեսցեն քեզ կեանս լուսոյդ ի լաստեր ,
 Քեւ վառեալ ջահք եւ զքեւ կացեալ նորալոյս
 Քեւ մերազնեայց երջանկութեան տացուք յոյս :

Ե ՆՈՅՆ

Փոփոխին ամք ու ամանակ
 Եւ դեռ ըղգամք ինչ մեք ոչ .
 Հայրենի խնամք հոգունակ
 Թեթեւ գործէ զկիրս յոգւոջ :
 Հայր , կայ եւ քո հայր գըթած ,
 Կեաց ընդ մեզ միշտ երջանիկ .
 Բառնայ զբեսինս քո Աստուած ,
 Հայր , կեաց դու 'նդ մեզ երջանիկ :

ՅԱՆՈՒԱՆ ՏՕՐԻ

Ի զանազանըն հիւսակ
 Զոր ըզկենացդ ոլորով
 Աւագ որդեաց քոց դասակ
 Ածին այսօր, Հայր դորով.
 Խառնեմք զայս մի մանուշակ
 Ծըրիդ ծաղկանց ծայրազսդ,
 Զիղձ որդեկացս անուշակ
 Զերախայրիս մեր առոյդ.
 Որ զոր գիտեմք ըզբարին՝
 Մաղթէ յամայր քեզ զամէն,
 Եւ ոյց յայլոցըն նուիրին
 Կրկնաբանէ սա զ'Ամէն:

Ի Ն Ո Յ Ն

Ապաշնորհ գիտեմ զեզուս, թէ լըռէ, Հայր,
 Ներբողիւ այսօր մաղթել քեզ կեանս յամայր.
 Այլ յանդուգն եւ անձնամատն արեւիշուշտ
 Թարգմանել թէ ճըգնիցի զիղձս իւր անշուշտ.
 Այլ իմ խօսք եւ լըռութիւն այս է եւեթ,
 Հայր, ըզքեզ սիրել, սիրուն գոլ քեզ անխէթ.
 Վերաոցեն զուարթունք զամէն զայլ ըզձից բոյր
 Մինչ կընիքեմ յաջ քոյին զերմըն զիս համբոյր:

Ի ՆՈՅՆ

Տօն հայրենի տարփողէ կայտառ հրեշտակ .
Թոթով շըրթունք մեր լինին երաժշտակ .
Լըսի հըծծիւն ի մարտանդ խակ խաղաղիկ
Երբ սաւառնին ըզնովաւ գարնայնի սիք :

Հօր խնամուտ ո՞ր այլ քաղցր աւաչ
Քան զհայրակու շըրթան պապաջ :
Հայր, զոր ի մեզ է խընդութիւն
Ահա վկայէ սրաից թընդիւն .
Չիցէ եւ քեզ արդեօք հաճոյ
Քան զոլորուն բան մանուածոյ՝
Այս թոթովանք վանաքիմաց
Ի սիրալիր վազեալ լանջաց ,
Եւ կերպ այտիցս ամօթխած
Եւ անըստոյգս հայեցուած ,
Ոլք միաձայն ի բարբառ
Քեզ մաղթեն կեանս անըստառ :

Ցորչափ ածցէ զտիւ արուսեակ լուսերամ ,
Հայր, զայդ ժըպիտ քո հաշտ ժըտիմք անթառամ .
Լուր զուարթնոյդ, որ ի սրտիդ գործարան
Զիղձ մեր յորդոր կրկնէ ի յիւրն երդարան :
Զուարթուն, դու մի լըռեր յերդոցդ անձանձիր ,
Եւ հայր մեր ոչ ի յօրհնութեանցն երկնաձիր :

Ա.Ա. ԶՈՒԱՐԹՈՒՆՆ

Խ Ն Ա.Մ Ա.Կ Ա.Լ Հ Ա.Ր Ց

Յաշխարհէն խընդից առ սան քո սիրուն
 Վարդագոյն փետրովք Էջ սիրոյ զուարթուն .
 Հար սաւառնաձայն թեւոցդ ըզքնարիկ ,
 Զուարթացն զհոդի հօր մերոյ քաղցրիկ .
 Ի փաղփուն ճաճանչ բարձրելոյն բըբաց՝
 Որ շողայն ի քեզ լիւր հանդիպակաց ,
 Յաւերժ դարնայնոյ ի շուշան եւ վարդ
 Պըսակեա զՃակատն առաքինազարդ :
 Զոսկեծղիդ առեալ բեր եւ ըզբուրվառ ,
 Զանուշունս խընկոց եւ կայծ վառ ի վառ
 Ի սուրբ սեղանոյ բարձեալ հօր սրտին՝
 Մատո առ անմահն իղձ եռանդագին .
 Բուսն հարեալ զծայրից թեւոցդ ոսկեթել
 Երդմնեցուցանեմք ըզքեղ Զուարթիկէ՝
 Ի բոյլդ աստեղաց լանիջաց լուսահատ ,
 Հանել սու Տէր զայս աղերս խանդակաթ .
 Զհաշտութեան արեւ թէ ծագեսցէ մեզ
 Զարշալոյն հարցէ ի հօր մեր երես .
 Օրհնոււթեանց ըզձիր թէ հաճի տեղալ ,
 Զաջ հօրս առնուցու յամբ քաղցրածաւալ .
 Պատգամ զոր կամի ազդել ի մեր սիրո
 Խօսեսցի շրթամբք նորին քաղցրաժալիս .
 Թէ արդար պատիժ առաքէ ի վիշտ՝
 Աջ նորուն եւ հօրս համբուրեսցի միշտ .

Յարեւէ յարեւ նորեսցին շնորհք իւր ,
 Զերջանկաց հոգեաց ծըծեսցէ զեփիւռ .
 Երանի՛ որդւոց որոց իցէ հայր .
 Օրհնեսցի՛ անունն այժմիկ եւ յամայր :

Ի ԾՆՆԴԵԱՆ ՑԻՍՈՒՄԻ

Տես ի մեզ հովիւ սուրբ ,
 Կորընծայ Եմք գառինք .
 Թինդ առեալ ի մարդ նուրբ
 Հոգերգողի քո սրինդ :
 Քան զազկունս վառ ի վառ
 Ունիմք սիրտ եռանդուն ,
 Ուր ձօնից հուր եհար
 Խընդաբեր զըւարթուն .
 Տամք դըռոյթ զհովուիդ հետ .

Աղէ առ եւ փրկչին՝
 Ըզգաւթիդ նորակերտ
 Մատո՛ զիսայրս առաջին :
 ԸզՅիսուս ինքն ամիկ
 Խմացաք քաղցր եւ հեզ ,
 Որ սիրով մըտերմիկ
 Իւր եղբարս ասէր մեզ :
 Երանի՛ որ քեւ , հայր ,
 Լիցի նմին ընտանի .
 Եղելցոգ այնց պատճառ՝
 Քեզ , հայր , շատ երանի :

Ի ՑԱՐՈՒԹԵԱՆ ՅԻՍՈՒՍԻ

Յարեաւ Յիսուս ի վիմէն .

Աւետաւոր ես զուարթուն

Սլացեալ գամ յիմ Երամէն .

Ո՛վ հայր , անկաւ թագ մահուն .

Թեթեւաբեռն արդ յուսի

Կըրեմք ըզբեռըն խաչին

Ի յարութեանն Յիսուսի ,

Ոչ եւս կենօքն առաջին :

Ըուրջ բոլորեալք ըզբեւ հայր ,

Մէք մանկըտի թարգոմայ

Լիցուք ճաճանչ Սաղեմայ ,

Յօր յարութեանըն պայծառ .

Իսկ թէ հոգւոյդ ի ջահէն

Յոլաս ի մեզ նոր նըշոյլս ,

Ահա կուտեալ զբարեաց հոյլս

Պըճնեմք ըզնաս եւ այժմէն :

ԱՐ ՎԱՐԴԱՊԵՏԱ

Ովելի յերկնուստ ըզգօնութեան շողեալ թագ
 Առեալ բոլորս յաստեղազարդ փթթվեալ կայս ,
 Ի քրտնալից հիւսել ճակատս ի յըստակ ,
 Ի նուիրելում քեզ տաճարի վարժիցս այս ,
 Իջեալ նախ ձօն քաջաց պետացս ի կաճառ
 Որ են ջանից մերոց առիթք եւ պատճառ ,
 Զոյդ իմաստիցն որ ի նոցունց առ ի մեզ՝
 Կայծակնափայլ թըռփիր թեւօք հանգիր հեզ .
 Զի զերախտեացըն դրոշմն անջինջ ի յոդիս
 Զվարդապետացս անխոնիջ կընքեալ եւ ըզհարց ,
 Քեւ ըզնոսին ցուցցուք առ մեր հայրենիս
 Եւ շըրջեացուք քեւ եւ նոքօք յաւերժ պարծ :
 Այլ չէ նոցին առօրէից տենչ պսակաց .
 Օն վերառեալ առ ի մէնջ դու զսիրտ ըզգաստ՝
 Երթ բոլորեա զհոդւով նոցին եւ շուրջ ած
 Ցորչափ կեան աստ եւ յանմահիցն առադաստ :

ԱՆԳԱՑԱԿԱՐ

մասնավոր է պատճենի ուն պատճեն
առաջ, ապա չեղա ծառացանքառ և մասը,
ուն է առ առ այ և ու մասնավոր ապա
ապա պատճեն և մասնավոր ապա մասնավոր
պատճեն պատճեն է այ ապա ապա մասնավոր
է այ և մասնավոր և մասնավոր պատճեն

ՅԻՇԱՏԱԿ

Պ Ա Տ Ա Ն Ե Ա Յ

Աւրախ լեր Երիտասարդ ի մանկութեան
քում, եւ զուարձացուացէ զքեզ սիրտ քոյա-
ւուրս մանկութեան քո : Եւ գնա դուի ճա-
նապարհս սրտի քո ամբիծ, եւ ի տեսիլ աչաց
քոց : Եւ գիտասցես թէ վասն այսր ամենայնի
ածցէ զքեզ Աստուած ի դատապատան : Եւ ի
բաց արա զսրտմառութիւն ի սրտէ քումմէ, եւ
անցո զչարութիւն ի մարմնոյ քումմէ : Զի
մանկութիւն եւ անմտութիւն ընդունայնու-
թիւն է : Եւ յիշեա դու զայն որ հաստատեացն
զքեզ՝ յաւուրս մանկութեան քո + մինչեւ հա-
սեալ իցեն աւուրք չարութեան, եւ հասցեն
ամբյորս ասասցես՝ ոչ են կամք իմբի դոսա....

Վախճան բանիս, զամենայն ինչլուր. յԱռ-
տուծոյ Երկիր եւ զպասուիրանս նորա սլա-
հեա. զի այս է մարդն ամենեւին : Զի զամե-
նայն արարածս ածցէ Աստուած ի դատաս-
տան՝ յամենայնի անտես արարելոցն, եթէ բա-
րի եւ եթէ չար :

ԱՌ Պ Ա Տ Ա Ն Ի Ս

Ն Ո Ր Ը Ն Ծ Ա Յ Ս Յ Յ Ա Շ Խ Ա Ռ Հ

Ոչ հանդուրժեն տիեզելք տանել ըզսիրտ սիրալիր .

Սիրտ հոգեհուր ի կըրկէս զերկնից միայն գիտէ լիր ,

Յորժամ դիզեալ թաքնամուլ անապակաւ զեղուածոյ

Խառնիլ յալիս հոմանեացն անձկայ ի ծոլ Աստուծոյ :

Օ՞ն անդր ի վեր իմորդեակք՝ յանսմահութեանց ի բնաշխարհ՝

Ճակատագրեալքըդ նըմին , բարձէք ըզսիրտը խոնարհ :

Ո՞չ , ոչ տըւաւ երկիր վայր կենակցութեան մահացուաց ,

Ոչ է տեղիս այս դաշանց եւ ոչ ուխտից անմոռաց .

Խարիսխ յաւազ ոչ նաւորդ , ոչ հիմքն տանց՝ խմաստուն ,

Ոչ սիրտ ըզգօն արկանէ սիրոյ սարսիսխ լիր շար-
ժումն :

Ո՞ր են բարիք երկրաւոր, կամ ո՞ր արձանիք են
առ յուշ

Զոր յեղեղուկն ամանակ ոչ մաշիցէ վաղ կամ
յուշ.

Մերթ մահարձանիք մամուապատ՝ ժամանակին
ոտընհար

Դերբկաց ի ծերալ թանգուզեալ թաւալ դընին
վայրապար,

Արձանացեալ մերթ կոթող՝ հսկէ դարուցյալ
թական,

Սակայն յուրուք չաղդէ սիրտ ըզիշատակ դը-
թութեան :

Բարէ, նշանակ հուր սիրոյ զվէմ յուրտ կանդ-
նեն սիրելիք .

Եւ անջատեալ կենակցին ձօնի խամուր ինչ
ծաղիկ :

Ի զուր ճըգնիս մահացուդ՝ ցորչափ ի նիւթ
ու ի զգալիս,

Ոչ ինչքան զինքդ ընդ երկար յետ քո թողցես
ի յաստիս .

Եւ քառաղիմ թէ հիմնես հարրստակող բուր-
գըն պանծ

Վերասլացիկ հաւաքն հուսկ աստեղազարդ լու-
սատանց ,

Թէ քառաստուն Ճեմին դարիք իբր ուրուականիք
ըզնովաւ

Փարաւոնեան ծանակի բընութիւն, ոչ սիրտ
անձկաւ :

Ոչ այսպունակ սիրելեացդ յ' Եւ վեր քան զսիրտն
ի հոգի՝

Արձան թողում յուշարար ի տարրեղէն որակի·
Զոյց ոչ սատոկերս հիւծականս եւ կամ զա-
նուանս յեղեղիս

Ամենածախն ամանակ գըծեաց յեզերըս սըր-
տիս,

Այլ ըզհոգեացըդ կընիք զաստուածակերսկ գե-
րաշնորհ

Սէրն եւ երկիւղ արարչն հարին հոգւոյս իմ
ի խոր,

Մինչ աստուածեանքն արդ հրամանք խորոց
ընդ մեզ անկանին.

Ըստուգապէս սիրելեաց ժամադրութիւնք Են
յերկին:

Ծանեայ 'նդունայն եւ ըզսիրտ, ըզսէր 'նորին խոկ
ունայն.

Անմահունակ սէր հոգւոյ՝ սէր կայուն նա է
միայն.

Ժամանակի եւ բաղդի գըլեալ յանիւնա վարի,
Յանժամանակ սա ի ոլացս յաւիտենիւք պա-
րարի:

Ոչ ընդ շաւեղ փարազանց թեւակոխել մար-
զեցայք,

Ոչ յասպարէզ դիւցազանց խաղալ դուռզ շա-
հատակք.

Այլ ի բնավցըն վեհ ձեզ կառուցանել զակն
ի վեր՝

Այս մեզ հրաման, այս ձեր պարտոք, այս առ
յինին տարփումն էր.

Քաջ իսկ ծանօթք առաւիր հեթեթանաց կեն-
ցաղոսմ՝

Ինձ տալ եւ ձեզ ակն ունել չէ մարթ իրաց
վաղախոյս .

Յաւերժականս կամին բանս անմահ թողուլ
ձեղ աւանդ ,

Հոգեհիւսակ զիմ մանեակ սլարանոցիդ պա-
րաւանդ :

Օ՞ն , եթէ քաղցր է յիշել զայն արտասուս , ըլ-
քիրտն այն՝

Զոր հեկեկեալ հեղուկիք ուղղեալքդ յանձուկ
սլողոտայն ,

Թէ քաղցր անցեալքն են վաստակք եւ քաղցրա-
դոյն շահք մնայունք

Եւ թէ ընթացք մահացուաց միշտ անըատոյդք
ու անկայունք .

Մինչ դեռ ընդ ծուփ եւ ծածան դայք բազմա-
զքոն աշխարհի ,

Կենաց տըկար կարկուրայդ ի բուռն ալեաց ե-
րերի ,

Իբրեւ լինի ձեղ սլարաալ ի թիւս աւուրց մէն
օրիկ՝

Քարշեալ ըզնաւդ ալէկոծ յեզր ի ծովին ան-
մրըրիկ ,

Յիսուսատունկ հանդիմեալ զայն ի խաչն
սուրբ խեչակ ,

Նըստեալք ի լուրջ հովանուոջն եւ անըզբայլք
եւ մեկնակ ,

Զաշխարհ թողեալ ի թիկանց , ըղծուփ ծովուն
յաստաջոյ ,

Որդեակը ի Տէր անձկալիք, անցէք ընդ պրակս
սըրտ՝ իմոյ :

Ընորհացն հոգի աղջեսցէ փանաքիմացս ի
տառից,

Զոր աստուածեանըն համար պահանջեսցէն ի
բնաւից

Խրատ ճշմարիտ ի հօրէ, յորդոյ լելիս դիւ-
րալուր,

Ի ժամախոյզ կենսազրաւ ի համառօտն այնը
աւուր,

Յոր համօրէն քնընեսցին մահկանացուացս առք
եւ ասք,

Եւ հատուացի ըրաքանչիւր արդարակ վարձք
պատուհասք .

Եւ նոյն հանցէ զմեղ հոգին ի քնընութեանց
պարզերէս,

Յաւէժաբար վերձեմել յանձառ սիրոյն ասուա-
րէս :

Յամենավար ձեռանէն կառուցեալ մարդ բանա-
կան ,

Բզբանն առեր իրախոյզ բնութեանդ եւ ոյք ըզ-
քեւ կան .

Նովաւ՝ թէսէտ ի մահու հովիտա ըզքեղ վայ-
րահակ՝

Այլքաջ տեսցես զիսկութիւնդ յանմահութիւն
վերարձակ :

Անապատաւ այսց կենաց շուրջ պաշարեալ ով-
անցորդ ,

Յըցուեալ ըզցուակդ յաւաղի՝ հայեաց ընդ ո՞ր եւ
 ուղղութ .
 Կամ ահեղին դու ծովու դիմագրաւեալ բը-
 քայոյդ,
 Տուր աչս ընդ ծայրըս ծըրից կոհակաշարժ կեն-
 ցալսս .
 Ո՞ւր կողամուխ ալէքախ եկեալ ընդ ջուր եւ
 ընդ հուր
 Անդընդահերձ սահարկէ ստանձնեալ զհոգի՝
 մարմնոյդ կուր .
 Ընդ ո՞ր յաշխարհն անսպարոյը որ գագաթանդ
 է ձեղուն,
 Անհանդիստ բոյլք լուսաւորք մըշտահոլով դոր-
 ծեն հուն .
 Հանգըրուանին յուսադնեալ նաւ հողմակոծ ա-
 լէտանջ
 Վեկալարեալ ընդ անդունդս ի կէտն ուղղի ան-
 նահանջ .
 Հաստատութեանց սուրհանդակ հրագարշապա-
 րըն վարսամ
 Յաւէտընթաց յերկնուղին դիտէ ղլսորանն յա-
 մերամ .
 Ընդ մէջ ծովուց եւ եղերց տակ առեալ լեառն
 ահապին
 Հրածորան հառաջիւք հանդիստ խնդրէ հա-
 գագին :
 Եւ քո նուաղի ահա սիրտ հերձեալ հստած առ
 հատած ,
 Ժամու ժամու վերանան ի քէն բաժինիք քոց
 կենաց .

Եւ յո՞ գնայցեն ով որդեակ, սլատառք սըրախո
յո՞ գնայցեն .

Իցէ՞ քնընեալ քո զտեղին յոր բոցք ըղձիցըդ
թովցեն .

ԶԲ հառաչէ սիրտ, ըզմէ անձկայ թէ չկը այլ
գաւառ,

Եւ ի հաճոյս եւ ի վիշտ յերկին նայի անսպատ-
ճառ :

Ո՛չ, ոչ ի զուր է բնութիւն եւ ոչ բերումն որ
ի մարդ .

Կէտ է բնաւին՝ եւ հեծէ մինչեւ հասցէն ան-
հանդարտ :

Ոչ օցտէ աստըղ գնայուն ընդ պարունակն երկ
նաշափ ,

Անդընդաչու ոչ կիտոս ընդ ծովային վազէ
խափ .

Եւ ոչ ինքնին ովկէան նաւավըկանդ երկրա-
դլորդ

Ընդ նըրբածիր աւաղին շար ըրվազէ ալէ-
խրոխտ :

Ծիր եւ ըզքեւ մահացուդ համագոյից արկ՝
Տեառն աջ ,

Եւ ի յաւերժ նըրպատակ ուղղեաց շաւեղ քեզ
յառաջ .

Ի բարձրագոյնն ի հանուրց կիտուցաւ կէտ քո
յամայր .

Օ՞ն մերակնեաց, մինչեւ ցեղրբ ես պըշուցեալ
այսր ի վայր :

Սիրտ սիրաստեղն՝ ոչ ըզգաս՝ սլայեալ կըցի մինչ
յերկին .

Ե յանդրագոյնսն իսկ Երկնից թեւակոխէ ժիր
հոգին .

Ոչ մըըրայօն լերանց նիդք , կոհակախէթ եւ ոչ
խիճ ,

Եւ ոչ պարիսաւք բոցեղէնք զօրեն նըմին արգելիչ :
Բանականին զօրութեան յաւըտասքանչ այս հան-
դէս .

Այլ յո՞ր չվարէ զմարդ նա ինքն հեռասահման
յասսպարէս :

Ձնիւթ բնութիւն եւ ոչ կան նըմա պահակք
նիւթական ,

Զտիեզերաց օրինոք ժպրհի վազել բացական :
Երբ երիվարիսրոխտապականծ անդրութարեալ սոնք
մարմին

Զամեհամուղ վերելւակն յոչ կամս ստանձնեալ
ըզհոգին՝

Ցոփինաձեւմ սահնձաբեկ միշտ անկուշէ զիւրն
հեծեալ ,

Յերկնախորան կայանից՝ վայրաբերել յալս ի
մուայլ :

Ձնսանձ անթամբ վարեաց ոք ձիս , այլ ո՞ զայս
երիվար

Ձնդանդաւանդ նըւաձել ի կենսաչուն ձանա-
պարհ .

Կամ ո՞ ուղղեաց անկուխւ ըզտունչ մարմնոց
լըծակից :

Էր էր երբեմն այնալէս , ո՞հ , յագենաստան
վայրն անբիծ .

Յեւեալ մարմնոց եւ հոգւոյ իբր հարազատք ան-
մելին ,

Կամ իբրու հարսն ընդ փեսայ ի սրակապանն ի ներքին .

Աւաղ մարդոյ , վաղ ուրեմբն կաստեցաւ ի բաղդէն .

Երանական վայրն եղեւ տարագրութիւն նըմ՝ աստէն .

Թըշնամութիւն յավատեանց յուզեցաւ յանձն եւ սպայքար ,

Ոսոխք կըրկին գըրկապինդք՝ ընդ մի վաշտու հակավար :

Յուզեալ ծովու եւ լըուէ , բախեալ ամակոց եւ հաշտին ,

Շարժէ մըրըիկ զանապատս , ընդ հուալ ամէնք հանդարտին .

Հաշտ են երկինք եւ անդունդք , հաշտ է բնութիւն համօրէն ,

Մարդոյ միայն հաշտութիւն ցորչափ եւ կեայ չիք այսրէն :

Մեծագուալար նահատակ արձանացեալ ընդ երկնաւ .

Ինքն ընդ ինքեան ոգորի , հանդիսատես էքըն ընաւ .

Հետակըրկին դանդաշէալ՝ գընացք ի վայր , ազք ի վեր ,

Ընդ ըղձալին եւ ընդ բան՝ յերկար լինի տարուքէր .

Մինչեւ միոյն բըռնայաղթ , վանեալ զընկերն ուժգնակի՝

Ի վեր կամ վայր զընթաղբեալն առեալ տարցէ շնչառակի :

Կէտ ի բարձունս կառուցեալ նըսպատական քեզ
յիշն,

Ազատութիւն անդրումար է խոյանացդ հո-
գեղին.

Դեկօք բանին թէ ուղղես՝ ի հրաշալին դու-
հասեր,

Թէ հաճոյից հարուս սսկաս, վիհ է 'նդ ոտիւքդ,
ըզբաստ լեր :

Չիք մահացու, չիք երկիցս հիս ի կենացդ ի կըր-
կէս,

Կամ թըռչանօքդ երկնանալ, կամ կործանումըն
կայ քեզ :

Ճան է ստանալ զլեհ վախճանն, յաշխատու-
թեան եմք վայրում .

Գոյ դոյ հանգիստ Եւ զբօսանս, այլ ոչ յերկըիս
ապառում,

Զոյր ճըգամբք ծոց պատառել ոռոգանելքըրտ-
նալիր

Եւ հայթհայթել ի փըշոց ըզհաց՝ առաք իսիստ
վըհիու :

Մի զքեզ մանուկ իմ, մի զքեզ խաբեն մանկումիքն
աշխարհի ,

Եւ մի յայլոյ խելս ինքնին դեղեւիցիս ա-
նարի ,

Յորժամ ջեռեալ միրտ կըրիւք մատուցէ մտաց
քոց թեթուս ,

Կամ թէ զովող ձօնեսցէ քեզ վաղաքշանըս
վասքուս .

Յորժամ կարծեալ հանճարել անհանճարիցըն
կաճառ.

Ոդոցդ ի դուրդ՝ շընթելով կարկառեսցէ բիւր
սպատճառ .

Յիշեցուացէ , թէ դու մարդ ազատական մը-
տացի ,

Մի անսիրող կաս ձըրիցդ եւ սանձահար քան
ըղձի .

Մի տալ զավիւն երկնաշնորհ , զսիրտ եւ զմիտս
արդաւանդ

Վարդապետացըն փաստից կամ յօրինաց սլա-
րաւանդ .

Թափել յանձնէ զլուծ օտար , ունել զբնութիւն
դաստիարակ ,

Եւ յոր վարէն մայրն հանուրց՝ ինոյն բերիլ հա-
մարձակ .

Մի կարծական անտեսիւն արհամարհել զըդ-
դալիս ,

Եւ մարդտոեաց մոնազից ալէս տալ հրաժեշտ
աշխարհիս .

Մի զսիրտ փակել արդելուլ ի ծուփ կըրից լնիք-
նատանջ ,

Այլ թողուլ ելս հեշտակամ , յախորժելեացն
անհահանջ :

Ծաղկէ , ասեն , քեզ հասակ , հիմ խամրիցիս
տարաժամ .

Փարեաց ծաղիկ դու զծաղկօք , զի չեն մեզ կեանքս
յամերամ .

Հասանէ ՚նդ հուսէ տիոց ձմեռն , ոչ եւս ջեռնու
սիրտ ցամաք ,

Ի սառուցեալ գադաթանց սարտնուն շուշան եւ
վարդեակ .

Մինչդեռ կարեմք եւ մինչ կան վայելք , եկայք
վայելեմք ,

Զի վայելել թէ չէր պէտք՝ զի զմեօք գային հեշ
տադէմք .

Զի՞ հաստեցան աչք սպայծառ՝ եթէ քնլընեն ոչ
ըզգեղ .

Ի զուր տըւաւ կոկորդ , զուր փթըթիցին այտք
շնորհազեղ .

Ո՞հ , եւ ըզմէ տոչորեալ սիրտ յար յանձուկս
հատանի ,

Ո՞ւմ կաքաւէ նա ի ծոց՝ թէ չէ սիրոյն ըն-
տանի :

Աէր , սէր , այս սա միայն , սա է բաժին մեր
միայն ,

Առանց նորտ դըժալըհի եւ անըմբեր է հա-
մայն .

Չարժեսցի ծով կոհակօք , սիրով իւրով սիրտ
մարդոյ ,

Պաշտեսցէ զտենչ զոր տենչայ , ցորչափ շընչէ
հուրն աղդոյ .

Ըզսէր պաշտէ բնաւ բնութիւն , նովին կայ զմեօք
տարրայեռ ,

Մի՞ քան զանբանս ստորնագոյն իցեմք ապուչք
վատշըւէր :

Մեռեալ է սիրտ անսիրուն , կիցցուք ընկերք ,
սիրեսցուք ,

Բարօրութեան հետեւեալ զերանութիւն ըս-
տասցուք .

Այսդոյն ըզքեւ շուրջ առցեն թելադրութիւնք
բանսարկու

Եւ դիմադրաց քոց կամաց ուսուցեն դու
յաղթկու .

Մենքենսայել եւ հնարել մըտօք , բըռամբ , կա-
րասեաւ ,

Յըղձականէն միայնոյ չգառնալ ի բաց քաղց
ծարաւ .

Փառաց , ընչեց , մէծութեան եւ զբօսանաց հե-
տամուտ

Ոսկեղինիկ կաղմել բաղդ յերկար վայել եւ
յօդուտ :

Զայս թէ ի սպառ չանգոսնես դու զհրապու-
րանքըս շոգմոգ ,

Ընդ հուսլ լիցին յանդիման քեզ հեշտալիքն ա-
ռաջօք .

Սիրոյ անուամբ կեղծաւոր ի բնութենէն բիւր
հեռի ,

Շամբուշըն կիրք սողոսկուտ դայ սըպըրդել
առ երի .

Գեղըն սլըջնեալ անէակ կերպարանաւ եւ
պատիր ,

Յաւիտենից խոչընդուռն մահացուացս ի յեր-
կիր .

Յաշխարհամուտ կենցաղըս սա հոլանի⁷ հըա-
ւիրակ

Ամենեցուն կարկառէ զկախարդասարն օշա-
րակ .

Կուռ ի թիկանց սէրըն սէդ արձանացեալ հըս-
կալար

Պընդաքարչէ զայնաձիգըն դժոխամուխ սլա-
քալար .

Յաղեղանէն անկելոց թիւ առաւել քան ըղ-
թիւ ,

Եւ բոյժ վիրաց դարմանոյ՝ անհընարին կամ
հաղիւ :

Ո՞հ եւ քեզ կան դարանեալ դայթակղութիւնքըն
հանուրց ,

Մանուկ, թէ ոչ յոյժ ըզդոյշ՝ շաղիս ի լարն այն
անսպուրծ .

Հաստակ կայտառ կորովի խայծ է առ սէր եւ
թիւրախ ,

Փայլատականցն եւ տասլոյն ոչ ժուժեսցէ շատ
յաճախ .

Խոսորելով ի խանձից բացաքայլեալ ըր-
ջեսցի ,

Կամ ի հրատէն զարհուրեալ երթեալ կացցէ
մեկուսի .

Առ աղբերօք հեղասահ բանականի դժօնու-
թեան ,

Ի հովանեոջ հանճարոյ եւ ի վաստակ դործ-
նական :

Պարահայեաց նա եւ յայնժամ հսկեսցէ յինքն
ըզդոյշ ,

Զի անկարծուստ ամենուստ լառի զանձամբ
ժանտն այն փուշ .

Անձայն սահի սողկադնաց , ի վայրկենի հա-
սանէ ,

Եւ յարքումիս ու ի տաճարո՛ ամենուրելք մը-
տանէ :

Սէր վանէ զսուր , յաղթէ հրոյ . նա կործանեաց
ըզբարձունս ,

Ըզբու յաղթող կաշկանդեաց , յիմարեցոյց զի-
մաստունս .

Եռոք եւ գահոյք տասպալեալ առհասարակ Եւ
համբաւ ,

Մանուկ ընդ տիս ընդվզզեալ , Եւ ծեր զալիսն
ուրացաւ .

Միով նետիւ խոցահար տանջեալ ժողովք ընդ-
հանուր

Ի նըրբագրյն քան սարդի լար կապեցան քաջ-
ամուրը .

Մարդ որ բանիւ զատիւծունս սանձէ Եւ զօդ Եւ
զալիս ,

Յուրը գեղսն վարակեալ համարի զբան խա-
ղալիս :

Բարեէ , ո՞րքան զգօնութիւնն աւար եղեւ ա-
չաց մի ,

Տիգօք յունից թակարդեալ աշխարհակալը որ-
պիսի .

Քանի ազնիւ վառարանս ոչ շիֆոյց կնոջ ար-
տասուք ,

Եւ զորավիս ոչ լուցին հրասս այտք կարմիւք ,
շիմք աղուք .

Եւ որքանիք ի բարձանց թօթափեցան թեւք
եւ թագք ,

Ճախրասլաց սիրտք եւ հանձալք անկանգնելիս
վայրահակք :

Ծաղկունք ծըստեալք քեզ դըդուին՝ թերաքա-
մեալ փուշք դաժան ,

Օձք որսկիախիք թանգուղեալ կայցեն առ հեղըն
շուշան .

Թոյնըն թաքուն ծաւալեալ զանիսըլաբար զսիրտ
ունի ,

Կենդանութեան կարծես ցաւ զայն՝ որ մահուն
ընտանի .

Աստուածակերտ սիրտ քո վաեւմ երկնից կայծից
խառնարան ,

Ըստամբակեալ յայնոմ հետէ խեղաթիւրէ զիւր
սպայման .

Խուն է խայթածն , այլ խամրէ . ոչ , անշըքիս
տունկ սպայծառ ,

Եւ ըզհոգիդ լուսապսակ վարագուրէ խիտ
խաւար .

Տուն խորհըրդոցդ երկրապիշ թըւի խուզել
զընդերկրաւ ,

Ծարրեալ ծնօտից ծայրք ամփոփ ի տիսրական
գան երանգս .

Աչք մերթ շանթեն փայլակունս , մերթ մոխրա-
մած նըւաղին ,

Սիրտ բաբախէ մեծամեծս եւ ընկըրկի յալս
ներքին .

Բնութթիւնդ ողորոմ դղորդեալ՝ նորս յարուցանէ
քեզ ալիս ,

Մերթ գոհ ու մերթ դժկամակ ոչ հանդարտես
զինչ լինիս .

Ի տըքնութեան գիշերոյ խեթկեալ ի խոհ սի-
րավար

Յուրտ հայելեօք ակնարկես յաստեղստունս
վառ ի վառ .

Հրեղէն հրոսօքն համօրէն քեզ անապատ են
երկինք .

Ոչ հանդուրժեն պարզութեան խորհըրդոց կիրք
քո ներքինք .

Ի մենաւոր մայրեստան սիրես ձեմիլ ընդ ըս-
տուերս ,

Շրտուցանել ըզհաւիալս եւ սօսափել ընդ
տերեւս .

Հրակէզ շըրթամբդ հառաչես , հընչէ հովիտ
առ հովիտ ,

Եւ ի քարանց գանչելոց յանդիմանին կեղք
սըրտիդ :

Համատարած թէ վարեալ յեզըր ծովին ա-
լէւէտ

Կարկառիցիս յերթեւեկս ալեացն յաւէտ եւ
յաւէտ ,

Տարածելով ըզսըրտիկդ յարձակալայյը ոլոր-
տիցն ,

Ոչ բաւեսցէ ծովս անծայր սահման դընել
քոց ըղձից .

Կոհակակոծ կառուցեալ կամ թ' ի խարակն
ակընկոր ,

Սահին ըզքեւ ժամք երկարք իբրեւ մի թարթ
անցաւոր .

Բիւրափալանգ խուժանաւ շուրջ շառաչէ ով-
կէան

Ի շունչ հողմոյն հարաւոյ ներդաշնակեալ գո-
ռաձայն .

Յանհանգըստից սահանացն աման ուղղոյդ դուըն-
չէ յոյժ ,

Ու այնքան ամբոխ աղաղակ առ ձայն ոգւոյդ գոյ անոյժ :

Կամ ի մռայլուտըն մըխեալ նոճեալպարփակ դամ բանաց

Ընդ բարձրածօծ տընկասիւնս զերձես ըզծուխ ըղձանաց .

Մահիկ լուսնոյն դիմահար ընդ տատանեալ գագաթունս՝

Ոչ բաւէ զքեզ լուսածղի գըրկօք բերել ի բարձունս .

Եւ ոչ ահեղն խսկ մահուն սօսախաձիդ հանդրւան :

Ազգեցուցէ զկարծառօտ կենացս անդարձ կարաւան :

Թափուր են քեզ հրապարակք , միայնութիմք չեն միայն .

Առ անըլքաղ գնաս բնութիւն՝ ոչ անըլքաղ է եւ այն :

Եղեալ տչացդ արտուլի տեսանեն այլ ընդ այլոյ ,

Եւ չանկանի 'նչ ընդ նոքօք բայց որ ի սիրտն է հաջոյ :

Սարսուռ ջերման ոգետանջ խաղայ 'նդ բոլոր երակունս ,

Ոչ եւս ի քնին՝ այլ ի գործ անդք երագես ըղդիտմունս .

Երկիցս ընդ կրունկն եւ երիր յառաջ շարժի դարշապար

Ապ' անարդել ընթանաց 'նդ հեշտանովին ճանապահ ...

Տոռն ընդ անձին վարակեալ ըզծանրագոյն առնուս լուծ ,

Որքան եւ քաղցր՝ այնքան դառն եւ դըժուարին եւ անլոյծ .

Իբր ի յորձանս սահագնաց այնուհետեւ վարեալ գնաս ,

Թօթափելով թերթ առ թերթ ըզնորհս հոգայդ եւ ըզկեանս .

Եւ յոր երեմն ահ ընդ ահ համարձակեալ արդ մատչիս ,

Օրէնք բնութեան եւ վախճան համարելով զհեշտալիս .

Աննիւթականդ ի քեզ մասն հեծէ դառինս անդ հոգի՝

Չաղաշարեալ ի հանգոյց թուլաբազուկըն դըրկի .

Ճառանգութիւն այսց կենաց եւ մասն երկնից յաւիտեանց՝

Խենեշօրէն վատնեցաւ , եւ հեշտութիւնն ըզքեւ անց .

Կամ բըռնաբար մաշեալ տիք , կամ ծերութիւն դանդաշկոտ

Այնուհետեւ տաղտկալիս առադրեն զամն համառօտ .

Ոչ եւս յերկրէ քեզ ճաշակ յորմէ վարիսդ առ շերիմ՝

Եւ ոչ յերկնից նըւիրակ հասցէ հեքոյդ մըտերիմ :

Յոր եւ միտեն սիրուք աստին՝ ի նոյն եւ յելսըն բերին ,

Կամ բարձրախոհք՝ երկնասլացք, կամ երկրա-
քարչք՝ եւ ստորին :

Մի քեզ բազմացն օրինակ մի քեզ հրապոյրքն ան-
դադար .

Անբռնագատ կայ 'ռաջի ճշմարտութեան ճա-
նսապարհ .

Եւ թէ պուղեալ յորձանուտ բնութեան վարել
սպառնայ 'նդ քարշ,

Ճարտարութիւն՝ ըղխուսելն իմա կամ զերթն
իսկ անգամը .

Բուռն իցէ ախտն, այլ ո՞ զքեզ բռնագատէ՝
թէ ոչ կամք .

Աղատութիւն էր է մեզ՝ թէ կրից ուրուք գերի
կամք :

Ի զուր խռովի սիրտ անձկուտ խնդրել զհանգիստ
իւր ի սէր

Կամ ի պատուի եւ ի փառս ու ի կարասի տա-
րուքէր .

Ի զուր ջանաս մահացուդ ծորականացս հե-
տամուտ ,

Զի՞նչ յայդցանէ 'նդ քեզ բարձցես յելքս կե-
նաց մօտալուտ .

Նըստեալ ճշգնիս ջան առ ջան, ի վայելից հե-
թէթանս

Եւ երբ մըտցես ի վայելս, ցո՞ր վայր կարծես ձը-
գել կեանս .

Աղէ հարց զազգս առաջին, ո՞լ ոք ջանաց եւ
հանգեաւ ,

Ո՞ ի մահուն լի սըրախւ ասաց ըղմնայքըն բա-
րեաւ :

Երջանկութիւն համարեալ այս յոլովք ջա-
նացան ,

Այլ ոյր փորձեալ զայն չեղեւ յետոյ զպատ-
րանս խոստովան .

Ո՞վ ոք յերկրիս անկայուն հաս կարծական իւր
բարւոյ

Զի հասանել ակն ունիս զհետ այնքանեաց
լեալ ուղւոյ .

Կամ ոյր ուրուք մահացուի ունայնութեան նը-
շաւակ

Չարձանացաւ ի թիկանց շիրմին կոշկոռ հան-
րավիակ :

Դարձիր հայեաց ի մեծն այն բարեկեցից ու ի-
մաստուն ,

Հանուրց բարեաց ում ցանկաս՝ նա շտեմարան
էր զեղուն .

Սիրտ ընդարձակ իւր ըզծով օժանդակեալ ի
գետոց

Խաղայր լընոյր փափկութեամբք որբան էր հնար
լի եւ հոծ .

Յեօթնաստինան բազմէր գահ ժանեօք փըղաց
կիտուածոյ ,

Լայնատարած սահմանաց իշխէր մական իւր
ոսկւոյ .

Ցանասատէն Լիբիոյ ցեղեմախտոն Եփրատէս ,
Նըվիրաբէր թագաւորք եւ թագուհիք գային
վէս .

Չըքնաղն ոչ եւս էր չըքնաղ, չէր ինչ անդին
առ նովաւ .

Ոսկի արծաթ իբր ումապէտ վայրընկեցիկք իսաւ
ի իսաւ .

Խըտիղ ականց թարշըշի եւ հալք հանթից Սովոր
փերայ

Նըցան ի սրահմն արքունիս բովեայիւքըն Աս-
բայ .

Զոր Արուայիկք ջերմահոտ, եւ զոր հնդիկք
գեղաբոյս

Ծիրանեփառ զոր Տիւրոս, ու ափունք Նիւլեայ
հաստեն գոյս ,

Առ նա բերիւր պատարագ . համսուօտէր անդի
աշխարհ .

Հանդիսացեալ վայելուցքն եւ մըղէին իբք զե-
րար :

Հազարամեայ եղեւնեաց ի տաշ անկեալ լայն
կողերք

Ոսկեձեղուն դարպասաց դային աճառք եւ ներ-
գերք .

Զըգանք բազկաց բիւրաւոր կըսանակովք ի կը-
ճեայն ,

Հովանոցօք սլաղպաջամք տունս կանդնէին ամ-
րոստեան .

Բուրաստանացն յօրինուած հանդոյն դրախ-
տիցն Աղենայ ,

Ակնապարար ըզմայլիւք յերանգ ու ի բոյր դե-
րակայ .

Ծաղկանցն ի հոյլ կենդանի ծաղկունք ճեմեալ
ճօճէին ,

ԳԵՂԱՂԱՆԻՑ ՀՈՅՓ ՀԱՌՈՒՋ ՆԿԱՐԱՎԻԵԹՈՎԸ ԵՐՎԻՆ
ՅԵՐՓԻՆ :

ԱՆԴ ՊԱՐՃԱՊԱՐՃ ՃԵՄԵԼԻՔ ՎԱՐՍԱՎՈՐԱԳՆ ՀՈ-
ՎԱՄՈՒՆ

ԿԱՍՊՈՎՈՂՆԵԱՅ ԽԱՊՔ ԱՌՈՒՋ ՄԱՐԴԱՐԱՋՈՂՔ
ԿԱՐԿԱԾՈՒՆ :

ԱՐԵԳԱԿԱՆ ԱՔԵՐՃՈՎԸ ՅԵՐՃ ՀՈՎԱՆԵԶՔ Ը-
ՔՈՂԻԿՐ ,

Եւ ՊԱՐԱՍՊԻՑՆ ԸՍԹ ԿԱՐԳԵ ՃԵՎԵՐ ԸՌԱԲԻՆ ՊԸ-
ՄՈՒԵՐՍ Իւր .

ՀԱՅՆ ՀԵՇՄԱՓԽՈՍ Ի ՀՈՎԼՈՎ ՀԸՆՉԵՐ Ու Ի ՍՕՄ ՍԱ-
ՂԱՐԺՈՎԵԳ ,

ՀԵՂԱՀԱՄԲՈՅՐ ՄԻՒԳ ՀՈՂՄՈՅ ՀԸԾՃԵՐ ԲԱՋՈՎՍԹ Ի
ՎԱյրուց .

Ի ՄԵՆԱՍՏԱՆ ՄՌԱՅԼ ՄԱՅՐՈՂ ՄԸՆՉԵՐ ԹՐԱՏՈՎՄ
ՏԱՏՐԱԿԻԿ :

ՃԱՀԱԽԱՊՆԵԱԼ ԸՆԴ ԱԼԱՅՃԱՌ ԱՓԱՐՈՅՐՄ ԸՊ-
ԹՈՎԿՄ ՊԱՅՄԱՆՅԼԻԿ :

Ի ՄԻջակէան անդ ՊԱՐԻՑ ՔԱՅԱԴԻՄԱԿ Ի ՊԱՀՈՎԱՆԴ
ԲՆՈՎԸ ԵԱՆ ԱՎԱՏԵԱԼ ՀՐԱՇՄԵԶՔ ՅԱՌՀԱՍԱՐԱԿ
ՊՄԱՅՄՈՒՆ ԱՆԴ՝

ՊԱՏԸՉԱՄԱՋՆ ԸՆԴ ԱՎԱՂՎԱՅ ԿԱՐԿԱՊՈԵԱԼ ԿԱՅՐ
ՀՐԱՇՄԱՎԷ

ՄԵՃՆ ԱՅՆ ԱՐՔԱՅ ՄԵՃ ԸՊԳԾՈՆՆ՝ Ու ԱՊՆԵՐ ՄՄՈՎ-
ԳԸՆ ՀԱՆԴԵՄ .

ՆՈՐ ՈՒՆ ԱԳԱՄ ԸՆԴ ԻւրԵւ ՊԻՄԵՐ ՀՆԻԱՂԱՆԴ ՊԱՆ-
ՔԱՆ ՄԵԽՄ ,

ՀԱՐՈՎՍԹ ՄՐՄՈՔՆ ԸՊՀԱՆՈՎԸ ԲՈՎԼԱՆԴԱԿԵՐ ԲԱ-
ՐՈՒԳ ԲԵՐՄ :

ՀԵՇՄ ԻՄՆ ԵԿԵԱԼ Ի ՊԳԱՋՈՎԵԱԾ՝ ԲԱՐՃԸ Ի ՊԱ-
ՀՈՒԳՆ ԻՅԱՆԵՐ ,

ՃԵՄ ԸՊՃԵՄԻՆ ՆԱՊԱՆՈՔ ՎԻԱՐԵՐ ՊԾԱՌՈՒՔ ՊՐ-
ՎԱՍՏՈՒԵՐ .

Ուր Խիտ առ Խիտ մըրտենեոք հովանացեալ գե-
ղասկար

Տաճարք Խրախից կանգնէին եւ սիրունակ տա-
ղաւար .

Անդ անապակին հեշտութեան օդաճեմեալ օթե-
ւանիք

Ժամ ըստ ժամէ զանըսպառ խոստանային ըղ-
դըրդանիք .

Մարմաջէր ակն եւ ականջ ի համադամնն եւ
կոկորդ ,

Գեղ եւ դաշնակ եւ անոյշք զիրարելով գոյին
յորդ .

Անդ աղածրի մանկութիւն մատուցւակէր զօ-
շարակ ,

Գելցել ոտիւքն եւ ձեռօք՝ կայթէր գուսան ծաղ
կեպսակ .

Աբքայդըստերք գեղանիք արեւելից աբքու-
նեաց

Զարմինազան օրիորդք եւ վիափկածղիք սիրու-
հեաց ,

Ընտիրք յաղջկունս Եւայի , աղնըւադոյնիք յընդ-
հանուրս

Անդ նազէին դաս առ դաս քարշեալ շըղարս ու-
կեհուռս .

Խբրեւ ալիք մեղմաշարժք բարձեալ զարքայն
տանէին ,

Համբուրաշարժըն շըրթամիք ըղչունին առեալ
եւ տային :

Ոչ այնքան ծով ալէսկանծ ի գումարտակսըն
խիզախ

Զանդընդալիր պարզէ ծոց մըկանաշարժն իւր
ի խաղ,

Ոչ ջահալցն արեգակն ի մէջ բիւրուց փայ-
լցն իւր,

Ի ոչ լուսնակ այնպէս նազէ յաստղակաձառ
գօտեացն հիւռ,

Որպէս ի ծիր փափկութեան սիրապարիցն հա-
զարաց՝

Տաճարաշէն մեծ արքայն ի գարնայնումըն կե-
նաց :

Այն որ ի մի նետ հարու զհազարաւորըս մար-
դկան՝

Կապարձաթափ անդ թըւէր, Եւ հնաբք իւր յոչ
ինչ պիտան .

Անդընդաբուխ գետոյ նման սէրն ի սըրուէն Ե-
լանէր

Փըրփըրացեալ շուրջ զեռայր՝ յաղբիւրն անդ-
ըէն դընդընչէր .

Ոչ լընոյր, ոչ պակասէր . էր փափկութեամբք
պատարուն,

Եւ ոչ շարժէր ի կիտէն երանութեանն շուք
շարժուն .

Չըկայր ուստեք խէթ կասկած, ոչ կորըստեան
արհաւիրք

Եւ ոչ մահուն որոգայթ՝ յորմէ ամէն դողան
իրք,

Քանդի կենացն արեւ շատ յերկնից կընքեալ էր
մերուստ .

Ոչ սիրտ մաշեր ահ ընդ ահ , ոչ հեշտալիք իւր
հարուստ :

Եւ յայսր հանուրց վերայ՝ կայր իմաստութիւնն
օժընդակ ,

Զանազանել պաճուճել ըզվայելիցն օրինակ :

Սա զԵդեմայն արդարեւ թըւէր խնդրել ըզհին
վրէժ

Եւ զերջանկին մարդկութեան դարձուցանել
բաղդն յաւերժ :

Եւ իբրեւ յայսքան ի բաստ անտըխրապէսն յօ-
րանայր ,

Եւ ամբարձեալ ընդ գահոյսն հեշտապատ գամ
մի դըլայր ,

Հանդէս հանուրցն առնելով եւ ծովակերպ հան-
ձարոյն

Եւ վայելից եւ փառաց , ձոխ ամաց , ձոխ եւ
սիրոյն ,

Մատն առ սըրտին տախտ յանկարծ քաջիկ ըզ-
բնաւ կըշուելով .

Զիմաստնագոյնն արձակեաց բան սըրտագին
եւ գորով . . .

Ե՛կ պատանեակ , երկրավարլիք եւ դուք եկայք ի
Սիովն ,

Զի՞նչ մեծիմաստըն լուարուք ասէ արքայն Սա-
լոմովն .

“ Ոմայնութիւնն , հըռչակէ , ունայնութեանց
այդ ամէն ,

“ Զօրութիւնն , փառք , պատիւ , սէր , գիտաս-
տութիւնն , ունայնիք են .

“ Զուր ջանացի եւ ես ինքն ի համօրէնս յայս
վաստակ .

“ Ոչ սիրու լրցաւ դոքիմք , ոչ հոգի հանգեաւ
երկնունակ .”

“ Ունայնութիւն ունայնից առհասարակ դործք
եւ կիրք ”

“ Ուզ յերկեղէն Աքտուծոյ եւ ի սիրոյն իցեն
զերկէք ” :

Ունայն են փառք , մեծութիւն , համբաւ եւ ինչք,
հեշտ եւ սէր ,

Դիւրաթարշամքան ծաղիկ լինին ի քէն տա-
րութեր .

Գարուն թէ նըս՝ այց արար , գալարացաւ տոմ-
կըն գօս ,

Միադարուն դու կենօք յաւերժաձմեռն աստէն
գոս .

Տես մի ախմար պէս թիթռանց մոլեալ սիրոյն
ի գէջ լսս՝

Յար ըզնովին դեգերեալ խամրես զոդւոյդ ըք-
նազ ըոյս :

Սուլ ինչ է պէտս աստ մարմնոյ , հոգւոյ են
տուրք կեանքդ համակ ,

Եւ ո՞քանի՛ համառօտ է եւ անդարձ ժամանակ :
Ընդ մեռանել եւ ծնանել հաղիւ թէ կեայ մա-
հացու .

Եւ կեանքն անկայք յարագնոաց իմն են շաւիդ
ձեսպաշու :

Յաստիս հաստոյր արդ տիոց՝ զքեղ յանմահից
կարդ կարծես ,

Աչք մի քթթւես եւ ահա չափեալ է քո՛ աս-
պարէս .

Մինչ դու զծաղկամք քաղուածոյ ժըսես կե-
նաց քոց հաստոյր՝

Ընդ վարդերամբն պսակօք ծանակի հեր ձիւնա-
թոյր.

Ասես՝ սլարզիմ քաջալանջ, կորաքամակ եւ
կըքիս.

Ան եղեալ կաս տաճարաց, գերեզմանի հան-
դիպիս :

Սիրտ ի զայրուց եւ անկամ թերապասուք յաշ-
խարհէ

Զմահուն գըբով վայրապար անդրավազել պար-
մայէ.

Մահուն վիրաց չեք բըժիշկ, ազատագիր չետ
ումեք,

Եւ ոչ մաղթեալ յապաղեաց յանկարծահասըն
գողեկ :

Կեալ սիրես՝ կեաց, այլ քեզ յուշ եւ մօտա-
լուտ նըմին մահ.

Ըզկենցաղով թարթափիս, դոյ հանդերձեալ եւ
աշխարհ :

Թէ՝ստ պատեհի, իըր ասես, գուցեն աստ չարք
եւ բարիք,

Անանցականք որ անդէնն են բարութիւնք եւ
չարիք :

Տաղաւարի սլանդըխտիկ աստէն շըրջիս ըլւա-
րնակ,

Յաւիտէնից կայ քեզ տուն, հիմունքն հաստատ
եւ անքակ.

Գերերկրեայ զքեզ քարողէ գիտակցութիւն քո
անդուկ,

Եւ յանհնարից՝ աստենիւս ըզկատարած քեզ
առնուուլ:

Այո՞ այո՞ են կրկին, մահկանացուաց օթեւանք,
Ոչ բանաստեղծ առասպելք, ոչ պառաւանց
բարբաջանք.

Ոչ ի կորուստ ոչ ի մահ հաստեցաւ մարդ դա-
տափետ,

Աղիկամի հայթհայթեաց ըզգնացս անձին կըրկ-
նահետ.

Դրժեալ ինքնին իւր մարմնոյն՝ կաշկանդեաց
զանձն ընդ մահուան,

Հոգւոյն դրժեալ աւաղ, առ ըզտարտարոսն ի
տուգան:

Յուշ քեզ սըրտիդ նախն ոճիր, անիծեալ ժամն
եւ տեղին,

Յորժամ խըղձիդ մատնութեամբ դաւեր զանքիծ
քո հոգին.

Յորժամ հոգւոյ Աստուծոյ կնիքն անըման
շնորհափայլ

Իբրեւ կուսան դիմաց քող՝ անարգեցաւ քըճքը-
ճեալ,

Եւ ընդ աննիւթ առագաստ աստուածահիւսն
անկուածոյ

Դէմք դըժընդակիք յայտնեցան սատանոստայն
կազմածոյ.

Ի թանգուղել սուրբ շնորհին՝ ժապրհեալ եմուտ
ուսնարձակ

Որպէս սատար բունեալ արկ ըզվարմն իւր չարն
համարձակ:

Խեթկեալ յինքեան խիղձն հանդարտ՝ բուսոյց
ըղիսայթն ինքնափուշ,

Եւ օժանդակն իւր հրեշտակ լալով դարձոյց
զաքք քընկըուշ .

Ըզգալ եւ դուդ ըզգացեր թէ դիսպաւ չար իմըն
քեղ .

Եւ զի բնութեամբ հաշտ կամակ իբրույառաջն՝
ոչ իցես .

Ոչ եւս խաղայր եւ խայտայր աչքդ ընդ երկինս
սպարզելով .

Զարտեւանամքդ ահ նըստէր , ըզքեւ համայնն
էր ի խուով .

Յայնժամ յանձին գիտացեր թէ ոչ իցես լոկ
երկինի .

Այլ եւ չար իմըն տեղիք մեղուցելոյն ակն ունի :
Ես երանի տամնոցա որք յառաջին չարին փորձ
Սըրտաճնիլիկ ոգեհարք ոչ եւս դարձան ի նոյն
դործ .

Այլ յուղիս աղի արտասուաց ջընջեալ լուա-
ցին զազտ հոգւոյն

Կարկատելով մատն ի դոդ ըզպատմաւճանն
երկնագոյն .

Կարգեալ սպահակ զգայութեանց ըզպուշացան
դրանց մըտից ,

Եւ երկիւղիւն Աստուծոյ հարին զփափաքըս
հեշտից .

Ի չափաւորն եւ յարժան յոր թոյլ ետ Տէրն եւ
ընութիւն .

Համարձակեապք ըզպուշեաւ յաւելորդաց խոյս
ետուն .

Ծանեան զի տկար է մարմին ոչ կայ անկեղ առ
հըրով .

Սնոտի ղամօթն ընթադրեալք ոչ խաղացին վիծ
սիրով .

Ընդ վարագոյր երկիւղին՝ տեսանէին զընդհա-
նուրս

Լոկ ցանկութիւնս ըզգալիս , անըրջականս եւ
թափուրս .

Եւ թէպէտ սիրտ ոչ լըռէր , լարըս լարէր նորա-
նոր ,

Առաքինին՝ ի հաւատս հանդերձելոց կայր հըզօր .
Արհամարհեաց զնախատինս եւ զհալածանս
մոլելոց

Իբրեւ ըզվէմն ի ծովու անշարժ՝ թէ յար ալէ-
կոծ :

Ի զեղծամեղծ սարտուցեալ եւ լրկտէզարդ հեշ
տոցաց

Զըզգաստութեանց մայրն ի տուն զպարկեշ-
տութիւն տեսուչ ած .

Նովաւ առողջ ըզմարմին առողջ կալեալ եւ զոգի
Զած ըտութերած մարդկութեան , սպաշտեաց
ըզտիպ տէրունի .

Եւ իբր ընդ դուռն ելից դէպ առ յաւիտեանցըն
վախճան

Անխոտլ սըրտիւ ընթացաւ եւ հաս առ նոյն
ընդ դամբան :

Իսկ որ հարեալ զմեղկութեան՝ եղեւ չարեացըն
սովոր

Իբրու ծաղկօք զփուշ ծածկեալ , կամ իսուն մե-
ղու՝ զժահ սլըլտոր ,

Ըզբորբումն հասակին ըրփեալ մըտաց սրամ-
րլւակ ,

Կամ զովողացն ըզմաղթանս կամ ըզմոլեացն
հրապարակ ,

Յանդըգնագոյն կամ ժակրհեալ ուրացաւ զա-
րըն գոլ չար .

Կամ թէ թեթեւ առ Աստուած դըրեաց զյան-
ցուած կամակար ,

Որ հեղեղօքն հեղձ զաշխարհ զանկղիտացեալն ի
չարին

Շառափնաթափ ծըծըմբով եկէզ ըզպերճ չե-
նանին .

Եղուկ աւաղ վաճառեալ ն' առօրէիս զանանց
կեանս

Աստուածաշէն տան փոխան՝ ընտրեաց դիւացն
ըզկայանս .

Կամ կուրօրէն կափուցեալ զգեհենազարդն եր-
թայ հետ

Կամ յեզը անգիւտ կորըստեան հասուցանէ
զյուսոյն կէտ ,

Բացադառնալ յորմէ չիք անձին հընար յոյս եւ
դիւտ՝

Բայց թէ հաստցին յեղակարծ հասցէ չնորհաց
յետին դութ :

Այլ մինչ ահեղն ամբարձցէ արդարութիւն ըզ-
բարբառ

Ի սուլ կենացըս լուծման՝ լիցի հանդէս անաչառ,
Եւ դըթութիւնն արարիչ հեռուատ հայի յայն
ատեան .

Զի՞նդ պըղծութիւն եւ սէր սուրբ՝ իստրոց կայ
վիհ յաւիսեան :

Ուսիր որդեակ ըզբուշեաւ վարել ըզպէտ կենցա-
ղյս ,

Յաղօտ գեղջն կա՛լ առ վայր մի զաքս եւ մեծ
տեսցես լոյս .

Կարկա՛ռ ի վեր դլուխ եւ սիրտ , յոլորտն հայ-
եաց կապուտակ

Ընդ որ աւուր աւուր դնայ քո կենսաչափն ա-
րեգակ ,

Վասն ոյր սահմանքն այն անծայր յաւիտենից
սլարզեալ կան ,

Վասն ոյր խորանք լուսասփիւռ եւ անտըխեղձն
օթեւան .

Ի բեկբեկման աստեղաց լուսոյ չիցէ հասեալ
քեզ

Զայն անյօդ , ձայն սըրտալուր՝ տարրեալ յար-
ձակն ի քարտէզ .

Միջասահմանք մահացուացս եւ անմահից կա-
ճառուն ,

Հոգէհրաւէր աւետիք , լապտերք յուսոյ սլա-
տարուն ,

Եթէ գոյ վայր անդրագոյն երանութեանց բնա-
դաւառ

Որում արձանք են աստեղք կրկին կայիցն ի
կոպար .

Ի յանզօրիցը բըբաց զԱստուածութիւնն ըմ-
բըռնեալ

Եւ ըզհոգւոց առաւել ըզտեսութիւն գըրգը-
ռեալ :

Ո՛վ , որպիսիք եւ ո՛զքան բարիք կուտեալ ընդ նո-
վաւ .

Որսղիսի՛ գեղ, քանի՛ սէր, քանի՛ զմայլմունք են
անբաւ.

Զի՛ անկասկած այն վայելք, զի՛ համադամ՝
փափկութիւնք,

Անծորական այն հասակ, անթարշամ այն են
ծաղկունք.

Անդ է գումար ցանկալեացն որում չեհաս ջե-
ղեղի,

Առ որով հեշտք ընդհանուր՝ խուն քան առ ծով
կաթ շըթի :

Անդ ոչ փոքրիկ սիրոս սըրտի եւ աչք աչաց են
թակարդ,

Այլ սիրտք անհունք, աչք հրեղէնք եւ բիւրք
բիւրուց հաշտ գումարտ.

Զամենեցուն վայելէ եւ զամենայն մէն անձնիւր,
Հանուրց վայելք աննախանձ են յաւելուածք ըդ-
ձիցն իւր.

Զնստուածութիւնն իսկ անհաս զյաւերժական
Որ ին բուն՝

Արումբ առեալ երջանկացն հետազօտեն ան-
թաքուն.

Մի մի թըւեն զզօրութիւնս արարչագործն հրա-
մանի .

Օրէնք հաստըն՝ հաստելոցն իւրոց լինին հոլանի-
Ընդ անյատակն եւ անծագ հային յանդունդ իու-
թեանն.

Որ քան զերիս ժամանակս՝ ունի կրկին յաւի-
տեան.

Ընդ միտքն հային՝ ուր անձնիւր ի սկզբանէ յե-
ռեալ կայր

Եւ ուր ուրեմն եկն ի գոյ, ի նոյն անդրէն սլա-
ցեալ վայր .

Ի ներքսագոյն վայրն անվայր հային ի հնոցն հու-
րահուր .

Մշտաբորբոք ուր բուն սէրն անձառ տածէ
զընդհանուր .

Յորմէ աղբիւր հրահոսան առ համագոյս ելեալ
յայց

Կենդանութիւն եւ շարժումն եւ կիրս եւ սէր
տայ համայնց :

Մարդ՝ արարածն այն անկար, տարերց հողմոց
խաղալիկ

Մահու երեւմըն գերի ու անարդ կըրից հա-
լածիկ,

Որ ընդ անբանս ճարակէր, թանձըր նիւթովք
կեանս հոգայր ,

Արդ անկարօտ ճոխանսայ Աստուածութեան հա-
ւասար .

Աստուած՝ Աստուած է յաւէտ, այլ չեք պակաս
ինչ մարդոյ՝

Մարդ ոչ եւս է նոյն, նոր ձուլեալ ի հնոցըս
սիրոյ . . . :

Սէր, Սէր՝ միայն դու ստուգիւ որ զմարդ փոխես ի
յԱստուած,

Եւ զհամօրէն ներգործես ի մի ընութիւն սի-
րաստուած :

Ո՛հ, ի ցոլից այն սիրոյն ի հայելւոջ արտադրեալ

Խանձեալ խամրի մահացու եւ սիրտ եւ բան եւ
որ այլ.

Ճառելի սէր որդեկաց զուր փորձէ հայրս ա-
սլիկար,

Զի սրովքէից եւ նմանեացն հաւատացաւ սի-
րոյն քնարը.

Թուլաղանակ ես փշեմ զիմս թէ յանդուգն
այլ ժալրհի,

Բաւական իմ սիրելեացդ ոգեալ ի նշան աշ-
խարհի :

Մարմաջ ունկան մարմնեղէն աստանօր երդ եւ
գուսանն,

Բեկբեկ դելքել դաշնակմունք աղեաց լարից ու
եղեգանն,

Իւ թուլանայ սիրտ ապուշ եւ հեշտանայ ի
զգալիս.

Փափագողաց զերկնանուագ լըսել սիրոյն հրա-
շալիս՝

Խոկմունք խոստանացն Աստուծոյ, հանդերձե-
լոցն յիշատակ.

Կա եւ բնութեանս յօրինուած, կամարն երկնից
կասկուտակ,

Ըլքասկարոյրն եւ անծալ գիշերական հովանի,
Եւ հրաբքացն աստեղաց ընթացք եւ կացք տո-
ղանի.

Արեգական վարդամատն առաւօտինք լուսա-
սիրու,

Խաղաղականքն արեւմուտք յովկիական ալեաց
հիւռ,

Կոհակասկար շարժութիւնք ասպարիզին սար-
սուասէր,

Եւ քարավէժ սահանաց ուղևից տարափք լու-
սայեռ .

Գաղանութիւնք դազանաց եւ փափկութիւնք
աղաւնեաց ,

Բուսականաց աճեցմունք եւ անաճից կուռ նըս-
տուած ,

Գոյք կենդանեաց , բարք եւ բնոյթ , անդադար
ծնունդք եւ մահունք ,

Եւ համօրէն անշրվոթ տիեզերաց աղևաղև-
մունք :

Նա վեհագոյն այսց հանուրց՝ բնութիւն ինքեանըս
մարդոյ ,

Յոր իբր յաշխարհ մանրակտիտ բովանդակեալ
աշխարհ գոյ .

Տի այնոքիկ մանաւանդ որ արդարեւըն կեան
մարդ ,

Յաստուածային սէրն հարեալ՝ յերկրաւորէս
անթակարդ .

Գիտունք եղեալ միանդամ զիյաստուծոյ ու առ
Աստուած ,

Անդր ուղղեցին բովանդակ զսըրտի ձըդման
հայեցուած .

Ընդ փափկութիւնս սըրտորսակ զըզուեալ եկին
իբր ընդ աղք .

Ոչ շուարեցոյց ըզնոսա պահոյչ կենացս հապըշ
տապ .

Եւ ոչ աղմուկք աշխարհի , ուր չիմանայ այր
զընկեր

Եւ հանապաղ ըմբըռնեալք յատելութիւն , կադ
ու ի հեռ :

Զե զի՞նչ օկուտ է մարդոյ թէ եւ շահի ղընաւ
զաշխարհ

Այլ ի զբաղմանն ըղնովաւ՝ տուժի զհողին վայ
րապար .

Ո՞ր շահք ջանալ եւ յաղթել՝ թէ յինքենէդյալ
թեալ կամ ,

Եւ թընամիսյաւելուս մինչդեռ հնարիս բարե-
կամն .

Ամբարտաւան թող ջանայ , վերուստ կայ Տէր
գլխահար ,

Մի վրէժիսողիր նախանձու դու մեղիցես զու-
գաբար :

Յայս ըղգաստիցն անխոտոր ու առաքինեաց ե-
դեալ ուշ

Զենցաղականն իւրեանց քաջ յերիւրեցին եւ
ըղդուշ .

Քաղաքավարք ըստ բնութեան , գերազանցեալք
ըղսովաւ ,

Հեացուցին ըղմարդիկ ըղղակատեալսըն զերկ-
րաւ .

Խանձ ի սիրոյն երկնաւոր վառեալ յոդիսն էր
անշէջ ,

Զանբըծութեանն հանդերձի հայթհայթեցին
աստ զառէչ .

Եկեալ ընդ քիրան եւ արտօսը՝ անկան օթոցս
ըսսլիտակ

Կափորտապատ սըրբութեամբ թռուցեալք
զուարթնոց հանդիտակ :

Յեկեղեցիս հայեաց տես եւ յանապատս եւ ի գիրս,
Ո՞քան ժողովք են զգաստից զոյս ոչ արժէ ընաւ
Երկիրս .

Խմաստասէրք ողջախոհք վարեալք կամօք Ա-
րարջին ,

Սուրբք կոչեցան աստանօր եւ յիշատակըն
պաշտին .

Մարդիկ տըկարք իբր ըզմեզ հողմնաշարժիկ ե-
ղեգունք ,

Դեգեւանդամ ալեւոյթ , Երիտասարդք խրոխոռք
եւ բոռունք ,

Արք կատարեալք եւ մարտիկք , դայթոտ կա-
նայք փափկասուն ,

Գողտրիկ կուսանք եւ մանկտի եւ պատանեակք
եռանդուն .

Եբեր աշխարհս ու առ նոսա զակսպէս մթերիցն
ըզհանդէս ,

Տեսին ըզգեղ եւ ըզհեշտ՝ եւ չարարին բնաւ ե-
րես .

Արկին զանձինս ի վաստակ ի ջան՝ չափով եւ
ըստ չափ ,

Բըմարաբարեալք զհանդերձեալ արքայութիւնն
յափոյ յափ :

Ոմանք զընչից մեծութիւնս եւ ըզգահոյս ար-
քաճեմ

Հարեալ ցըրուեալ առաթուր դնացին 'նդ աշ-
խարհ տարադէմ .

Օթագայեալ ի բացեայ 'նդ անասպատի տա-
տրակաց

Ելուիկ մընչիկ հեծեծեալ ըզձիւք Երկնից հայրե-
նեաց .

Զըղականօք արտասուօք գետս յարուցին յա-
մայիս ,

Եւ սըրբութեան սըրբակապանս Եղին զլերանց
արհաւիրս :

Յիշեա զհըսկայն Տրդատէս զամենհարուստ քո
նախնին ,

Թագն առ ոտիւք սիրտ յերկինս՝ ի կուշտ Աւ-
պուհ կոհակին :

Յիշեա զյոքունս՝ գաղանաց ծակամըտից Խըշ-
տեկից ,

Ի մէջ վագերց առիւծուց օրհնելով զՏէր ան-
թախիծ .

Էր որ յանկոխն իսկ նոցուն դըժուարակոխյա-
փախայն

Գարշապարօքն հերձոտուն գործէր զանձուկ
պողոտայն .

Ի մերկագլուխ սկարեխին տըքնեալ եւ ինք
մերկանդամ

Ճըգնեցուցեալ տագնապէր ըզըրացեալ անձն
անգամ .

Էր որ քարուս սողոսկեալ օձաշաւեղ ընդ ուլի
Նըման նըմին բացադրէր ըզեսորխ մարդոյն հը-
նոտի :

Ոմն ի հովտին հատուցմանց՝ ի հանդերձեալս
մըտաւէժ

Կոռուփրս լանջացն հանելով զանձըն կոծէր քա-
րավրէժ .

Այլ ոմն ի խոր ամայւոջն իսկ հալածեալ յոր-
սորդէն

Յամենացանց սկաւ սիրոյն դեղակապարձ ի
փըքնէն ,

Կամ ընդ փըշուտս հոլովեալ շիջուցանէր զիւր
 շըշուկ ,
 Կամ յարեւու խարշատեալ կամ յեղեման ու ի
 ձեան բուք :

Խակ միւս՝ զաշլարհ աշխարհի թողեալ հեշտիւք
 բովանդակ ,
 Ի շերտ տախտի միոջ լեալ ահեղ ալեաց նահա-
 տակ ,
 Խուն անջըրապետ անդընդոց նա եւ կենաց եւ
 մահու
 Եղեալ ընդ ջուրս համասփիւռ՝ ծըփայր երկնից
 ակնարկու .
 Ի ծովագատ մենացեալ լեռնակըլլոջն անըզբաղ
 Ամենեւիմբ մոռացեալ ըզտոհմայինս եւ կենցաղ ,
 Մաշէր զմարմին մահահոտ անկերակուր ան-
 հանդիսատ
 Եւ յօրհնութեանց Արարչին ոչ դադարէր շունչ
 անոիշտ .
 Ընդ մէջ երկնից կարկառեալ եւ ցամաքի եւ
 ծովու
 Եռանալատ եռասոսկ՝ վերուստ ըզոյսն արեւու ,
 Յարձագանդաց եւ լիմաց լըսէր զհողմոց սօսա-
 փիւն
 Եւ ի հովտաց ծովայնոց ըզհոմամուռնչըն շաճիւն .
 Քան ըզնըսպիւռն անարիւն ցօղաձաշակ երկնա-
 մնունդ
 Կեանըս գործէր միջադաս ընդ երկրայնոցս ու
 երկրագունդ
 Այլ ո՞ր ինձ բան բաւական յիշել զանթիւ նոցա
 հնար ,

Զոր հնարեցին յանձնապահն հոդեկեցոյց ճա-
նապարհ .

Կէսք միայնիկ որսուս աստղ ամսխացոլակ գու-
տըքուն

Եբբ յատենի խօսակիցք՝ միայն հանդէս Միայ-
նոյն .

Կէսք միաբանք միախոհք յեղբայրանոց , կու-
սաստան ,

Անկիր պարուց նըմաննետք որ յերջանկացն ի-
ջելան ,

Ե գըժուարին կենաց կորդս արօրաձիգք միա-
լուծ ,

Օժանդակետք իրերօք առ ի վտանգաց դիւրա-
պուրծ :

Ոչ զօշտեաց գեղ մնոտի զերկնադիտակ նոց՝
աչկունս ,

Ոչ կըքելոցն իւտապանս եհան Երկիր սին ծաղ-
կունս .

Խըցանականջք ի յերդոց , լեզու չյօդեաց թան-
դատարկ .

Եւ ոչ հարցին զեկաւոր՝ զիարդ արդեօք կեայ
աշխարհ .

Այն ծընեալք յաշխարհի՝ գերաշխարհին լեալ
նըւէր ,

Այն միայն տենչ , պարապուն , անուրջք ,
զրոյց՝ այն եւեթ էր :

Եւ կէսք՝ յամօթ թուլամիտ արբանեկացն աշ-
խարհի՝

Անդէն ի նմին կենակցեալ կեցին անհուալ իւր
չարի .

Յարքին բաղմեալք ի գահոյս, ճակատամուլք
 մարտագոռ,
 Մեծափարթամը տանուտեալք, արք եւ կա-
 նայք գեղաւոր.
 Վաճառականք եւ ճարտարք, մատենագիլք,
 ձեռագէտք.
 Քարեկեցիկք եւ մուրովք, եւ խմասառնք եւ տը-
 գէտք,
 Յամէն բաստից եւ տիոց յառհասարակ վե-
 ճակաց,
 Աներկրաքարք ընդ երկիր անցին տանց քըն-
 քանաց.
 Տան եւ մանկանց հոգացիալ եւ զառապատ
 սկաշտեցին,
 Համայն եւ այնպէս անվոէպք յաստուածագիր
 օրինին.
 Ըզիտութիւն, ըզհանձար, ըզբաղդ, ըզփառու,
 ըզնտանիս,
 Յանմեղութեան ըզբաղումըն գիտացին ի բա-
 րիս.
 Կարեւորօքն ամփոփեալ նա եւ զկարիս խո-
 րէին,
 Ներքին կամաց ընդհարումամք առոյդ սլահեալք
 ըզհոգին:
 Սոք' արդարեւ խորագէտ վաճառականք տէ-
 րունի
 Որ զամենայն տուր եառն ի գին միոյն մար-
 դարտի:
 Եւ թէ սատան յառնէք դող ընորհաց նոցին հա-
 կամարտ,

Արիացեալք լըրջամիտ հանդիսացան քան ըդ-
մարդ .

Մաքառեցան մահու չափ կալեալ ի բոխն զան-
բիծ վարս ,

Եւ վեհագոյնք դիւցազանց կատարեցին հիա-
րարս .

Կին առնացի խիզախէր , ծեր քան զմարտիկ վա-
ռեալ կայր ,

Զէն եւ ասպար եւ մարտկոց՝ կուսին լանջաց
տեղի տայր :

Մերթ փախըստեամք զերծուցին զաստուածա-
զանն ըզկապուտ ,

Մերթ դէմ առ դէմ մարտուցեալք որ թ' էր
տագնապ մօտալուտ .

Ետուն ի սպանդ եւ զմարմին զի թափեսցեն ըզ-
հոգիս ,

Ընդ հուր եւ սուր , ընդ իւրեանցն իսկ անցեալ
վարդ ձապաղիս :

Արդ ընդ վիմօք ու ի փապարս ճըգնարանաց կան
ի քուն

Պարկեշտասփոփ խընկահոտ նշխարք նոցա սըր-
բասուն

Հար եւ ըզձեզ անհրաժեշտն այս մահուն գե-
րանդի ,

Այլ յանիբըծացըդ վարուց ոչ լրցաւ բուռն իւր
նօթի .

Ո՛չ մահարձանկ զկափարիչդ ասեմ մարմնոցն
ըզքեզ վէմ ,

Այլ տաճարաց նորելեաց գըմբէլթ՝ յերկրէս
երկնաճեմ :

Այսքան իցէ մեծ որդեակ իմ վարել կեանս յաշ-
խարհի

Եւ հատանել անսայթաք ըզնանապարհըն բարի-
Այսքան պիտի զգաստութիւն եւ հանապազ
նը կրմունք

Զի խոստացեալըն բարեաց հասանիցեմք աննը-
կունք .

Եւ այսքան քեզընծայեալ ի նոյն յերկրէս օրի-
նակ ,

Զի խրախուսեալ երթիցես զարքայութեանն
ուղ միակ :

Մի զարհուրիս մի դողաս ընդ այնը հետոց անձ-
կութիւն ,

Մի 'նդ երկնամուտ խորանին հեզիկ դըռնակ
նեղագոյն .

Զի մեծարեաց Տէր ըզգութ , զարդարութիւն
իւր զիջոց ,

Զբեռինս արար փոքրոգիս եւ քաղցրադին արկ
մեղ լուծ ,

Ինք նախ հորդեաց ըզաւիլ եւ եթող մեղ հետս
անջունիջ ,

Եւ իբր հովեւ կարդայ զհօտն ըզհետ ձայնիւն
հոգեշունչ .

“ Իցեն իցեն նեղութիւնք բաղումք ձեղ յայսըմ
վայրի ,

“ Այլ քաջալերս ըզգեցնեք , զի յաղթեցի աշ-
խարհի ” . . . :

Հայեցարուք ինձ, որդեակք, տեսջեք մէծ իմըն
զարմանս .

Ընդ մէջ երկնից եւ երկրի, ընդ ծով ցամաք,
մահ եւ կեանս ,

Ծառ մի ցամաք կրկնոստեայ սարաւանդեալ
բարձրաձաղկ

Լցուցանէ զտիեզերս համատարած ծագ ընդ
ծագ .

Ծայր իւր յերկինս վերառեալ եւ քան զերկին
բարձրագոյն ,

Թեւք իւր խառնեալ հեռաստան ի յելս եւ ի
մուտս արեւուն .

Բուն արմատոյն խորամուխ ի սիրտ երկրի թա-
փանցանց

Սանդարամետս ի ներքին ժամանեալ դլորդ տայ
հիմանց :

Ի ծրար ծառոյն կայ ի սարսնդ վարեալ Աս-
տուածն յավոտեանց . . .

Արձանացիր մահացուդ, մի՛ զԱստուծովդ առ-
նես զանց .

Աստուած թէ զնա չհաւատաս, Երթ լեր ան-
հետ ի յոչէս ,

Դու անամօթ քան զաստելս, քան զասլառում
վէմն իցես ,

Ուք յայդ տեսիլ խոժոռեալ խաւարեցան եւ
հերձան ,

Ի չեմն անդրէն դառնային՝ թէ չէր մեռեալն եւ
կենդան .

Իսկ թէ հաւատս ընծայես խաչաչարչարդ Աս-
տուծոյ

Կաց առ նըմին՝ ըզվասն ոյրն հարցաբանել, մի
եւ քոյ.

Եւ անդ տեսցես ի ձշգրիտ տախտին զօրէնս
մարդկութեան

Արեամբ գըրեալ ահեղին՝ օրէնք անջինջ յաւի-
տեան.

“Ոչ մըտցէ մարդ ի հանդիստ, ոչ հասցէ յիւրըն
կոպար,

“Թէ այս գունակ ոչ մեոցի զմեռելութիւն կա-
մակար” :

Ահա ոչ եւս սովիեստէսք, ոչ եւս հանձար սե-
թեւեթ,

Քարոզ խաչին է հանուրց ընթացարան ստոյդ
եւեթ.

Սա զօրավիճն է նեցուկ կըթուցելոյ մարդկու-
թեան

Յանապատիս կենցաղում եւ ի հովտիս տըրա-
մութեան.

Սա մըրկածուկի ու ալէկոծ կենաց տըկար նա-
սակի

Բեւեռացոյց անխոտոր եւ թեւ դարձեակ ուղ-
ղեկի.

Եւ դիւթախառն հըմայից հրապուրանաց հա-
մօրէն

Սա հնարագէտ է հելքիչ, հրաժարադեղի չարէն.

Եւ սա միայն բանալի երանաւէտ կայանին

Որում զաւակքն Աղամայ անձկակարօսք ակն
ունին,

Այս եւ յինէն ձեզ նըշան որդեակք հոգւոյ անձ
կալի ,

Գըթոտ ոտիցդ յենարան , ծանունց վըշտաց
բառնալի .

Պանդըխտարան է Երկիրս , տըրտմահովիտ անձ
կավայր

Եւ ծովական խմբն խորք յարավըրդով մըր-
կաղայր .

Գաւազան ձեզ յայն փայտէն հատեալ ձնեմ
կենսաձիր ,

Ցուալ ընդ անութ անսայթաք սովաւ Երթաւ
ընդ Երկիր ,

Նեկավարել ըզլաստիկդ ի կոհակացն յարուց-
մունս

Եւ ընդ սորին հովանեաւ հանգչել յանհողմըն
յափունս .

Յորժամ գայցէ քուն կենաց՝ ի սա զՃակատս
հանգուցեալ .

Յափիտենից յօթեւանսն յերանութեան ծոց
բանալ .

Ուր ամենայն մոռացեալ է վիշտ , անձուկք
ու արտասուս ,

Սիրոյն եւեթ են անսյշք յանզրաւական դետա-
ռուս .

Եւ որչափ շիթ ոք քըրտանց եհան արտօմը եւ
հառաչ

Թըրեալ դրացէ անտանօր , առցէ վկըշիոն յա-
րազուարձ :

Մինչ զեղլսէլոցն Երկրասէր խորթաբարոյ մու-
լեաց գունդ ,

Դժոխաքարշեալ պըղծութեամբք բեռանցն իջ-
ցեն ի յանդունդ ,

Ուր լալ կըրձել ատամանց , դանդիոն եւ հուր
չարաչար ,

Խորխորատին կափարիչ արդարութիւնն անա-
չառ .

Վերջին վըճիւռ ատենին գարշապարօք զինա-
վրէք

Սարսուռ տրոփմամբ թոպեսցէ զգուք կորըս-
տեանն միշտ յաւերժ .

Եւ ցորչափ ինն ի վերուատ կայ սիրելեացն ի
խրախճան ,

Անդ ատելիքն ի խոնարհ տառապեսցին անվախ-
ճան .

Բազմագարեան կոհակօք ժամանակացն ովկէան
Եւ ոչ մի շեթ կըշուսցէ առ անըսպառն յաւի-
տեան . . . :

Այլ ես ահիւն Աստուծոյ պքողեմ՝ ըզվիհըս տը-
խուր ,

Մի ոք յիմոց սիրելեացդ անդր հուալ գնայցէ
թաքթաքուր .

Երկնից Երկնեաց ըզմեղ Տէր , Երկնից կամին եւ
իղձք մեր ,

Թէ հաս հրաւերն՝ առեք թեւս , սլասցուք յերկ-
նիցն անձառ սէր :

ՄԱՆԿՈՒՆԻ

ՑԱՆԿ

Վաճառք առ Հանիսնեա	7
Աշօթք	9
Մաղթանգ առաջապահ	11
Յարաւանելիուն պէրունակուն աղօնից	13
Յարաւանելիուն յողջունս Կառավար	25
Խստավանութիւն Հասապար	35
— Յասու	38
— Սիրո	39
Գուհութիւն առ Ասպասծ	41
Խոչ սըբաւթեան	42
Կուիրուն առ Ասպասծ	43
Վասն Քարյաւթեանց	44
Վասն Ճնողաց Ե-Բարեբարաց	45
Վասն Դառչի Խուրեւլաց	46
Վասն Եղբայրոիրանեան	47
Զեղջ Խստավանութեան	48
Ի հազարութեան	49
Առ Ցիստ Խաչ Ի յաս	51
Վասն Քրիւլաց յաշխառհակուն Ճուկու	53
Խստավառպանգ առ Գիրամայր Կայս	55

Ա - Թվականը մեր է - պատմական	58
Մասմանի էրեխութիւն	61
Մասմանի գիշերոյ	62
Աղօթի պաշման ի մասին հանգստեան գիշերոյ	63
Ա - հրեւասին պահապահ	65
Ա - Ս - Գրիգոր Լուսաւորիչ	69
Ա - Ս - Մանուկ Ալոյիսոս	70
Ս - Ալոյիսոս հրաժեշտ + հագույն ի մարդու	73
Ա - է + ռւս-ծ իմ ի Յեղ	80
Թույլ պու + մանկաբորդ	82
Մանուկ առա հրաւերն Յիսուսի	83
Հասպապան կացէ + ի սեր իմ	85
Սիրեւզի + պիմեանս	86
Յոյս իմ ի մանկա-թենէ իմնէ	87
Սաւորութիւն էրինից	90
Կարճօրեւայ մանկան իշխ + առ Ասպառած	91
Վարժ + է - իշխ + ըսպ առաւոր ամուց	93
Հագեւուր ծամահար	109
Յօրդորսակ.	113
Ա - մանկանս նորամուպս յաշխարհ	115
Օրհնեցէ + մանկան + ռՏէր	117
Աւատառամ ծաղկի	120
Ընծայեաց Ասպառածածին	125
Միհրանի է - Յասողի	132
Պապիեր + ամուց	—
Յանուար	133
Փեփրուար	134
Մարտ	135
Ապրիլ	136
Մայիս	138

ՅԱՆԻՆ	140
ՅԱԼԻՆ	141
ՕԳԱԿԻԱՆ	143
ՍԵՊԻՔԵՄԲԵՐ	144
ՀԱՒԹԻԵՄԲԵՐ	145
ԿՐԱԿԵՄԲԵՐ	146
ԴԵԽԻԳԵՄԲԵՐ	148
ԳՐԱՐԱՆ	149
ԱՄԱՆ	151
ԱՀԱՆ	154
ԶԵԿԱՆ	156
ԳԱԵՇԵՒ + ԱԺԱՄԱՆԱԽԻՆ	159
ՅԱՐԴԱՐ ՅԱՆԱՄԱՆԱ	161
ՄԱԴՐԱՏ	163
ՄԱՂԱՄԱՆ + ԱՄԱՆՈՐԱՅ	165
ԿՐԱՆ	166
ԿՐԱՆ	—
ԿՐԱՆ	167
ԿՐԱՆ	—
ՅԱՆՈՒԹԻՆ ԳՈՆԻ	168
ԿՐԱՆ	—
ԿՐԱՆ	169
ԱՐ ԱՌԱՐԱՐԱՆ ԽԱՆԱՄԱԽԱՆ ՀԱՐԴ	170
Ի ՃԱՆԴԵԱՆ ՅԻՆՆԻ	171
Ի ԿԱՐԱԲԵԱՆ ՅԻՆՆԻ.	172
ԱՐ ՀԱՐԴԱՊԵԴԻ	173
ՅԻՇԱՏԱԿ ՊԱՏԱՆԵԱՑ	175
ԱՐ ՊԱՊԱՆԻՆ ԽԱՐՃԵՎԱՐԱ ՅԱՎԱՐԴ	177

